

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



Qurpdar's iruSvapna

Գրիգ

Էթելեն

1929

ՊՈՍՈՂ

891.99
Կ-13

9 May.

391.99

6-13

19 NOV 2010

2005

413

ԶՄՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԱՆԻՆ

գրեց

կթիւնը

XFB52

1929

ՊՈՍՈՆ

- .01. 2013

16.659

ՁՈՇԵ

Այս համեստ հատորը կը նուիրեմ քոլոր ա-
նոնց, որոնից Համաշխարհային Պատերազ-
մի օրերուն զէն ի ձեռին պայքարեցան Արա-
րայի եւ Կովկասեան նակատներուն վրայ՝
յանուն Հայ ժողովուրդի ազատութեան եւ
մեր հայրենիքի անկախութեան:

ՀԵՂԻՆԱԿԸ



2318-2000

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Մօտիկ ամցեալին, մեր երատարակած վեպին՝ «Անահիո կամ Ամերիկանայ Ֆլէփըրը»ին, գտած ջերմ ընդունելութիւնը եւ ընթերցողներուն կողմէ մեզի ուղգուած գնահատական բազմաթիւ նամակները խթանեցին մեզ լոյս ընծայելու այս երկրարդ վեպը՝ «Զմրուխտ Մատանին», որ առնուած է հայ տարագրութենէն եւ ընդհանուր պատերազմի առքիւ՝ հայ կամաւորներու գործունելունէն. եւ հերոսամարտերէն:

Այս վեպին մէջ, մենիք փոխանակ լավու եւ ողբացու, շատ քերեւորէն հպած ենիք հայաջինջ սարսափներուն, աւելի ոյժ տալով՝ հայերու մարտական ոգիի երակրութին նկարագրութեան, որպէսզի ապագայ հայ սերունդը կրնայ տեսնել այն իրողութիւնը, թէ հայը միայն կոտորուիլ եւ ջարդուիլ չի գիտեր, այլ՝ ի պահանջել հարկին, գիտէ նաև փարիլ զէնքին, պաշտպանելու համար իր պատիւը:

«Թուրքերը մեզի ջարդեցին»... շա՞տ լսեր են մեր նոր սերունդին պատկանողները։ Զարդի եւ կողոպուտի հաւարը՝ շատոնց դադրած է նորաձեւութիւն ըլլալէ։ Ժամանակ է, որ ցոյց տանիք անոնց, թէ հայերը այդքան հեշտութեամբ չկոտորուեցան. ընդհակառակը՝ հայ զէնքին ուժին հաւատաւորները, թէեւ թիւով ժիշ, ըմբռստացան իրենց ազատութիւնը սիրող սրտերուն վրայ ննշող ամարգ բրնապետութեան դէմ եւ, լուծեցին սրբազն վրէժը

իրենց նուիրական եւ արդար դատին համար ինկած գոհերուն:

Հասած է ժամը, որ մենք պատմութեան անկորնչելի էջերուն յանձնենք մեր զենքի հաւատացեալներուն բազագործութիւններուն դրուագները — ապագայ սերունդին իբր կտակ, որպէսզի ան հպարտութեամբ շարունակէ սկսուած պայքարը եւ ի գլուխ հանէ մեր մեծ երազը — Միացեալ եւ Անկախ Հայաստանը, ուր մեր ժառանգորդները պիտի կըրնան ապրիլ ազատ ու անկախ ժողովուրդի մը պատուաւր կեանքը:

Այս վեպը՝ «Զմրուխտ Մատանին», երէ կրնայ այս ուղղութեամբ դոյզն ինչ ծառայութիւն մատուցանել, մեր աշխատանքը՝ արդէն գտած կ'ըլլայ իր փարձատրութիւնը:

Սիս', այս է մեր նպատակը, այս է մեր բաղանքը:

Հայ նոր սերունդին կը ճօնենք այս երկը. այն սերունդին, որուն ուսերուն վրայ կը ծանրանայ մեր ապագան:

ՀԵՂԻՆԱԿ

Dr. A. Apelian
332 Trapelo Road,
Belmont, Mass. U. S. A.

ԶՄՐՈՒԽՏ ՄԱՏԱՆԻՆ

I

Արարա՛...

Արարա՛... անուն անմոռանալի:

Դարէ դար յիշուելու արժանի՝ ոսկեքանդակ գրուադ:

Հայ կամաւորական հերոսամարտերուն՝ անսասան կոթող:

Նահատակուած հայկազուններուն՝ նուիրական յուշարձան:

Հայ զէնքի հաւատացեալներուն յաղթանակին՝ փառահեղ ասպարէզ:

Արարա՛... ուր առիւծասիրտ հայ կամաւորները՝ տղամարդու վայել քաջութեամբ խոյացան իրենց դարաւոր սոսիկն վրայ, եւ ամօթալի փախուստի մատնեցին իրենց ազգին դահիճները՝ անբարտաւան:

Կէս գիշեր է: Սեւ խաւար... Զկայ լուսնակը, Հկան պլպլուն աստղերը: Լուռ է բնութիւնը, սգա-

ւորի մը պէս։ Հայ կտրիճները կը յառաջանան անշշուկ։

Կէս գիշեր է։ Յանկա՛րծ... թնդանօթները կը գոռան, կը պայթին ոռումքերը... նուռագախումքը կը հնչեցնէ հայ կամաւորական քայլերդը, եւ հայ առիւծները կը նետուին խաւարին մէջ, չափուելու համար՝ զինուած թշնամիին հետ, իրենց սրբազն վրէժին գօրութիւնով գօտեանդուած։

Յառա՛ջ... փողը՝ կը հնչէ սուր ... եւ անոնք գիրկընդիմառն կը կռուին։ Արդար վրէժի կոփին է այդ։ Պողպատի շաշիւնը՝ մահամերձներու հոնդիւնին հետ կ'ողողէ մթնոլորտը, դեհենական ներդաշնակութիւն մը յօրինելով։

Արին, մահ, յաղթանա՛կ...։

Ու թուրք գնդապետը՝ թաւալգլոր կ'իյնայ, կամաւոր Վրէժին սուինէն վիրաւորուած։ Հարուած մըն ա՛լ... մեռած է ան։ Մատանի մը կը փայլի, անշունչ փոռուած գնդապետին ժամացոյցի շղթայէն կախուած։

— Զմրուխտ մատանին է... Աստուած իմ ... Ո՞հ, ... — կամաւոր Վրէժ կ'աղաղակէ, պահ մը՝ այլայլած։

Ո՞վ է Վրէժ... ինչո՞ւ, այդ այլայլումը՝ հայ կամաւորին, մատանիի մը ներկայութեան։ Ինչո՞ւ անարդ թշնամին հալածելու տեղ, կը ծնրադրէ ան՝ թուրքին գարշելի դիակին առջեւ։ Ինչո՞ւ կ'արտասուէ առիւծասիրտ հայ կամաւորը։ — Զմրուխտ մատանին է, աւա՛ղ, — բացականչելով արցունք կը թափէ քաջ հայորդին։

Թուրքին թղթապանակը գետինն ինկած է։ Պահարան մը կը ցցուի անոր ծալքերուն մէջէն։

Տաճկաստանի մայրաքաղաքին կնիքը դրոշմուած է պահարանին վրայ։

Պահիկ մը եւսւու... Վրէժ՝ նամակն ու մատանին իր բոռնցքին մէջ ամուր մը բռնած կը խոյանայ յառա՛ջ... յագեցնելու համար ծարաւը իր արդար վրէժին եւ լուծելու՝ գաղտնիքը Զմրուխտ Մատանիին։

Զմրուխտ Մատանին, որ արցունքի հեղեղներ կը հոսեցնէ առիւծասիրտ կամաւորին աչքերէն, եւ սակայն պողպատի կը վերածէ՝ անոր բըռունցքը, վրէժխնդրութեամբ լեցնելով անոր առնական կորովով առլի սիրտը։

Զմրուխտ Մատանին, ... խորհրդաւոր մատանին։

Ի՞նչ է գաղտնիքը այդ նուիրական առարկային։



թին վրայ : Մոռցուած էին «Հին հաշիները , արիւնի եւ աւերի յիշատակները : Արբուած էին արեան հետքերը... 1895-ի նահատակներուն շիրիմներուն վրայ բուսած էր կանանչ խոտը :

Ա՛յս , ո՞րքան շուտ կը մոռցուին մեռելները , նոյնիսկ անոնց անունով երդում պատառ եղողներէն... :

Տաճկաստա՞ն... ազատ : Բացուեցան սահմանները : Հայ պանդուխտները խոմք-խումք կը վերադառնային տուն՝ չէնցնելու համար իրենց պապենական օջախները , եւ յագեցնելու համար իրենց հայրենի կարօտը , ընտանեկան տաքուկ մթնոլորտին մէջ :

Ո՞վ չի յիշեր , ուրախալի այն օրերը , երբ գիւղ ու քաղաք ցնծութեան եւ խրախճանքի մէջ խորասուզուած էին : Տօն օրեր էին անոնք ... ազատութեան , հաւասարութեան եւ եղբայրութեան անմոռանալի օրեր ... :

Սեւ Սար անունով աննշան գիւղի մը մէջ , մէկ յարկէ բաղկացած խարիսուլ տնակի մը դրան առջեւ , իր մէկ հատիկ մանչուն հետ՝ հայուհի մը սրտատրոփ կը սպասէր , իր Ղարիբին վերադարձին :

Ամիս մը առաջ՝ Հնդկաստանէն եկած նամակ մը Ղարիբին մօտալուս վերադարձը կ'աւետէր : Ղարիբ , Սեւ Սար գիւղացի պանդուխտը , ճամբայ ելած էր դէպի իր տունը , որ լքելու ստիպուած էր , իննիսուն հինգի ջարդերէն անմիջապէս յետոյ :

— Սարի՛ , անուշս , այս անիծեալ Տաճկաստանին մէջ՝ կեանքը հարամ է ինձ համար — ըսած էր Ղարիբ՝ իր եռամսեայ հարսին , եւ պանդութեան ցուպը մեռքն առնելով մեկնած էր արտասահման , իր բախտը շինելու համար , առանց ընդ-

II

Երեսուն տարուան Համիտեան բռնակալութենէն վերջ՝ ազատութիւն , հաւասարութիւն եւ եղբայրութիւն . հոչակուեցաւ Տաճկաստանի մէջ : Բացուեցան բանտերու գուռները եւ ազատ արձակուեցան բանտարկուած յեղափոխականները , հայ եւ թուրք անխտիր :

Խորտակուեցան բռնակալութեան շղթաները , ծագեցաւ արեւը ազատութեան , տաճիկ կայսրութեան մառախլապատ հորիզոնին վրայ : Ո՞վ չի յիշեր , այդ առթիւ սարքուած տօնակատարութիւնները եւ հրապարակային ողջագուրռումները : Հայն եւ թուրք՝ մէկ օրուան մէջ , եղբայրացած էին ... :

Ազատութիւն , արդարութիւն , հաւասարութիւն , եղբայրութիւն... Կեցցէ՛ ազատութիւնը , կեցցէ՛ հաւասարութիւնը : Այլեւս գառն ու դայլը միասին պիտի ապրէին , հաշտուած էին անոնք : Դառնուկն ու դայլը , հաշտուած' ... :

Երանելի օրեր... պայծառ օրեր :

Տակաւին՝ Կիլիկիոյ արիւնալի ջարդերը տեղի ունեցած չէին : Հայ «գառնուկը»՝ թուրք «եղբօր» գիշատիչ ճիրանները դգացած չէր իր փափուկ մոր-

միջուկու թուրքին միշտ զարնող եաթաղանէն, որ
Դամոկլեան սուրին պէս կախուած կը մնար հայուն
ճակատին վերեւ:

Դեռատի հարսնուկը, Սարի, .. արտասուալից
աչքերով համակերպած էր, իր ամուսնոյն, Ղարի-
բին ճամբորութեան: Մեկնումի պահուն, սա-
կայն, փաթթուելով անոր յաղթանդամ իրանին՝
հաղորդած էր իրեն, իր մատղաշ սրտին վրայ ճշն-
շող գաղտնիքը, նոր հարսներուն համար անխու-
սափելի գաղտնիքը:

— Աստուած ողորմած է, Սարի՛, բնա՛ւ հոգ
մի ըներ, աղօռոս, կը դատիմ, կը բանիմ, դրամ
կը վաստկիմ եւ կ'ուղարկեմ ձեզի, որ հանդիսատ
ապրիքու խօսեցաւ ճամբորդելու համար կազմ ու
պատրաստ Ղարիբ՝ որ շոյեց իր կնոջ սեւ գանգուր-
ները եւ գուրգուրանքով համբուրեց անոր կարմը-
րուն այսերը, որոնք թրջուած էին յորդառատ հո-
սող արտասուքով:

— Անո՞նց... հապա անո՞նց ինչ պիտի ըլ-
լայ. — հարցուց Սարի իր աչքերը սրբելով, Ղար-
իբ թաշկինակով:

— Վրէ՛ժ. — գոռաց Ղարիբին հաստ ձայնը:

— Հապա՛, եթէ աղջիկ ըլլայ, — հարցուց Սա-
րի, ամչկոտ:

— Վրէ՛ժուհի՛, եղաւ, Ղարիբին կտրուկ պա-
տասխանը:

Այսպէս խօսելով Ղարիբ՝ անդամ մըն ալ համ-
բուրեց իր դոդոջոյն հարսը եւ քալեց գնաց, ա-
ռանց ետին դառնալու:

Սարի, եռամսեայ դժբախտ հարսնուկը, ինկաւ
իր անկողնին վրայ եւ լսցաւ ժամերով: Խեղճ Սա-
րի՝ առանձին պիտի լուսցնէր ճմբան երկար գիշեր-

ները, եւ արտասուքի անվերջ հեղեղներով պիտի
թրջէր մեղրալուսնի բարձը, որուն վրայ տեղ ըրած
էր, Ղարիբին հսկայ գործիքը:

Հայուէիներուն սեւ ճակատագիրն էր այդ...
Ամուսնութիւն, կարճատեւ մեղրալուսնի... յետո՞յ,
առանձնութիւն՝ ամիսներով, տարիներով, երբեմն
ալ ցմահ:

Պանդուխտին հարսը, Ղարիբին կինը ... ո՞ր
հայ կինը չէ ճաշակած այդ գառնութիւնը. ո՞ր հա-
յուէին՝ ցմրուր չէ քամած առանձնութեան այդ
կծու բաժակը:

Պանդուխտին հա՛րսը... վէպ մը առանձին:
Որքա՞ն մեծ էր թիւը հայ հարսներուն, որոնք
տարին մէկ երկու անգամ միայն եկող նամակներէն
կ'առնէին կարօտը իրենց ամուսիններուն: Հապա՛,
նամակ չեկած ատեն անոնց զգացած կասկածի տա-
ռապա՞նքը, անստուգութի՞ւնը, առանձին ապրե-
լուն ընկերացող փորձութի՞ւնը, անյագ կիրքերուն
զապումէն առաջ եկած ջղային հաւասարակշու-
թեան խախտո՞ւմը...: Լաւ է, որ դնաւ չպրատենք
ծով ցաւերը հայ հարսներուն:

Հայուէիներուն անխուսափելի բաժինն էր ա-
ռանձնութիւնը, իսկ հայ մղամարդո՞ւնը, — պան-
դուխտութիւնն էր — դուրբէքը: Ի՞նչպիսի արդա-
հատելի կեանք մը, Աստուա՛ծ իմ:

* * *

Արեւը ծագած չէր, տակաւին: Արեւածագին
չսպասեր գիւղին նախիրը, որ արդէն բառաջելով
բռնած էր աղբիւրին ճամբան: Ամբողջ գիշեր խոր
լուսութեան մէջ նիրհող գիւղը յանկարծ արթնցած
էր: Աղմուկը, կաթի ամաններուն հաճած աղմու-

կը՝ զիրար բարեւող գիւղացիներուն բացականչութիւններուն հետ կը լեցնէր մժնոլորտը։ Աքաղաղները, հապա հաշող շունե՞րը, իրենց մայրերուն ետեւէն մայող գառնուկնե՞րը եւ ուլե՞րը, բառաջող հորթե՞րը, ասոնք պիտի կրնային մրցիլ նէզ նուադախումբի մը հետ։ Ո՞վ չի յիշեր գիւղին ժխուալից զարթնումը։

Գիւղին կորաքամակ հովիւը, ծուռ ու մուռ ցուսը ձեռքին, պաշարի ծրարը շալակին, հօ՛, հօ՛, պոռալով կը քչէր գիւղին նախիրը գէպի աղբիւրը, հոնկէ ալ գէպի դաշտ ու ձոր, ցողապատ արօտավայրերը։

Զարիբ հասաւ հովիւին ետեւէն։

— Բարի լո՛յս, Դաւիթ աղբար։ բարեւելով խօսեցաւ Զարիբ, գիւղին հովիւին, որ իր համեստ բնաւորութեամբ անխտիր ամէնուն սիրելին էր։

Անաչառ է եւ հեղարարոյ՝ գիւղին հովիւը, որ մի գուցէ կենդանիներուն հետ իր ունեցած երկարատեւ շփումին պատճառով՝ զերծ մնացած է, մարդոց անբարտաւան եսամոլութենին եւ գձուձ ընչաքաղցութենէն։

Այսու հանդերձ՝ շատ միօրինակ է գիւղի հովիւին աննախանձելի կեանքը, որ կ'անցնի՝ ցերեկ տաեն դաշտին մէջ, ծառերու շուքերուն տակը, իսկ գիշերները՝ կրակիսին առջեւ։

Ամէն օր, միեւնոյն է՝ անոր կեանքը. ո՞չ կիրակի ունի հովիւը եւ ոչ ալ տօն օր, շաբաթը եօթը օր, տարին՝ տասներկու ամիս, նոյնն են գիւղին հովիւին համար։

Կ'երագէ՞, արդեօք, գիւղին հովիւը։ Կ'ըսեն թէ երազը ենթագիտակցութեան պարդեւն է, մեզի, եւ անոր միջոցաւ՝ երազողը գոհացում կը գտնէ,

իր չիրականացած իղձերուն եւ փափաքներուն։ Արդեօք ի՞նչ կ'երագէ, օրն ի բուն՝ անբան կենդանիներուն խօսք հասկցնելու աշխատող հովիւը՝ գիւղին։

Այսուհանդերձ գիւղին հովիւը բանաստեղծութիւն մըն է, առանձին։

— Ո՞ւր բարի ճանապարհ, — հարցուց Դաւիթ աղբար, իր ծուռ քամակը շոկել ջանալով։

— Ղորպիկ կ'երթամ, Դաւիթ աղբար, մեր Պայրամին լաւ հոգ տար, վերագարձիս կը վարձատրեմ քեզ։ — պատասխանեց՝ Ղարիբ։

— Բարի ճանապարհ, Տէրն ընդ քեզ — կմկմալով խօսեցաւ հովիւը եւ ինքնիրեն սկսաւ։ բոլոր գացողները այլպէս կ'ըսեն ու կը մեկնին, ոմանք բնաւ չեն վերագանար։ յաջողութիւն քեզի՛, Զարի՛ր, է՛հ, տարիներ առաջ, հայրդ ալ գնաց այս ճամբայէն, բայց բնաւ չվերագարձաւ ողորմած հոգին։ կը մաղթեմ, որ ողջ առողջ գաս եւ մուրացիւ հասնիս։

— Ողջ մնաս, Դաւիթ աղբար, ի՞նչ կ'ուզես, որ բերեմ քեզի, վերագարձիս։

— Տունդ չէն մնայ, օջախդ չմարի, ողջութիւնդ կ'ուզեմ, — սեւ գլխանոց մը բեր ինծի, կը բաւէ, մէծ բան չեմ ուզեր։

— Գլխանու վրայ, — չմոռնաս, լաւ հոգ տար մեր Պայրամին։

— Հոգ մի ըներ, զաւակս, աչքիս լոյսն է ձեր կովը, որ խելօքիկ է, բայց ձեր զրացի Կրպօնց Ալանան կերած հացս հարամ կ'ընէ։

— Հաւալ ըրէ, հաւալ ըրէ, Դաւիթ աղբար։

— Բարի ճանապարհ երթան բարով, դասնաս խերով։



Բաժնուեցան :

Ղարիբ՝ կորսուեցաւ նախիրին մէջ, եւ քիչ յետոյ՝ կանդ առաւ աղբիւրին մօտ; ուր տեսաւ իրենց կովլը, Պայրամը: Շոյեց ազնիւ կենդանիին վիզը եւ համբուրեց ճակատէն: Յետոյ՝ լուաց իր լալէն կարմրած աչքերը եւ անյագաբար խմեց աղբիւրին պաղ ջուրէն, որ կը հոսէր քարէ փորուած ճրթօնէն, ջինջ ու գուլալ:

— Թերեւս վերջին անդամ է այս, սիրելի' աղբիւր, ջուրդ հալալ ըրէ ինծի, — ըսելով, Ղարիբ ձղեց աղբիւրը եւ բարձրացաւ սարն ի վեր:

Աղբիւրին քովէն կը բարձրանար բլուր մը, որուն կատարին վրայ, հսկայի մը պէս, բաղմած էր սեւ ապառաժ մը: Այս պատճառով ալ Սեւ Սար անոնը տուած էին այդ գիւղին:

Երբ սարին կատարը հասաւ, Ղարիբ ետ դարձաւ նայեցաւ եւ վերջին անդամն ըլլալով գիտեց իր սիրելի գիւղը: Խարխուլ եւ ցածկեկ տուներու մէջէն զատեց իր մէկ յարկանի տունը, ուր թողւցած էր՝ իր դեռատի հարսը, որուն արգանդին մէջ կ'աճէր իր ժառանգորդը, մանչուկ մը թերեւս...

— Այո՛, անպատճառ մանչուկ է, ըսելով բարձրացայն խնդաց Ղարիբ եւ սկսաւ երգել իր՝ հաստ ու թոթրուն ձայնով.—

«Պաղ աղբիւրի մօտիկ

Կայնած՝ հայ տղայ

Հբացանը ուսին

Ինքն է գեղեցիկ»:

— Այո՛, անպատճառ մանչ է, նորէն կը կնեց Ղարիբ եւ քալեց դնաց, երդին միւս համարներն ալ երգելով:

Շատ տարօրինակ են հայ գիւղացիները, որոնք

շատ կը վափաքին մանչ ունենալ: Միշտ կ'ուզեն, որ իրենց հարսները տղայ բերեն, մինչ անդին, բոլորն ալ, անխտիր կը բաղձան, որ իրենց ձիերն ու կովերը մատակ ծնանին:

Է՛հ, այդպէս են գիւղացիները, բնութեան նիւթապաշտ եւ գործնական մշակները:



մը պէս : Զիւնը ծածկած էր լեռ ու դաշտ : Ցը-
ւիքներէն կը կախուէին սառոյցի շերտերը սպառ-
նալից : Գիւղը խրախճանքի մէջ էր :

Սակայն՝ Վրէժին մայրը, կրակփոսին առջեւ
նստած՝ արտասուալից աչքերով կը դիտէր կաթ-
սան, որուն մէջ կ'եփէր ոսպապուրը :

Ոսպապո՞ւր, Ծնունդի գիշերը : Այդ է, աղքա-
տին բաժինը, Յիսուսի ծննդեան տարեդարձին :
Վրէժ, Ղարիբին անդրանիկը, որ առանց իր հօր
շուքին մեծացած էր, կրակ-փոսին քովիկը նստած՝
կը սպասէր եփելոն ոսպապուրին, որ այնքան ա-
նուշ կը բուրէր :

— Մայրիկ, նորէն ոսպապո՞ւր պիտի ուտենք,
հարցուց Վրէժ իր մօր արցունքոտ աչքերուն նայե-
լով — բայց դուն կուլաս մայրիկ, տե՛ս, աչքերէ
թրջուեր են, ինչո՞ւ կուլաս մայրիկ . . .

— Ոչի՞նչ, տղաս, սոխոյրածին հոտէն թրջե-
ցան աչքերս, հիմա կ'անցնի, աղուորս, սեղանը
բեր, խօսեցաւ Սարի՝ ինքոնքը զսպելով :

— Մայրիկ, Սիլիկենց Կրպօն ինձ ըստ որ՝ այս
գիշեր տապկուած հաւ պիտի ուտեն, ըսէ, մայրիկ,
մե՞նք երբ հաւ պիտի ուտենք :

— Երբ որ հայրիկդ դայ, անուշս, հայրիկդ
նամակ դրկեր է, Հնդկաստանէն, այսօր վաղը կու-
գայ:

— Հայրիկս քաջ մա՞րդ է, մայրիկ, —
— Այո՛, աղուորս, հօրդ քաշած ես, դուն ալ
անոր պէս քաջ պիտի ըլլաս՝ երբ մեծնաս :

— Հայրիկս ի՞նչ պիտի բերէ ինծիք:
— Ի՞նչ կուզես որ բերէ, դաշո՞յն մը . . .
— Բերանդ պագնեմ, մայրիկ, սանկ ոսկորէ
կոթով սրածայր դաշոյն մը բերէր, — այսպէս կը

III

Ղարիբին մեկնումէն ի վեր՝ անցեր էին տա-
րիներ :

Շատ քիչ փոփոխութիւն կրած էր, Սեւ Սար
գիւղը : Միայն Դաւիթ Աղքար, գիւղին հովիւը,
դադրած էր գիւղին նախիրը արածելէ : Շատ ծե-
րացած էր ան : Իր խրճիթին մէջ քաշուած կ'երազէր
Դաւիթ Աղքար, թէ ի՞նչպէս, օրին մէկը, Դարրիէլ
հրեշտակապետը պիտի դար զինքը տանելու եր-
կինք, ուր սպիտակ ոչխարներու հօտ մը պիտի
յանձնուէր իրեն, արածելու համար :

Զմրան ցուրտ գիշեր մը, երկատարեւ երկունքէ
մը վերջ, Սարի, Ղարիբին հարսը՝ ծնունդ տուած
էր մանչ երեխայի մը, որուն անունը տնեցիք Վրէժ
անունով կնքեցին, ըստ անոր հօր բաղձանքին :

Տասնեւչորս տարեկան առողջ պատանի մըն էր
Վրէժ, որուն կայտառ ու սլացիկ հասակը իր ան-
մուրազ մօր միակ միսիթարութիւնն էր :

Որբի մը պէս մեծացաւ Վրէժ՝ որ բնաւ չտեսաւ
իր հայրը :

Ծնունդի գիշեր մըն էր :

Դուրսը, խիստ քամին կ'ոռնար, անսուազ դայ-

Նրէի զայն գոտիիս մէջ եւ կը պտտէի Խըրխըրենց
տանիքին վրան :

Այսպէս ըսելով, Վրէժ փայտէ դգալ մը խօթեց
իր պատուտած գոտիին մէջ եւ սկսաւ պտտիլ կրակ-
փուտին առջեւ, ինքնիրեն՝ չափահաս երիտասարդի
մը հովերը տալով :

— Էա՛ւ, մի շփանար, սեղանը բեր ըսի, չի-
մացա՞ր :

Վրէժ՝ իր մօր սաստումէն խելօքցած՝ սիւնէն
կախուած նախշուն սեղանը, ցորենի ցողուններով
հիառաւած, վար առնելով դրաւ աթոռակի մը վրայ,
մինչ իր մայրը սոխայրածը կ'անցնէր ոսպապու-
րին վրայ — թը՛շ-թա՛շ-թը՛շ :

Մայր եւ որդի, փայտէ սեւցած դգալներով,
սկսան ուտել այդ պարզ, բայց անուշաբոյր ընթրի-
քը, անոնցմէ մին՝ իր ամուսնոյն մասին մտածե-
լով, իսկ երկրորդը՝ իր հօր բերելիք դաշոյնին վը-
րայ երազելով :

Ո՛ւյ, ո՛ւյ, կ'ոռնար խստաշունչ քամին, որ
դրան ծերպերէն ներս կը բերէր ձիւնի սպիտակ բա-
թիլները : Կաղնիի կոճղ մը կը ճարճատէր կրակ-
փուտին մէջ, մինչ բոցերը՝ հրեղէն օձերու պէս իրա-
ռու վիզ շուլպուելով կը բարձրանային մուլսէն սեւ-
ցած երդիքն ի վեր, կորսումելով սեւ խաւարին մէջ :

Ասլան, տան հաւատարիմ շունը, դրան առջեւ
ընկողմանած, պատառ մը սեւ հաց կը ծամէր :
Յանկարծ, երդիքէն վար ինկաւ փոքրիկ ձիւնա-
գունդ մը եւ թը՛շ, թը՛շ ձայն հանեց՝ բարկ կրակին
մէջ հալելով : Ասլանը հաջեց եւ սկսաւ դուռը ճան-
կըռաել :

— Խեղճ Ասլան... կը մսի, մայրիկ, ախոռը
տանիմ զայն, խօսեցաւ Վրէժ՝ դուրդուրանքով :

— Ապուրդ կեր, կտրիճս, վերջը կը տանիս :
Կրկին հաջեց Ասլանը եւ լոեց :

Դուռը կը զարնուէր, թա՛ք, թա՛ք...

— Անպատճառ մուրացկան մըն է, խօսեցաւ
Սարի եւ շարունակեց ծամել դարիէ հային չոր
պատառը :

Բայց ինչո՞ւ դողացին անոր ձեռքերը, ինչո՞ւ
այլայեցաւ Սարի :

— Մեղք է, մայրիկ, պատառ մը հաց տամ ի-
ռեն :

— Ծնունդի դիշեր է, թող՝ հարուստներուն
դուռը երթայ, ինչո՞ւ եկեր է աղքատին դուռը, ի՞նչ
ունինք որ, ինչ տանք, տեղդ կեցիր :

— Մեղք է մայրիկ, — ըսաւ Վրէժ եւ շերտ մը
հաց առնելով ուղղուեցաւ դէպի դուռը, որ ճռնչա-
լով բացուեցաւ :

Դուռը, բակին մէջ, դրան առջեւ կանգնած էր
պանդուխտ մը՝ հաստ գաւազանի մը վրայ կրթը-
նած : Ձիւնը՝ ծածկած էր անոր սեւ գլխանոցը եւ
բրդոտ սեւ վերարկուն : Կը դողար անծանօթը, սաս-
տիկ պաղէն :

— Առ սա հացի շերտը եւ ճամբաղ գնա, — պո-
ռաց Վրէժ՝ դողդղալով, — ուրիշ բան չունինք,
մայրիկս ոսպապուր եփած է, հազիւ մեր երկուքին
կը բաւէ...:

Անծանօթը՝ յափշտակութեամբ դիտեց պատա-
նին, որ դուռը դոցելու կը պատրաստուէր :

— Վրէժ, շուտ եկուր, ապուրդ պաղեցաւ, պո-
ռաց մայրը ներսէն :

Անծանօթը՝ կիսախուլի դրան մէջն էր արդէն .
մինչ Վրէժ՝ իր անզօր թեւերով կը ջանար դուրս
ընել անկոչ հիւրը :

— Հասի՛ր, մայրիկ, մուրացկանը ներս կուգայ, ապուրս պիտի ուտէ, չո՞ւտ հասիր, մայրիկ...

Սարի փայտէ խոշոր շերեփ մը ձեռքն առած՝ խոյացաւ դէպի-դուռը։ Գետին ինկաւ շերեփը, սուրճիչ մը թուաւ Սարիի բերանին։

— Հայրիկդ է, Վրէ՛ժ... Ղարի՛ր, աղաղակելով՝ Սարի փաթթուեցաւ իր ամուսնոյն վզին։

Տուն եկած էր, թափառական պանդուխտը։ Տանեւչորս երկար տարիներէ ի վեր, արցունք թափելով իր սեւ բախտը ողբացող կինը՝ վերջապէս միացած էր իր վարուժանին։ Ու կը ծիծաղէր Սարի։

— Վրէժն է, Ղարիր, Վրէժն է այս մեծ տղան, քու Վրէժը, մեր Վրէժը... մոռցա՞ր... ի՞նչու չես դրկեր տղադ։ Մի՞թէ չես յիշեր, եթէ մանչուկը ըլլայ, անունը Վրէժ դիր, ըսիր, մոռցա՞ր։

Ղարիր շուարած էր։ Իր աչքերուն չէր հաւատար։ Յետոյ, ինքզինքը դանելով՝ աղաղակեց։

— Վրէ՛ժ, զաւակս, հարազատ զաւակս, եկո՞ւր որդիս, գրկեմ քեզ, վա՞խ իմ անբախտ բալաս, եկուր հօրդ դիրկը,

Այսպէս խօսելով, Ղարիր գրկեց իր Անդրանիկը, եւ համբոյրներով ողողեց անոր ճակատն ու երեսները։

— Զ'ըսի՞ քեզի, կնի՛կ, չ'ըսի՞ թէ մանչուկ է, պոռաց Ղարիր, հպարտ շունչ մը քաշելով։

— Ի՞նչ բերիր ինծի, հայրիկ, հարցուց Վրէժ անհամբեր։

— Դաշոյն մը, զաւակս, ոսկորէ կոթով սրածայր դաշոյն մը, որ իրես դօտիկդ մէջ եւ պարտիս։

— Հայրիկս, որ եկաւ, հաւ պիտի ուտե՞նք, հարցուց Վրէժ, իր մօր աչքերուն մէջ նայելով։

Սարի եւ Ղարիր խնդացին։

Այդ գիշեր Վրէժ՝ իր հօր բերած դաշոյնը, բարձին տակը դնելով քնացաւ, եւ իր երազին մէջ թուրքի լակոտներ սպաննեց եւ հաւու միս կերաւ։

Ուշ ատեն քնացան, տարիներէ ի վեր իրարմէ բաժնուած ամուսինները, որոնք շատ, շատ բաներ ունէին պատմելու, իրարու ականջին։

Ու կը ծիծաղէր Սարի, անվերջ։ Ամուր էր, անոր կոնակը, այսուհետեւ... Ղարիր տուն եկած էր։

Ուշ ատեն քնացան, բաժնուած սիրահարները։



Գիւղացիին վո՞յթն է : Գիւղացիին շատ քաւ գիտէ , որ կը խարսուի , բայց բնաւ ձայն չի հաներ , չի բողոքեր . որովհետեւ՝ ան ալ կը խարէ , կարագին մէջ թան խառնելով եւ պանիրը ջրոտ ծախելով : Մի՞թէ առեւտուրը տեսակ մը խարեբայութիւն չէ , վնասն ո՞ւր է :

Այսպէս , շատ չանցած՝ Ղարիբ խանութպանը դարձաւ գիւղին մեծահարուստը եւ յարգելին : Նոյն խկ գիւղին տէրտէրը չէր ուզեր զրկուիլ Ղարիբ աղային սուրճէն , որ անպակաս էր օջախին վրայէն :

Ղարիբ՝ գիւղին ե՛ւ գզիրն էր , ե՛ւ թաղականը , ե՛ւ հոգաբարձուն , ե՛ւ գրամատէրը : Անոր խանութը՝ գիւղին ընտրանիին ժամադրավայրն էր : Հապա , Սարիին , մեղա՞յ , Տիկին Սարային աչքը լուսողնե՞րը ... հաշի՞ւր կար անոնց :

Հակառակ իր այսքան յաջողութեան եւ հարըստութեան , մէկ բան՝ անբաժան մնաց Ղարիբէն , այդ ծուռ ու մուռ կաղնիէ հաստ գաւազանն էր : Ղարիբն ու այդ կոշտ գաւազանը՝ իրարմէ բնաւ չբաժնուեցան :

— Ինչո՞ւ այդ անտաշ գաւազանը հետդ կը պտըտցնես , — կը հարցնէին գիւղացիները , որոնք հովիւի մը միայն վայել կը գտնէին զայն :

— Թըլըսըմ է , աղբրտիք , այս գաւազանը թըլըսըմ է , — կը պատասխանէր Ղարիբ՝ եւ չոյելով զայն՝ կ'աւելցնէր . — Տէլըիշի մը նուէրն է այս գաւազանը , որուն չնորհիւ՝ կեանքս փրկուեցաւ , երբ աւազակները կողովուեցին զիս , Հնդկաստանի անապատներուն մէջ :

Եետոյ , երբ որ Ղարիբ պահ մը առանձին կը մնար , կը սկսէր մենախօսել .

IV

Տուն վերադարձող հայ պանդուխտներուն՝ միակ իտէալն է , կը կարծես , խանութ բանալ եւ երեւնալ առեւտուրի հրապարակին վրայ : Ի՞նչ կ'ըսեն թող ըսեն , չարչիի խմորը՝ շատ խորը թաղուած է հայուն մէջ : Հայ խանութպանը , այլեւս անբաժան մասնիկն է հայութեան :

Խանութպանութիւնը շինարար գործ մը չէ , այլ ընդհակառակը մակարուծային դրութիւն մըն է , արտադրողին եւ սպառողին միջեւ : Որքա՞ն լաւ է արտադրելը եւ ո՞րքան ստորնացուցիչ է մատուցումի պատրուակին տակ՝ միջնորդութիւնը , խանութպանութիւնը :

Ղարիբն ալ ինկաւ՝ խանութ բանալու փորձութեան մէջ : Իր խնայած փոքր դրամագլուխով՝ խանութ մը բացաւ Սեւ Սար գիւղին մէջ , եւ դարձաւ մանր առեւտրական :

Կանգունը՝ քառասուն փարայի գնած կտաւը , «դրամագլուխը իննիսուն փարա է» ըսելով եւ քառասուն անգամ երդում պատառ ըլլալէ վերջ , ծախեց ութսուն փարայի եւ ըրաւ հարիւրին հարիւր շահ , միշտ հաւատացնելով , սակայն , դիմացինը , թէ ապրանքը վնասով կը ծախէր :

— Զմբուխստ մատանի մը պահած եմ այս դաւազանին ծայրը գտնուող մետաղէ մատնոցին տակը: Այո՛, Վըքէլին նշանածին համար կը պահեմ զայն: Օր մը, շատ հեռու չէ այդ օրը, հարսնցուխս մատը պիտի անցնեմ այդ աղուոր մատանին, որ...

Գիւղացիները, որոնք լուիկ մնջիկ գիտողներ են, զանազան պատմութիւններ յօրինած էին, Ղարիբին գաւաղանին չուրջ: Ումանք կը պնդէին, թէ այդ գաւաղանը ոսկիով լեցուն էր: Ուրիշներ կը հաստատէին, որ այդ գաւաղանը տեսակ մը թրաման էր, եւ որուն մէջ գաղանօրէն գետեղուած էր բարակ եւ սրածայր սուր մը:

Գիւղին կավուները՝ մի քանի անդամ փորձեցին գողնալ Ղարիբին նշանաւոր գաւաղանը, բայց յաջողեցան եւ միշտ ալ ենթարկուեցան Ղարիբին դանակոծումին:

Տարօրինակ դիպուածով մը այդ զմբուխստ մատանին դարձած էր սեփականութիւնը Ղարիբին: Տարիներ առաջ երր Ղարիբ իր գիւղը ձգելով Ռուսաստան անցաւ, քաղաքէ քաղաք, գիւղէ գիւղ թափառեցաւ ան՝ ի խնդիր շահաւէտ գործի մը, ճարահատ՝ հասաւ թիվլիս, ուր յաջողեցաւ, պանդոկի մը մէջ, զործ մը ճարել:

Օրին մէկը, Հնդկաստանէն հոն եկաւ հարուստ Մահարածա մը եւ իջնեանեցաւ այն պանդոկին մէջ, ուր Ղարիբ բեռնակրութիւն կ'ընէր: Մահարածան Ղարիբին անթերի եւ թիկնեղ հասակը տեսնելով՝ գոհացուցիչ թոշակ խոստացաւ անոր եւ իր հետը Հնդկաստան տարաւ եւ զայն կարգեց պարտիզան՝ իր կանանցին պլարտէղին համար:

Շատ զոհ էր Ղարիբ՝ իր այս նոր գործէն, որ կը յիշեցնէր իրենց պարտէղին կեանքը: Օրն ի բուն

ան կ'աշխատէր, Մահարածային ընդարձակ պարտէղին մէջ եւ երեկոները՝ իր խուցը քաշուելով կ'երազէր իր Մարիի մասին: Ատեն ատեն նամակ կը ստանար իր կնոջմէն, որուն՝ մի քանի ամիսը անդամ մը, ապրելու չափ զրամ կ'ուղարկէր:

Այսպէս կ'անցնէին պանդուխսին օրերը, մէկը միւսին ետեւէն, երկինքէն թռչող կռունկներուն նըման:

Գիշեր մը Ղարիբ իր չիպուխը քաշելով կ'երտէր իր խցիկին մէջ միայնակ:

«Կռունկ ո՞ւստի կուգաս

Ծառայ եմ ձայնիդ,

Կռունկ մեր աշխարհէն

Խապրիկ մը չունի՞ս»:

Պանդուխսաներուն միակ մխիթարութիւնն է երգը, որ կը զովացնէ հայրենի կարօտով տոչորուող անոնց սրակերը: Ո՞ր պանդուխսը չի գիմեր այդ սփոփարար սպեղանիին, կռունկի երգին:

«Կռունկ մեր աշխարհէն

Խապրիկ մը չունի՞ս...»

Կամացուկ մը, զուուը զարնուեցաւ: Ղարիբ՝ ընդհանեց իր երգը եւ ականջ գրաւ՝ սիրաւ գող ելած: Ո՞վ կրնար ըլլալ, դուռը զարնողը, գիշերուան այդ պահուն:

Կրկին զարնուեցաւ գուուը եւ Ղարիբին «մտիր» խօսքին վրայ, ներս մտաւ՝ գլխէն մինչեւ կրունկը վաթթուած կին մը:

— Ղարիբ, ըստ անծանօթ կինը:

— Ո՞վ ես գուն, ինչո՞ւ եկար հոս, հարցուց Ղարիբ՝ շուարած:

— Տիրուհիդ եմ, Ղարիբ, ձայն մի հաներ, ըստով, անծանօթ կինը մէկդի ըրաւ իր երեսը ծած-

կող քողը եւ նստեցաւ Ղարիբին քովիկը գտնուող
բազմոցին վրայ:

— Կ'աղաջեմ, տիրուհի պաղատագին խօսեցաւ
Ղարիբ, պատմումանիդ քղանցքը, համբուրեմ, կը
խնդրեմ, հեռացիք ասկէ: Եթէ Մահարաճան իմա-
նայ, կը գլխատէ զիս, դժա ինծի, տիրուհի, եւ
հեռացիր շուտով: Քեզ համար ալ վտանգաւոր է...

— Հոդ չէ — ընդմիջելով խօսեցաւ Մահարա-
նին: — Իմ կեանքը այնքան ալ կարեւորութիւն չու-
նի: Կը պատահի այնպէս, ինչպէս, որ ճակատագի-
րը տնօրինած է: Մի վախնար, Մահարաճան գինով
է, այս գիշեր: Ղարիբ, ծառայութիւն մը պիտի
մատուցանես ինծի, որուն համար լիուլի պիտի
վարձատրեմ քեզ: Միայն քեզի՛ կը վստահիմ: Հըն-
դիկ սպասաւորներէն կը քաշուիմ, դուն աղնիւ ցե-
ղի մը զաւակն ես, կը կատարե՞ս խնդիրքս...

— Մահարաճան ի՞նչ կ'ըսէ, ես...

— Մահարաճանին է հետդ խօսողը, եւ քեզի հը-
րամայողը, — խօսեցաւ Մահարաճան՝ յուզուած
շեշտերով, — խելքը գլուխդ հաւաքէ, եւ մի մեր-
ժեր, ճակառակ պարագային մի մոռնար, որ
հնդկուհիները՝ վարձատրել ալ դիտեն, պատժել
ալ, հասկցա՞ր...

— Մի սրդողիր Տիրուհի, ի՞նչ է, ի՞նչ կ'ու-
ղես, որ ընեմ... կը համաձայնիմ:

— Նամակ մը պիտի յանձնեմ քեզի, եւ այս գի-
շեր իսկ պիտի մեկնիս հօրս, Մեծ Մահարաճային
ապարանքը, ուր կը հանիս արեւածագէն առաջ,
պայմանաւ՝ որ արագ քալես: Շատ կարեւոր է, որ
առաւօտ չեղած՝ այդ նամակը հասցնես հօրս: Ճա-
կառակ պարագային, ի՞նչ փոյթ, դուն ալ դիտցիր,

որ Մահարաճան՝ տէրդ, ուրիշ կին մը եւս պիտի
առնէ:

— Այդքա՞ն...

— Այո՛, ահաւասիկ կնքուած նամակը: Ահա՛
քեզի տասը ոսկի ալ նուէր: Կէս ժամէն կը մեկնիս,
ճակառակ պարագային, վիճակը... լաւ է, որ չը-
սեմ: Շուտ ըրէ, մի անտնար, կէս ժամէն ճամբայ
ելիր:

— Գլխուս վրայ, տիրուհի...

— Շատ լաւ, կեցիր քեզի յիշատակ մը նուի-
րեմ, — ըսելով, Մահարաճան՝ իր ճկոյթ մատէն
զմբուխտ մատանի մը հանելով տուաւ Ղարիբին,
եւ քալեց գնաց:

Բայց Ղարիբ արդէն զղջացած էր իր տուած
խոստումին համար: Ուրիշ ճար չկար սակայն, ճա-
կառակ պարագային խդական սեռի անդութ վրի-
ժառութեան նշաւակ պիտի դառնար:

Սիրուն մատանի մըն էր Մահարաճանին նուէրը:
Մատանիին զմբուխտէ ակն վրան Պուտայի, ծալ-
լապատիկ նստած, փոքրանկարը փորագրուած էր:

Ղարիբ չուղեց բաժնուիլ այդ խորհրդաւոր
մատանիէն, որ հնդիկ ոսկերչութեան հիանալի մէկ
արդիւնքն էր: Փայտէ կոշտ գաւազան մը գտաւ ան
եւ անոր մէկ ծայլը փոքրով, հոն տեղաւորեց մա-
տանին. յետոյ մեղրամովով կնքեց ծակը եւ վրան
անցուց մետաղէ մատնոց մը, ամբացնելով զայն
երկու փոքրիկ գամերով:

Կէս ժամ չանցած, Ղարիբ՝ ըստ իր խոստու-
մին, ծուռ ու մուռ գաւազանը ձեռքը, ճամբայ ին-
կաւ, դէպի Ալլահապատ, ուր կը գտնուէր Մեծ
Մահարաճային շքեղ ապարանքը:

Մի քանի ժամ անընդհատ քալելէ վերջ, Ղա-

րիբ՝ հասաւ աղբիւրի մը քով, ուր ուզեց քչիկ մը
հանդչիլ։ Հաղիւր թէ նստեցաւ ան, յանկարծ երկու
աւազակներ վրան յարձակեցան եւ կողոպտեցին
զինքը, տանելով կնքուած նամակը եւ ոսկիները։

Բարեբախտաբար, իր դաւազանին ձեռք չդլալ-
ցուցին։ Ո՞վ ինչ ընէր անտաշ դաւազանը, որ աղ-
քատ մուրացկաններուն է վայել։

Ահա՛, այսպէս՝ Ղարիբին անբաժան ընկերը
դարձաւ ծուռ ու մուռ դաւազանն ու զմրուխտ մա-
տանին։

Ղարիբ, իր տիրուհիին վրէժինդրութենէն վախ-
նալով, չուզեց կրկին իր նախկին գործին վերա-
դառնալ։ Օրերով քաղելէ վերջ, հասաւ Պոմպէյ,
ուր շարունակեց բեռնակրութիւն ընել։



V

1914-ի դարունն էր։

Համաշխարհային դոհ ու բոհը՝ տակաւին
սկսած չէր։ Հայերը, Տաճկաստանի մէջ, իրենց
խոստացուած բարեկարդութեան հեռանկարէն
դիւթուած, կը մրափէին անտարբերութեան խոր
քունով։ Ո՞վ էր ինքնապաշտպանութեան մասին
մտածողը։ Ո՞վ էր զէնք ու փամփուշտ գնողը։ Կա-
յին ափ մը խենթեր միայն, որ կը հաւատային ինք-
նապաշտպանութեան։ Մինչ այդ՝ հայ հարուստը,
սոկի դիղելու մարմաջէն տարուած՝ կ'անդիտանար
եր գլուխն վրայ պայմթելիք ահեղ փոթորիկը։

Ղարիբին առեւտրական գործը շատ յաջող էր։
Ան՝ արդէն կը սեպուէր դիւզին մեծահարուստը,
որուն մէկ հատիկ տղան, Վրէժ, տասնեւութը տա-
րեկան կտրիճ երիտասարդ մը եղած էր։

Գիւղին հարսնցու աղջիկները՝ դաղտագողի
նայուածքներ կ'ուղղէին Վրէժին, երբ ան ձի նըս-
տած կ'անցնէր աղբիւրին քովէն։

Հասպա՛ հարսնցու աղջիկներու տէր մայրե՞րը,
որոնք տիկին Սարայի տունը ջրի ճամբայ ըրած է-
ին։ Կարգուելիք աղու տէր տիկին Սարան՝ շատ կա-

ըեւոր անձնաւորութիւն մը եղած էր, գիւղացի կիւներու աչքին: Գիւղացի կիները կը վաղէին անոր տունը, օգնելու համար անոր առանին աշխատանքներոն:

Մինչ տիկին Սարան, համեստ բնաւորութեան տէր մայրը, բոլորին ալ հետը հեղութեամբ կը վարուէր, առանց սին յայսերով օրօրելու անոնց սրուերը:

Սակայն, Վրէժին աչքը Շողիկին վրան էր:

Շողիկ՝ գիւղին տէրտէրին, Տէր Վահանին, միամօր աղջիկն էր: Տանըլեց տարեկան կայտառ աղջիկ մը՝ գիշերուան խաւարին պէս սեփ սեւ աշքերով եւ հորիզոնէն նոր բարձրացող լուսնկան յիշեցնող կարմրուեն այսերով: Հասկա անոր երկայն աղուոր մաղե՞րը ... Եօթը գիւղին բերնի ծամոցն էր:

Շողիկ՝ կը սիրէր Վրէժը՝ որ կաս կարմիր կը կտրէր, երբ անոր կը հանդիպէր, աղրիւրին ճամբուն վրան: Անոնց աչքերը՝ կը հանդիպէին իրարու եւ կը խօսէին սիրոյ անխօս բարբառով:

Աչքով եւ արտայայտութեան փոխանակումով, կը յայտնեն իրենց սէրը գիւղացիները, որոնք քաղքենի սիրահարներուն լրբութեան մօտեցող աղատութիւնն ու համարձակութիւնը չունին:

Այսպէս, Վրէժ եւ Շողիկ կը ջանային իրարու սիրտը կարդալ՝ իրարու աչքերէն, երբ պատահար կամ դիտումնաւոր հանդիպումներ կ'ունենային: Մէրը՝ սկսած էր ծլիլ անոնց կոյս սրտերուն մէջ, օրին մէկը ծաղիկներ բանալու համար հոն՝ անուշաբոյր:

— Տէր Վահան, — խօսեցաւ Ղարիբ, երբ օր մը, երկուքը առանձին նստած սուրճ կը խմէին Ղա-

րէրին խանութին առջեւ, — Վրէժը պիտի կարգեմ, ի՞նչ կ'ըսես, կարգուելու ատենն է: Միակ ժառանգործ է ան... այսքան մալ, միւլֆ որո՞ւն պիտի մնայ: Այսօր կամ, վաղը չկամ, կենդանութեանս տղայիս օրը տեսնեմ... ի՞նչ կ'ըսես Տէր Վահան:

— Դուն գիտուն ես, պըն. Ղարիբ, — խօսեցաւ գիւղին տէրտէրը, Փը՛րթ, Փը՛րթ խմելով սուրճը, — Աւզածիդ պէս կարգադրէ: Տէրը մուրազիդ հասցընէ քեզ: Աստուած երկար կեանք թող տայ Վրէժիդ, մաշալլահ, կտրիճ տղայ է,, Սիլիկենց հարսանիքին ի՞նչ աղուոր ալ կը պարէր:

— Շատունց ի վեր՝ քեզ հետ գաղտնօրէն խօսիլ մտադրած էի, այսօր, վաղը ըսելով ձգձգեցի: Հեմա առիթը ներկայացաւ, առանձին ենք, կրնանք խօսիլ:

— Բոչ նայիմ, օրհնած, ի՞նչ է եղեր:

— Հա՛, քիչ առաջ Սիլիկենց հարսանիքին խօսքը կ'ընէիր: Ես ալ ներկայ էի հարսանիքին օրը: Աղջիկդ Շողիկը տեսայ, Աստուած երկար կեանք տայ իրեն, սեւ օրեր չտեսնէ, ո՛րքան մեծցեր է, քամալ հարսնցու աղջիկ եղեր է:

— Այո՛, շատ արագ մեծցաւ Շողիկը, որ գեռ անցեալ ամառ սղտիկ աղջիկ մըն էր: Երէցկնոջ պէս աշխատասէր ալ է, ձեռքէն գործ չի փախիր:

— Լաւ խօսեցար տէր հայր, — աղջիկ ըսածդիշիկիզար ըլլալու է, երանի թէ ատանկ աղջիկ մը Վրէժիս գրամեր ըլլար:

—

— Ի՞նչ կ'ըսես, Տէր Վահան, եկուր հետդ խընամի ըլլանք, Աստուծոյ հրամանաւ՝ Շողիկը տը-դուս կուտա՞ս:

— Եթէ գրամեր է, կ'ըլլայ, գրամերին առջեւ

անզօր է մարդը: Բայց մէջ մը երէցինոչ հարցնեմ, աղջիկը անոր կը պատկանի:

— Մէր Սարան երէցինոջ նամզը բռներ է: Արդգէն երկուքը եփեր են խնդիրը, հիմա կարդը մեր երկուքին է: Ես շատոնց որոշումն տուեր եմ, տուր ձեռքդ տէ՛ր հայր, խերի ըլլայ:

— Նայինք Շողիկը ինչ կ'ըսէ, ժամանակուան աղջիկները քիչ մը ալաֆրանկա են...

— Եթէ ես փորձառու մարդ եմ, ուրեմն պիտի ըսեմ որ Շողիկը «չէ» չ'ըսեր: Սիլիկենց հարսանիքին օրը ես կը դիտէի Շողիկին եւ Վրէժին շարժուձեւերը եւ անոնց փոխանակած ակնարկները...: Անոնց աչքերը կը խօսէին...

— Եթէ, իսկապէս այդպէս է, բան մը կ'ընենք: Շիտակը խօսելով՝ պատիւ է ինձ համար, քեզի պէս հեղեցասէրի մը հետ ինսամիութիւնը: Խերի թող ըլլա՞յ այս գիշեր կը խօսիմ երէցինոջ եւ վաղը քեզի կ'իմացնեմ, չ'ըլլա՞ր:

Կեցցե՛ս, տէ՛ր հայր, երբ երկուքս ինսամի ըլլանք, մեր կոնակը գետին բերող չ'ըլլար:

Օրեր առաջ, Սիլիկենց հարսանիքին գիշերը, Վրէժ եւ Շողիկ, առիթ ստեղծած էին իրարու հետ տեսնուելու եւ իրարու հաւատարիմ սէր խոստանալու:

Սյնպէս, որ երբ իրիկուն մը երէցինը Շողիկին հարցում ուզզեց — «Դուն գիտես» ըսելով ան փախած էր անոր ներկայութենէն, եւ այդ իրիկուն ան չկրցաւ նայիլ հօրը աչքերուն մէջ, երբ սեղան նըստեցան:

Մ'եծ Զատիկէն շաբաթ մը առաջ նշանուեցան Շողիկն ու Վրէժ: Բայց այնքան ալ հեշտութեամբ

ցիւրջացաւ անոնց նշանառուքը, որ ընթացաւ ըստ գիւղին սովորութիւններուն:

Տէր Վահան եւ Ղարիբ, իրարու հետ գործը եփիէն վերջ, ուզեցին որ գիւղին սովորութիւնները չ'անտեսուին: Ո՞րքան վիպական են գիւղին նշանառուքի սովորութիւնները, որոնք աւա՛ղ, կորսուելու վրայ են այժմ:

Տիկին Սարա՞ իր գրացնուհիներէն երկուքին հետ՝ երէցինոջ տունը գնաց, խօսքկապի համար: Շողիկը՝ ամէկոտ աչքերով եւ կարմրտուն այտերով բարի զարուստ մաղթեց անոնց եւ ձեռքերնին համրութից: Յետոյ՝ իր թեւերը խաչաձեւելով կանդնեցաւ սիւնին առջեւ, միշտ պատրաստ՝ ծառայելու հիւրեսուն:

Հետեւեալ օրը Ղարիբ՝ երկոտասնեակ մը գիւղացի մեծաւորներու հետ, մօտակայ Դեղին Զոր դիւղին տէր հօր առաջնորդութեամբ, Տէր Վահանին տունը գնաց: Հոն, Տէր Վահանին ազգականներուն ներկայութեան, Աստուծոյ համանով եւ Մարգարէին խօսքով՝ Շողիկին ձեռքը խնդրուեցաւ Ղարիբին տղուն՝ Վրէժին համար:

— Բարով, հազար բարով եկաք գիւղացինե՛ր, եւ գուը Տէր Մովսէս, որ պատուեցիք ձեր նուաստ եղոր տունը՝ ձեր ներկայութեամբ: Մ'եր դիմուն վրայ տեղ ունիք, հրամայեցէք, պատրաստ ենք ծառայելու ձեզի: Քերո՞ր, սուրճ բեր հիւրերուն, խօսեցաւ Տէր Վահան՝ հիւրասիրաբար:

— Զ'երկարենք, Տէր Վահան, — խօսեցաւ Տէր Մովսէս, մենք եկած ենք Աստուծոյ համանով ձեր Շողիկին ձեռքը խնդրելու պարոն Ղարիբին տղուն, Վրէժին համար: Ի՞նչ կ'ըսէք, Տէր Վահան, կը համաձայնէ՞ք...

— Ատիկա պատիւ է մեզ համար... հաղար բարով եկաք, բայց ինչո՞ւ այդքան կ'աճապարէք: Մեր Շողիկը պղոփիկ է տակաւին, թող անցնին մէկ երկու տարիներ: Նայինք, եթէ գլամէք է, գլամէքին ի՞նչ կրնանք ըսել:

— Ամմա լրիր, հա՛, խօսեցաւ, անդիէն, Դարիբին մօրուսաւոր հօրեղբայրը, Հաճի Ստեփանը. — Մաշալիահ, դուրսպան ըլլիմ Աստծուն, Շողիկը քամամ հարսնցու աղջիկ է, ալ ինչո՞ւ սպասենք: Երկաթը տաք տաք ծեծելու է:

— Խօսքը Տէր Մովսէսինն է, տեղդ կեցիր Հաճի Ստեփան, պոռացին ներկաները:

— Ես խօսքա ըսի, բացականչեց Տէր Մովսէս: Դեղին Զորէն մինչեւ հոս աղջիկ ուղելու եկեր եմ, ինձի ձեռնունայն մի դրկէք, Տէր Վահան, ի՞նչ կ'ըսէք:

— Աղջկան մօրեղբայրը դիտէ, պատասխանեց Տէր Վահան, իր աներձազը ցոյց տալով:

— Դուն ի՞նչ կ'ըսես Սարդիս աղա՛...

— Ինձի խօ՞սք կ'իյնայ որ, աղջկան հօրեղբայրը դիտէ, անոր հարցուցէք:

— Խօսի՛ր, նայինք, տիրացու Գէորգ:

— Ինձի հարցնե՞լ կ'ըլլայ, Տէրտէրին ձեռքն է:

— Նորէն քեզի մնաց վերջին խօսքը, Տէր Վահան:

— Երէցկինը դիտէ, պատասխանեց Տէր Վահան. աղջիկը՝ իր մօրը կը պատկանի, անոր հարցուցէք:

Երէցկինն ալ ուրիշ կիներու հետ, միւս սենեակը նստած՝ կը խօսակցէք:

— Երէցկինը թող դայ, Երէցկինը կանչեցէք, պոռացին ներկաները, միաբերան:

Երէցկինը ներս մտնելով՝ բարեւեց եւ Տէր Մովսէսին աջը համբուրեց:

— Երէցկին քոյրիկ, խօսեցաւ Տէր Մովսէս վավիկութեամբ. — Մենք եկած ենք աղջկանդ ձեռքը խնդրելու պլրն. Ղարիբին տղուն համար, ի՞նչ կ'ըսես, համաձա՞յն ես:

— Օրհնեա ի տէր, պատասխանեց Երէցկինը. — Հայրը դիտէ, մի՞թէ բերանս կրնամ բանալ երբ հայրը ողջ է:

— Հայրը քեզի կը թողու վերջին խօսքը, Երէցկին:

— Ուրեմն հօրեղբայրը դիտէ, մօրեղբօրն ալ կամքը իմացէք:

— Բոլորն ալ քեզի կը թողուն՝ վերջին խօսքը, ի՞նչ կ'ըսես, Երէցկին:

— Ուրեմն աղջկան կամքը հարցուցէք, նայինք ա՞ն ինչ պիտի ըսէ:

— Կեցցէ՛ Երէցկինը, պոռացին ներկաները. Տէր Մովսէս եւ աղջկան մօրեղբայրը անցան միւս սենեակը, հարցուկիրածելու համար Շողիկը, որ ուրախութենէն կուլար:

Հինդ վայրկեան վերջ՝ Տէր Մովսէս իր ձեռքերը շոյելով, ժպտալիր ներս մտաւ, ըսելով որ «ծընողքս դիտեն» ըսած է Շողիկը:

— Ուրեմն վերջացաւ խնդրիրը, պոռացին ներկաները եւ սկսան իրարու ձեռք թօթուել, զիրար չնորհաւորելով:

Այն ատեն, Ղարիբենց բակը հաւաքուած Երիտասարդները սկսան հրացան պարպել եւ ուրախութիւն ընել: Մինչ՝ սստին, քահանային տան մէջ, հիւրերը՝ աղուոր մը կերան եւ խմեցին եւ «իւրլի ըլլայ» ըսելով իրար չնորհաւորեցին:

Կերուխումէն վերջ, Տէր Մոլոէս՝ նշանառուքի
արարողութիւնը կատարեց, օրհնելով նշանը: Այդ
միջոցին Դարիբ՝ գիւղացիներուն ներկայութեան,
գողգոջուն մատներով, գաւաղանին ծայրէն, հա-
նեց տարիներէ ի վեր պահուած մատանին եւ իր
ձեռքով անցուց զայն Շողիկին մատը:

Վերջապէս, լուծուած էր, գաւաղանին դազ-
նիքը: Գիւղացիներուն ենթադրութիւնը, շատ ալ-
այնքան անհեթեթ չէր:

* * *

Շատ չանցած՝ Յուլիս ամսուն քսանհինդին,
Խանասորայ արշաւանքի տարեգարձին, դեղիկական
Հարսանեկան արարողութիւններով պատկուեցան
Շողիկն ու Վլէժ:

Դհօլն ու զուռնան, տակն ու ծնծղան, երզն
ու սպարը, օղին եւ մէզան, փիլտւն ու՝ հերիսան,
Հարսանիքին համ բերին:


Ամբողջ գիւղը, աղքատ եւ հարուստ, մեծ եւ
փոքր, այր եւ կին, եօթը օր եօթը դիշեր ուրա-
խութիւն ըրին:

Մեւ Սար գիւղին վերջին Հարսանիքը եղաւ,
Վլէժինը: Համաշխարհային փոթորիկը մօտեցած
էր: Շուտով պիտի չգթայազերծուէր ահեղ մբրիկը
ու քարուքանդ ընէր Մեւ Սար գիւղը ու անոր փլա-
տակներուն մէջ թաղելով նահասկետական կենցա-
գով ապրող այդ անմեղուէ գիւղացիները:

Այս, փառաւոր Հարսանիք մը ըրաւ, Վլէժիր՝
իր մէկ հատիկ տղային սիրոյն համար:

Ու կը ծիծաղէր Սարի, Վլէժին մայրը:

Գիւղին Հարսանիքը, վէտ մը առանձին... Ա՞ր-
քան տարրեր է գիւղին Հարսանիքը, քաղքի Հար-
սանիքներէն, որ չատոնց կորսնցուցած են իրենց



վիպականութիւնն եւ բանաստեղծութիւնը:

Անուշ է գիւղին հարսանիքը, որպէս մեղրը վայրի, քաղցր՝ որպէս խաղողը, որ կը գեղնի որթատունիկի ճիւղերուն վրայ, աշնան առաւտուն, բուրումնաւէտ՝ որպէս վայրի մանիշակը, որ կը փթթի թուփերու զովասուն ստուերին մէջ:

Երկուշարթի օր մը, հարսանիքէն տասը օր առաջ, Ղարիբ իր ազգականները մօտալուտ հարսանիքին հրաւիրեց՝ անոնց նուէրներ դրկելով, վուխան հրաւիրագրի: Դեռատի աղջիկներ, ծիծաղելով՝ տունէ տուն շրջեցան եւ նուէրներ բաշխելով «Հրամմեցէք, հարսանիք ունինք» ըսին եւ հրաւիրեցին հարսնեւորները:

Օր մը վերջ, Շողիկին տունը հաւաքուեցան գիւղին աղջիկները եւ սկսան անոր հարսանեկան հագուստները ձեւել ու կարել: Ու կը ծիծաղէր չինչող Շողիկ, կատակելով աղջիկներուն հետ:

Հարսանիքէն մի քանի օր առաջ, հրաւիրեալները խուժեցին Ղարիբինց տունը, բերելով իրենց նուէրները, եւ անմիջապէս դործի լծուեցան հարսանիքի պատրաստութեան համար: Բերին անոնք, հաւկիթ, բրինձ, վառեակներ, դառնուկներ, ամէն մէկը իր կարողութեան համաձայն, եւ լեցուեցաւ Ղարիբին տունը հարսնեւորներուն բերած նուէրներով:

Հարսանիքը սկսած էր...

Պսակէն օր մը առաջ, հարսնեւորները ցորեն լուալու գացին գիւղին աղբիւրը: Զինուած երիտասարդներ, երգելով, պարելով, ընկերացան ցորենի ամանները շալկելով դէպի աղբիւր վաղող աղջիկներուն: Մինչ՝ գհօն ու զուռնան, իրենց ջիղերը

ցնցող մեղեղիներով ծերացածներն անդամ պարեւու կը մղէին:

Ի՞նչպիսի մեղեղի, — պիտի ըսէք, գհօլ ու զուռնային հանած աղմուկին ակնարկելով: Ա՛, բարեկամներս, շա'տ, շա'տ անուշ կը հնչեն գհօլին աղմուկը եւ զուռնային ականջ ծակող սուր ճիչը՝ դիւղացիին, որուն ոսկորները կը թրթուան անոնց ձայնին աղղեցութեան տակ:

Անցած են տարիներ, — գրեթէ մոռցած եմ գիւղն ու գիւղին կեանքը — բայց գհօլին եւ զուռնային անուշ երգը քալցրօբէն կը լսուի ականջիս մէջ:

Գհօլ ու զուռնա ... նուպախումբ մը ամբոջ, այդ երկու անբաժան ընկերները, մէկը միւսին լրացուցիչը:

Այս տողերը գրի առած պահուս, պահ մը կը դոյեմ աչքերս եւ երեւակայութեամբ կ'այցելեմ սիրելի ծննդավայրս, մէր գիւղը, ուր շատ հեղ պարեր եմ՝ գհօլ ու զուռնային յարմարցնելով ոտքերուս համաչափ թրփփոցը: Դրօ՞մ, գրօ՞մ գը դրօ՞մ ... կը հնչեցնէ գհօլը, մինչ զը' ... զը' ... զի' ... կը փէք զուռնան: Կը գողան ծունկերս, տաք հոսանք մը կ'անցնի ողնաշարիս մէջէն եւ «ա՛լս» մը կը թոփ բերանէս, աչքերս կը սրբեմ, կուլա՞մ ... , ա՞լս մեր գիւղը:

Աղբիւրը հասած են արդէն ... Աղջիկները կը լուան եւ կը մաքրեն ցորենը, հէրիսային համար անհրաժեշտ այդ հատիկները: Մինչ անդին, հրապարակին վրայ բոլորակ մը կազմած, կը պարեն գիւղին երիտասարդները եւ կը հնչէ գհօլն ու զուռնան ... Դրօ՞մ ... գրօ՞մ ... զրօ՞մ տը գրօ՞մ ... , զը' ... զի' ... զի' ... զի' ... կը փէք զուռնան: Կը վերադառնան:

Խոշոր կաթսաներու մէջ կ'եփեն փիլտուն ու հի-
բիսան, տօլման ու քիւֆթէն: Մորթած են երկո-
տասնեակ մը գասնուկներ եւ կը դասնայ շիշ քէպտ-
պը՝ կրակին վրայ, անուշ անուշ բուրելով:

Օզին կը խմեն ջուրի պէս եւ կը պարպուին մէ-
զային ամանները, կրկին լեցուելու համար: Կ'եր-
դէն ու կը պարեն երիտասարդները, որոնց կը միա-
նան զիւղին աղջիկները եւ հարսները: Բայց ո՞ւր
են դհօն ու զուռնան: զիւղին մեծամեծները հրա-
միրելու դաշած են այդ զոյլ նուազները:

Դիւղին մեծամեծները քաշուած են ներսը, ուր
կը թրջեն իրենց չորյած կոկորդները՝ «կենդանու-
թիւն», «անուշ խմես» պոսալով եւ իրարու «տարսո»
կարգալով:

Դիմացի տանիքին վրայ կը պարեն զիւղին կալուշ-
ները, ուուր ճիչեր արձակելով: Մինչ տաեն տաեն,
կը զոսան հրազդները:

Ո՞վ է քունի մասին մտածողը:

Բայց ո՞չ, գեռ փեսան լուալու արարակութիւնը
կայ, զիշերը ուշ տաեն, երիտասարդները փեսան կը
տանին ալլրիւրը, բազնիք տալու համար անոր: Մաս
մաքուր ըլլալու է փեսան, որ հարսին ծոցը պիսի
մտնէ հետեւեալ զիշեր...

Արշալոյը մօտեցած է, արազազները հեղ մը
կանչած են արդէն: Ազմուկը կը դադրի: Հարսնե-
սորները մէյ մէկ անկիւն կծկուած կը ջանան պահիկ
մը քնահալ: Գիւղը կը նիրհէ: Լոռթիւն:

Առաւօտ է արդէն: Արթնցած են հարսնեւորնե-
րը: Սկսած է կերուխումը, երդն ու պարը: Հարսը՝
եկեղեցի բերելու կ'երթան:

Կ'երթան հարսնեւորները, երդելով եւ խաղա-
լով, հրազդն պարպելով եւ թրախազ խաղալով,

կ'երթան հաբալ բերելու: Անոնք, չմեկնած, «Ասո-
ուած չնորհաւորէ», «Աստուած չնորհաւորէ» ըսե-
լով կը հագուեցնեն փեսան, որ սրտատրոփ կը սպա-
սէ, փեսեղօր հետ, հարսին եկեղեցի գալուն:

Կ'երթան հարսնեւորները: Արդէն հասած են
հարսին դրան առջեւ, ուր կը սպասէ խելօքիկ ձի
մը, զղին վրայ կարմիր թաշկինակ մը, հարսը տա-
նելու համար:

Բայց ինչո՞ւ լաց ու կոծի այդ ձայնը հարսին
տան մէջ: Մեռե՞լ կայ հոն...

Ո՞չ, հարսը, ինկած իր մօր վզին, կուլայ, ու-
րախութենէ՞ն արդեօք:

Մայրը կը պատասխանէ: —

— Տանս զարդն էիր, աղջիկս, կ'երթաս,
Բնակարանիս սիւնն էիր, աղջիկս, կ'երթաս...
Զեռքդ թեփի բանէր, ոսկիի կը փոխուէր,
Զեռքիս անձեռոցն էիր, աղջիկս, կ'երթաս...

Ուհո՞ւ... ուհո՞ւ... կուլան մայր եւ աղջիկ:

Հարսնեւոր աղջիկներն ու հարսները կը խուժեն
ներս եւ կը հագուեցնեն հարսը:

Ու կը մեկնին հարսնեւորները, հարսը իրենց
հետ տանելով:

Եկեղեցին լեցուած է բազմութիւնով:

Սուրբ պատիկ... «Առեալ զձեռն եւայի եւ
տուեալ Աղամայ»...: Այժմ այր ու կին են անոնք:

Այսպիսի վիպական եւ բանաստեղծական հար-
սնիք մը ունեցան Շողիկն ու Վրէժ:

Սեւ Սար զիւղին վերջին հարսանիքը...

Պատմությանները մոռցած՝ իրար կը ջարդեն, մեղանչելով:

— Տէ՛ր Ամենակարող, — կը պատասխանէ Մովկէս, երկրագութիւն ընելով. — Գթա՛ ինձ, Տէ՛ր, գթա՛ ինձ, քառասուն երկար տարիներ թափառեցայ անապատներուն մէջ, Քու ընտրեալ ժողովուրդը առաջնորդելով: Յոզնած եմ, Տէ՛ր, եւ ուժասպառ: Բայցի ատկէ, իմ սիրելի ժողովուրդը դիտէ օդուրի պատերազմ կոչուող արհաւիրքէն: Տէ՛ր, Մեսիան զրկէ, երիտասարդ է ան, առոյդ եւ թարմ:

— Մեսիա՛, ուրն դնա, եւ խաղաղեցուր աշխարհը, ուր քարոզեցիր աղաղակելով. «Կայսեր պատկանողը կայսեր տուէք, եւ Աստուծոյնը՝ Աստուծոյ. — կը խօսի Ամենակարողը երիտասարդ Մեսիային ուղղելով իր խօսքը:

— Տէ՛ր, ես երեսուն չորս տարեկան եմ, ի՞նչպէս կրնամ երթալ երկիր, ուր ինձի անմիջապէս կը զինուորագրեն, — կը պատասխանէ Մեսիան՝ եւ իր վիրաւորուած ձեռքերը ցոյց տալով կը շարունակէ, պաղատագին շեշտերով. — Տէ՛ս, Տէ՛ր, տակաւին թարմ են վէրքերս, ու կ'արիւնին ոտքերս. Մուհամմէտը զրկէ, Տէ՛ր:

— Մուհամմէտ, եկուր գուն իջիր երկիր եւ դաղըեցուր սա պատերազմը, որ պիտի կործանէ երկիրը, կ'աղաղակէ Ամենակարողը՝ յուղուած:

— Տէ՛ր, Ամենակարո՞ղ, կը բայցականէ Մուհամմէտ՝ վախցած, — գթա՛, ինձ Տէ՛ր, ես ալ արար ցեղին կը պատկանիմ, Ճ. Փաշան կախաղան կը բարձրացնէ զիս, ի՞նչպէս երթամ:

— Հասկա, ո՞վ պիտի խաղաղեցնէ երկիրը, որ բոցերուն մէջ է. մի՞թէ չէք լսեր տառապող մարդկութեան աղաղակը, ողբն ու կոծը...

VI

1914, Օգոստոս ամիսն էր:

Համաշխարհային պատերազմը սկսած էր: Հրաշայ թնդանոթները կը գոռային խլացուցիչ դղբրդումով: Ռումբերը կը պայթէին աջ եւ ձախ, ցընցելով երկիրը: Գնդակները կը սուլէին վիշապներու պէս, եւ մարդիկ կիյնային պատւոյ դաշտին մէջ՝ իտէալի մը ծառայած ըլլալու մտածումով:

Արիւնը կը հոսէր հեղեղի պէս:

Աշխարհը բանկած էր... համայնակուլ բոցերը երկինք կը բարձրանային, սպառնալով նոյնիսկ աստուածային դահին վրայ բազմող Ամենակարողին*), որ երկին վրայ տիրող աննախընթաց թոհու բուհ տեսնելով՝ իր քով կը կանչէր մեծադոյն մարդարէները, Մովսէսը, Մեսիան եւ Մուհամմէտը, անոնց հետ խորհրդակցելու համար:

— Մովսէս, կը խօսի Ամենակարողը՝ իր սովիտակափառ մօրուքը չոյելով. — Երկիր իջիր եւ խաղաղեցուր Աղամորդիները, որոնք քու տուած Տասը

*) Ընդէ. պատերազմի ատեն զինուորներէն լըսած եմ այս երկնային ժողովի մասին:

— Տէր, Դուն գնա՛, միայն Դուն կրնաս խաղա-
ղութիւն պարզեւել տառապող մարդկութեան, —
պաղատելով կը խօսին երեք մարդարէները միաբե-
րան :

— Անկարելի է, անկարելի է, — կ'աղաղակէ Ա-
մենակարողը. — Եթէ ես վար իջնեմ, Վ. կայսրը
կը գրաւէ թափուր գահս. ո՛չ, ո՛չ, ես չեմ երթար,
ուրեմն թող բռնկի աշխարհը եւ թող կործանի հիմ-
նայատակ...

— Հա՞ , Հա՞ , Հա՞ . . . : Վախկոտներ ձեզի՛ :

Ո՞վ է այդ, որո՞ւն ձայնն է,

Սատանան է, այդպէս քրքջալով խօսողը, որ
իր սեւ թեւերը թափահարելով կը թոչէր դէպի եր-
կիր, հրահրելու համար աշխարհակործան կրակը,
որ պատերազմ կը կոչուի :

Պատերազմ . . .

Ինչո՞ւ, եղբայրը եղբօր դէմ կը կոռւէր : Ինչո՞ւ
Աղամորդիները իրար կը բղքաէին . . . Սատանա՞ն էր
պատճառը :

Մի՞թէ մոռցուեր էին համաշխարհային խաղա-
ղութիւնն ու միջազգային եղբայրակցութիւնը, ո-
րոնց անունով երդում պատառ կ'ըլլային քաղաքա-
կիրթ աղբերուն առաջնորդները :

— Ի զէ՞ն, քաղաքացիներ . . .

Ահա՞ , օրուան կարգախօսը: Մոլեսանդութիւնը
մարդոց առաջնորդը դարձած է, Մարդասպանու-
թիւնը՝ առաքինութիւն հռչակուած է: Հակառա-
կորդ կողմէրը՝ իրենց դատին արդարութենէն ճա-
ռելով, աստուածային օգնութիւն կը հայցեն: Ուից
ցգլուխ դինուած խումբեր, խաչեալ Յիսուսի պատ-
կերին առջեւ ծնրադիր, իրենց զէնքերուն յաջողու-

թեմն համար Անոր օրհնութիւնը կը խնդրէն:

Խենթեցա՞ծ են մարդիկ . . .

Ասդին Փօրէս մը, որ կը յանդզնի հեղնել «ի
զէն» պուացող մոլեսանդ ամբոխը, կ'իյնայ «Հայ-
րէնասէրի» մը զնդակչն՝ մինչանդին, կայսր մը,
որ միլիոնաբոներու կանխահաս մահուան պատճառ
պիտի ըլլար, կը փառաբանուի իրեններէն:

Ի զէ՞ն . . . խելազարուած են՝ մարդիկ . . .

Գառնուկը կատաղի վաղը է դարձեր: — Ինչո՞ւ
— «Հայրէնիքը վտանդուած է» կ'աղաղակեն անոր
ականջին, եւ ան՝ վտանդուած հայրէնիքին պաշտ-
ուանութեան համար կը խոյանայ՝ նոյնովէս «վը-
տանդուած հայրէնիքի» մը պաշտպանին վրայ:
Մինչ անդին՝ միջազգային գրամատէրները, փա-
փուկ թիւնաթուներու մէջ թաղուած՝ կ'երազեն
պատերազմէն իրենց շահելիք միլիառներու մասին:

Ի զէ՞ն, կը հրճուի ստանան, կը հրահրէ եղ-
րայրասպանութիւնն իրակը, որ կը ձարձատի կտ-
տազորէն:

Մասուած եւ Մարդարէները կը վախնան . . . Կը
գուսայ թնդանօթը. կը պայթին ոսոմբերը. կը սու-
լեն գնդակները եւ մարդիկ կ'իյնան պատույ դաշ-
տին վրայ:

Մայրէր, որդեկորոյս հաղարաւոր մայրէր,
կ'անիծեն պատերազմը, մինչ՝ կոխւը կը շարունակ-
ուի ահեղօրէն, ու կրակը կը բոցավառի կատաձո-
րէն:

Ի՞նչ է պատերազմը, ո՛չ այլ ինչ, բայց միայն
տիրելու անչը՝ զասակարգային խմբակներուն,
փառախրութիւնը՝ այսպէս կոչուած առաջնորդ-
ներու: Ազատութիւնն ու փոքր ազգերու փրկութիւ-

նը պատրուակներ են լոկ, անոնք լուցկեներ են հըս-
կայ խարոյկը բռնկցնելու համար :

Ու մարդիկ կը սպաննեն զիրար, իրարու օղնու-
թեան ձեռք երկարելու տեղ : Ու մարդիկ կը բղըք-
տեն զիրար, իրարու վէրքերը ամոքելու եւ դարմա-
նելու տեղ : Ու մարդիկ կը յափշտակեն հային պա-
տառը իրարու բերանէն, զայն հաւասարապէս բաժ-
նելու տեղ...

Ինչո՞ւ այս այլամերժութիւնը, ինչո՞ւ այս գա-
զանային եսասիրութիւնը : Ազատութիւնը, հաւա-
սարութիւնը, եղբայրութիւնը մոռցուած են խ-
պա՛ռ : Ու մարդիկ կը ջարդեն զիրար :

Բռնկած է Եւրոպա՞ն...

Դաշնակից եւ զինակից բանակները կը գօտե-
մարտին : Եղբայրասպան հրդեհը կը ճարճատի կա-
տաղօրէն եւ կայծերը կը թուչտին աստ եւ անդ, նո-
րանոր վայրերու մէջ եւս բռնկցնելու համար հսկայ
խարոյկը մարդասպանութեան :

Բռնկած է քաղաքակիրթ Եւրոպան... Մեծ պե-
տութիւնները, երկու խումբի վերածուած՝ կը խեղ-
դեն իրար :

Տաճկաստանի առաջնորդները՝ հրճուանքով կը
դիմէն մենամարտը, որ Եւրոպան արիւնով կը ներ-
կէ :

Ասոնք ալ՝ «ի զէն, օսմանցիներ», ըսելով զէն-
քի տակ առած են իրենց քաղաքացիները՝ պաշտ-
պաննելու նպատակաւ «լտանգուած» հայրենիքնին :

Ու կը սկսի ամօթալի սակարկութիւնը...

Արիմարբու թուրքը՝ կը սկսի սակարկել յա-
նուն ազատութեան եւ փոքր ազգերու ինքնորոշման
համար կռուող «ասպետներուն» հետ :

Բայց ո՞չ, Դաշնակիցներուն հրամցուցած պա-

տառը անհրապոյը է թուրքին արիւնաթաթախ քիմ-
քին համար ... :

Ու կը թեքուի զինակիցներուն կողմը : Լաւ պա-
տեհութիւն է մանաւանդ «շփացած» հայերուն փշա-
լից թնձուկն ալ լուծելու համար : Օն ուրեմն, գոր-
ծի՛, օգտուելու համար հազուագիւտ այս պատե-
հութենէն :

Ու այսպէս, թուրքը կը նետուի զինակիցներուն
կողմը եւ գեհենական որոշումով մը կը ծրագրուի
հայոց բնաջնջումը ... :

Ու կը սկսի գրուիլ հայոց պատմութեան սեւա-
գոյն էջը, կարմիր արիւնով, հարիւր հազարաւոր
անմեղ զոհերուն սրտերէն հոսող բոսոր արիւնով :



պիոն՝ իր ահեղ նաւասորմով, սպառնաց անոնց յառաջնաղացումին :

Բայց այսօր, նոյն ահեղ նաւասորմը Մեծն Ալպիոնի, իրենց գէմ կրնար թափել իր բարկութիւնը, հսկայ թնդանօթներէն արձակուող ոռոմքերու միջոցաւ։ Ուրեմն՝ ի՞նչպէս պիտի դիմանային Անդիւյ հզօր նաւասորմին խոյանքին առջեւ։ Տարտանէլը կար . . . կրնային գոցել Տարտանէլը, որ յետոյ Անդլուոյ փառքին գերեզմանը պիտի ըլլար։

Է. Փաշան, իր աչքերով տեսած էր՝ գերմանական ահարկու լեգէնները, պողպատեայ սաղաւարդներով, որոնք անկասկածօրէն պիտի տանէին վերջնական յաղթանակը։

Ուրեմն, ինչո՞ւ չմիանալ յաղթողներուն եւ չլայելել յաղթանակի գինարբուքը . . .

Հապա՛, հայկական հարցը^o, որ գարձեր էր վուշ մը՝ իրուած «հիւանդ Մարդուն» կողքին։ Ա՛, շատ գիւրութեամբ կարելի էր լուծել այդ հարցը, անդին չպատելով այդ փուշը, մի անդամ ընդ միշտ։

— Ինչո՞ւ համար նոր Պուլկարիա մը եւս ըստեղծենք. — կըսէին թուրք գիւանադէնները, հայկական հարցին նկատմամբ։

Զինակիցները՝ կը խոստանային աչք գոցել թուրքերուն ներքին ինդիրներուն կարգադրութեան նկատմամբ։ Ուրեմն այլեւս պատճառ չկար գերմաններուն միրկարար գիրկը նետուելուն։

Արդէն գորաշարժ յայտարարած էին թուրքերը։ Դհօլ եւ զունայով բացած էին ամիսներ առաջ, ամէն տեղ ցրուած գոց պահարանները, որոնց մէջէն դուրս եկած էր գորաշարժի արքայական հրովարտակը։

— Զօրաշարժ յայտարարուած է։ Զինուորական

VII

Պոլսոյ մէջ՝ աննախընթաց իրարանցում կը տիրէր։ Դիւանագիտական չըջանակները եռուղեռի մէջ էին։ Դաշնակից եւ զինակից բանակնացները՝ իրարու հետ կը մրցէին արիւնարբու թուրքը՝ «հիւանդ մարդը», այս կամ այն կողմ շահելու համար։ Անոնք կը քծնէին անոր պահանջները, կը շողոքրթէին զայն, կը կաշառէին, կ'աղաչէին, կը սպառնային։ Մէկ խօսքով ամէն տեսակ միջոցներու կը դիմէին անոնք։ Մինչ անդին՝ թուրք զեկավարները քմծիծաղով կը դիտէին եւրոպացիններուն այլանդակութիւնները, եւ առանց անոնց խոստումներէն կամ սպառնալիքէն ազգուելու, իրենց գիտցածին պէս կը զարդնէին քաղաքականութիւննին։

Թուրքին դարաւոր թշնամին, Քէօր Մօսկօֆը՝ կը գոտեմարտէր ահեղ Ալամանին եւ հոչակաւոր Աւաստրիոյ հետ։ Կովկասը, հաւանորէն՝ անպաշտպան մնացած էր։ Ուրեմն՝ ինչո՞ւ չհարուածել հիւսիսային արջը, թիկունքէն։ Մի՞թէ յարմարագոյն առիթը ներկայացած չէր, եօթանասուն ութի վրէժը լուծելու համար։ Այն ատեն՝ սուսական բանակները Պոլսոյ գոներէն ետ դարձան, երբ Մեծն Ալ-

տարիքի մէջ գտնուող օսմանցիներ, ի զէ՞ն։ Զօրաշարժին առաջին օրն է։

Այսպէս գրուած էր թուրք Սուլթանին նկարը պարունակող հրովարտակին մէջ։ Մի՞թէ կարելի էր անհնաղանդ ըլլալ՝ արքայական հրովարտակի կոչին։ Բոլորը, բոլորն աէ դիմեցին նշանակուած վայրերը եւ զինուորադրուեցան։

Խեղճ հայեր, որոնք նոյնպէս «օսմանցիներ» էին, փութացին զինուորադրուելու, որպէսզի կարենային ծառայել իրենց «վտանդուած օսմանեան հայրենիքին»։

Խեղճ հայեր, որոնք բնաւ չէին կասկածեր, թէ ի՞նչպիտի քստմնեցուցիչ դաւեր կը նիւթուէին իրենց գլխուն։

Տաճկաստանը կ'եռար հակայ կաթսայի մը պէս։ Թուրք ղեկավարները՝ զինուորական պատրաստութիւններու կողքին, կը ծրագրէին նաեւ ըլնաջնջել հայերը, որոնք իրենց կողքին խրուած փուշերն էին։

Վարչապետ Հ. փաշային պաշտօնատեղիին մէջ հանգստաւէտ թիկնաթոռներուն վրայ ընկողմանած, սիկառի ծուխին քուլաներով ողողուած մըթնոլորտին մէջ; Գաղտնի ժողով մը կը դումարուէր։ Այս ժողովին կը մասնակցէին, իթթիհատի աղդեցիկ պարագլուխներէն երեք հոգիներ՝ թ. Շ. եւ Ն. պէյրը։

Երեքներու այս դռնփակ ժողովին մէջ, վճռուեցաւ բախտը՝ միլիոն մը հայերուն։

Թ. պէյր բացաւ ժողովը։

— Ընկերներ, — խօսեցաւ ան, չնական ժպիտով։ մեր ոտնակոլս հայրենիքին սպաւոր դրօշակը յաղթականօրէն վեր բարձրացնելու եւ մեր ամբար-

տաւան թշնամիներուն հպարտ գլուխները ճգմելու գերազոյն ժամը հնչած է։

Ինչպէս որ ծանօթ է ձեղի, մեր քաջարի բանակները՝ կազմ ու պատրաստ կը սպասեն հրամանի, զարնելու համար թշնամին՝ իր սրտէն։ Ալլահը՝ մեզի հետ է։ ինչալլահ՝ կեալուրներուն դասը պիտի տանք, այս անդամ։

Այս պատերազմը շատ երկար չի կրնար տեւել։ Գերմանական յաղթական բանակները Փարիզի գըռներն են հասած։ Ուստի, պատերազմը չլրացած, կիրքերը չհանդարտած, պէտք է, որ վերջնականապէս լուծենք հայկական փշալից հարցը։

— Վերջապէս խելքի եկա՞ք, ընդմիջելով խօսեցաւ Շ. պէյր, իր գլուխսը երեցնելով, խորհրդաւոր կերպով։ Այդ հարցը շատոնց լուծուած ըլլալու էր։

— Եթէ ինծի լմէիք, եթէ յորդորներուս անսայիք, — խօսքի խառնուեցաւ Ն. պէյր։ այդ թնձուկը 1909-ին լուծուած կ'ըլլար, եւ այժմ՝ մենք, մեր բոլոր ուժերը կը տրամադրէինք թշնամին հարուածելու դործին։ Մենք՝ շուտով կը դրաւէինք մեր կորսնցուցած նահանգները եւ կ'իրականանար մեր փանթուրանական ծրագիրը, մեր մեծագոյն երազը, որուն իրականացումէն կախուած է թուրքիոյ ապագան։

— Մոռնանք անցեալը։ շարունակեց թ. պէյր։ Աւելի լաւ է՝ ուշ, քան երբեք։ Առիթը ներկայացած է, այնպէս մը կարգադրենք սա շփացած հայերուն խնդիրը, որ մինչեւ կէս դար խելքերնին գլուխնին չգայ։

— Դահլիճը որոշ ծրագիր մշակա՞ծ է այդ մասին, — հարցուց Շ. պէյր, սիկառ մը վառելով։

— Դահլիճը ինձ պաշտօն յանձնեց, որ ձեզ հետ
խորհրդակցաբար ծրագիր մշակենք, պատասխա-
նեց թ. պէյ:

— Դահլիճը գործելու կատարեալ աղասութիւն
պիտի տա՞յ մեզի... դերմանացիները եւ մեր զինա-
կիցները պիտի չմիջոմտե՞ն, զիս կը հասկնաք, չէ՞.
Հարցուց ն. պէյ, չնական ժպիտով:

— Գերմանացիները մեր ներքին գործերուն մի-
ջամռւն պիտի չըլլան... այդքանը՝ ապահոված
ենք: Գալով դահլիճին միւս անդամներուն եւ վար-
չապետին, շատ դիւրին է խօսք հասկցնել մեզի հա-
կառակիլ ուղղողներուն, խօսեցաւ թ. պէյ:

— Կը լսենք, թէ Ճ. փաշան հակառակ է հայկա-
կան հատուածին դէմ խստութիւն բանեցնելուն, —
առելցուց ն. պէյ:

— Նոր առաքելութեան մը գլուխը պիտի գը-
նենք զայն, որպէսզի չկրնայ միջամտել, — պատաս-
խանեց թ. պէյ: Երկու օրէն Սիւրիա կը մեկնի
ան....:

— Ուրեմն՝ խնդիրը կը հեշտանայ, բացական-
չեցին Շ. եւ ն. պէյերը միաբերան:

— Հետեւաբար խօսքէն գործի անցնինք եւ ճշշ-
գենք մեր բռնելիք ուղին, ըստ թ. պէյ:

— Խօսեցէք թ. պէյ, դուք էք ազդին առաջնոր-
դը... — խօսեցաւ ն. պէյ, քմծիծաղով:

— Այո՛, առերեւոյթս այդպէս է, — պատաս-
խանեց թ. պէյ խնդալով. բայց իրականին մէջ՝
դուք երկուքդ էք՝ ինծի այդ աստիճանին վրայ պա-
հողը: Առանց ձեր կարծիքին՝ մենք ոչինչ կրնանք
ընել: Դուք էք ազդին ուղեղը եւ իսկական առաջ-
նորդը: Խօսեցէք, կը խնդրեմ, անկեղծ ըլլանք:

— Շ. պէյին հետ մենք արդէն պատրաստած

ենք ծրագիր մը, միայն, թէ գործելու կատարեալ
աղասութիւն կը պահանջենք, — առելցուց ինքնա-
հաւան ն. պէյ:

— Բացատրեցէք, կը խնդրեմ, — խօսեցաւ թ.
պէյ, կտրուկ շեշտերով:

— Համիտեան ջարդեր կազմակերպել եւ տասը
օրուան մէջ բնաջնջել հայերը, ծծկեր երախաներէն:
սկսեալ մինչեւ ծերերը, բոլորն ալ սուրէ անցնել:
Ահա՝ մեր վերջնամկան եւ գործնական ծրագիրը,
խօսեցաւ ն. պէյ, առանց գոյզն ինչ յուղուելու:

— Մի՞թէ կարելի է այդքան ժողովուրդ ջար-
դել. հարցուց թ. պէյ, չուարած: Հազա, եթէ գի-
մալրելով ըլլան, — խորհե՞ր էք այդ հաւանակա-
նութեան մասին....:

— Վրաս գրէ՛...: Այդ վախկոտ նապաստակ-
նե՞րը պիտի դիմադրեն: Երկու հազար ասկեարով,
ևս անոնց հունաց կը չորցնեմ, պատասխանեց ն.
պէյ, ինքնահաւանի հովերով:

— Շատ ալ այդքան ինքնավստահ մի՛ ըլլաք. —
ընդմիջեց թ. պէյ. ևս մօտէն չփում ունեցած եմ
հայ յեղափոխականներուն հետ. հայերը՝ բաւա-
կանաչափ զինուած են: Շատ սուզի կը նստի մեր
վրայ, զանոնք ջարդելով փացնելլը: Մանաւանդ որ
մեր քաջարի բանակները սահմաններուն վրայ կեղ-
րոնացած են. յիմարութիւն է, բանակին զինուոր-
ները այդպիսի ծրագիրի մը իրադործումին ծառա-
յեցնելը: Խուժանի միջոցով միայն, այդ գործը գը-
լուկս հանելն ալ անհնար է: Լաւ է, որ հայերուն
զինուած ըլլալը նկատի ունենանք եւ սխալ քայլե-
րով չլինասենք մենք մեզի:

— Այո՛, ևս ալ զիտեմ, որ հայերը զինուած են.
Առելցուց Շ. — բայց զէնքը, հայուն համար ինք-

Նապաշտպանութեան մէջոյ մը ըլլալէ առելի՝ լուսանկարուելու համար պաճուճանք մըն են լոկ։ Հայերը վառօդին հոտը չեն սիրեր։ Մեր անվախ խուժանը՝ հայերու իսկ գէնքերով կը ջարդէ հայերը, որ իրենց կիներուն քղանցքին տակը կը պահուըտին վառօդին հոտը առածնուն պէս։ Այդ անպիտանները պիտի գիմազըեն . . .

— Միթէ՞ մոցեր էք Զէյթունը, Սասունը — այդքան ալ ինքնահաւան չըլլանք, — խօսեցաւ թ։ պէյ, համոզիչ չեշտով։

— Ուրեմն, ձեր ծրագիրը ի՞նչ է, հարցուցին Ն. եւ Շ. պէյերը միաբերան։ Ձեր առաջարկը ի՞նչ է . . .

— Բայ իս, շարունակեց թ։ պէյ, լաւագոյն կերպն է խաղալ հայերուն հետ եւ փմացնել զանոնք այնպիսի միջոցներով, որ ապագային հանրային կարծիքը չդատապարտէ մեզ։ Եւրոպացիք . . .

— Նորէն Եւրոպացիք. — Ընդմիջեց տաքզլուխ Ն. պէյ, — Ե՞րբ պիտի ազատինք Եւրոպացիներուն ձեռքէն։ Մի՞թէ անոնք շատ անմեղուկ են։

— Իրաւունք ունիք, բայց այսուհետեւ խելացիութիւն է, դալտնի միջոցներուն դիմելը։

— Պարզեցէք ձեր ծրագիրը, բացարեցէք մանրամասնօրէն։ Խօսեցաւ Շ. պէյ։

— Առաջարկս շատ պարզ է եւ մեկին, նախ եւ առաջ պէտք է, խստօրէն զինուռագրել հայ երիտասարդները, յետոյ՝ կեղրոնացնել զանոնք, այնպիսի ամայի վայրերու մէջ, ուրիէ, անոնք չկրնան միջամտել մեր ծրագրին մնացեալ մասերուն։

— Յետոյ . . .

— Յետոյ մնացած հայերը տարագրել պէպի

երկրին ներսէրը, ուր անոնք կը ձուլուին մեր մէջ եւ կամ կը սնանկանան։

— Բայց դուք կը մոռնաք հայերուն տոկունութիւնը։ Անոնք ո՞ր քաղաքին մէջ որ խմբուին՝ շուտով կը դրաւեն առեւտուրի հարպարակը եւ փոխանակ սնանկանալու՝ կը բաղմապատկեն իրենց հարատութիւնը, խօսեցաւ Ն. պէյ փիլիսոփայել ջանալով։

— Այդ պարագային, անապատները եւ ճախճախուտ վայրերը կը քչենք զանոնք, աւելցուց թ։ պէյ։ Այսո՛, կը քչենք զանոնք անապատները, կ'արդիւնք անոնց ազատ ճամբորդութիւնը, խոզերու պէս կը լեցնենք զանոնք ճախճախուտ վայրերու մէջ, ուր՝ անոնք կը փճանան ջերմէ եւ ուրիշ համաճարակներէ, — եղբակացուց թ։ պէյ։

— Մեր կազմակերպած հրոսախումբերը, վրիժառու չէքաները ողջ մնան, զոռաց Շ. պէյ, ջերմին եւ թիֆոյին պակաս թողուցածը մենք կը լրացնենք, լմնցաւ դնաց։

— Կեցցես, աղաղակեց Ն. պէյ։

— Եղբակացնենք մեր խօսակցութիւնը, խօսեցաւ թ։ պէյ դիւային ժպիտով։ Ես կը խօսիմ դահլիճի անդամներուն, որ խստօրէն հետապնդուի հայերուն զինուռագրութիւնը։ Զէնք բռնելու ընդունակ բոլոր հայ երիտասարդութիւնը կը կեդրոնացընենք անմարդարնակ վայրերու մէջ։ Յետոյ ես կը հրահանգեմ բոլոր կուսակալները, որ մնացած հայերը տարագրեն դէպի կանխապէս որոշուած վայրեր։

— Ու մենք ալ կը հրահանգենք մեր խմբագետներուն, որ իրենց հրոսախումբերով կոտորեն հայ

տղամարդիկը, մէկ հաս իսկ չթողելու պայմանաւ,
խօսեցաւ ն. պէյ:

— Միայն թէ չափազանցութիւններ թող չպա-
տահին: Մի ժողովաք, որ մեր մէջ Գերմանացի եւ
Աւստրիացի սպաներ կան: Հրահանդեցէք ձեր
խումբերը, որ իրենց «սրբազն գործը» կատարեն
գլխաւոր կեդրոններէն հեռաւոր վայրերու մէջ: Կը
հասկնաք, թէ ի՞նչ ըսել կ'ուզեմ — չէ, դիտել
տուաւ թ. պէյ:

— Հասկնալի չ', եւ մեկի՞ն, աղաղակեցին ն.
եւ Շ. պէյերը, միարերան: Մենք շատ լաւ կ'ըմ-
բռնենք մեր պարտականութիւնը:

— Ուրեմն, յաջողութիւն ձե՛զ, խօսեցաւ թ.
պէյ սաքի ելլելով:

Վերջացած էր երեքներու ժողովը: Անոնք կը
ծիծաղէին բարձրածայն, երբ երեքը միասին դուրս
կ'ելլէին սենեակէն:

Սյդ պահուն՝ վարչապետ Հ. փաշա, դէմ առ
դէմ եկաւ անոնց:

— Ի՞նչ ունիք, շատ ուրախ կ'երեւիք: Հարցուց
Հ. փաշա, շուարած:

— Ոչի՞նչ, պատասխանեց թ. պէյ: Զեր բացա-
կայութենէն օգտուելով՝ դողցանք ձեր եղիստա-
կան ընտիր սիկառները եւ կուշտ մը ծխեցինք...
հա՛, հա՛...: Իրա՛ւ, ի՞նչ լուր խոփած Սուլթա-
նէն....:

— Արբած է... ոտանաւոր կը զրէ: Խօսեցաւ
վարչապետ Հ. փաշա: Սուլթանը պնդեց, որ իր
դրած «անսման» բանաստեղծութիւնը տպագրելով
ցրուենք ժողովուրդին մէջ: ԽԵ՞նթ է այդ ծերուկը:

— Մեր ո՞ր Սուլթանը խենթ չէր որ, վրայ բե-

րաւ թ. պէյ, որուն երկու ընկերները մեկնած էին,
արդէն:

— Ի՞նչպէս ըրիք հայերուն խնդիրը, հարցուց
Հ. փաշա:

— Կարդաղրեցինք, փաշա՛ս:

— Ի՞նչպէս...

— Պիտի զաղմեցնենք զանոնք՝ այնպիսի ապա-
հով վայրեր, ուր կարենան զանել իրենց երազած
անկախութիւնը... հա՛, հա՛, հա՛...

— Մի խնդար թ. պէյ, ատոնք՝ օր մը, մէր
դլուխը պիտի ուտեն: Աւելի դիւրին կերպը չկա՞ր...

— Անհոգ կաց, փաշա՛ս, հայերը շատ շուտ կը
լուեն, երբ ապտակը ուտեն, շուտ ալ կը մոռնան
ստացած հարուածնին: Բջնարամիտնե՞րը, երբ
պատերազմը կը լրանայ, մի քանի աղղեցիկ հայե-
րուն մէյ մէկ պաշտօն կուտանք, մէյ մէկ աթոռ կը
հրամցնենք, լմնցաւ, զնաց:

— Ասոււած տար, որ... նախզդացումս ...

— Հա՛, հա՛, հա՛, Սուլթանը ազգեր է բանա-
կանութեանդ վրայ. նախզդացումի՞ կը հուատասա:
Ուկիներէն խապար տուր, նեղը մնացի՞նք, կծիկը
կը դնենք: Ատեն մը վերջ ամէն ինչ կը խաղաղի.
կիրքերը կը հանդարտին եւ մենք կրկին կը դառ-
նանք աէրն ու տիրականը այս երկրին:

Բաժնուեցան: Առանց, սակայն, գիտալու թէ,
օր մը՝ երկուքն ալ զետինը պիտի վոռէէին, հա-
յուն վրիժառու գնդակէն մահացած:

Եւ այսպէս, կազմուեցաւ ծրագիրը՝ հայաջինջ
եղեռնին, որուն նմանը արձանագրած չէ պատմու-
թիւնը:

Մինչ անդին՝ հայկական հոկայ զանդուածը,

անգիտակից, իր սեւ բախտին, կը նիրհէր անշարժօրէն:

Սկսած էր՝ գրուիլ, հայկական նախաճիրներուն պատմութեան սեւազոյն էջը, արիւնով:

«Այսքան արիւն թէ մոռանան՝ հայեր
թող ո՞ղջ աչխարհ՝ հայուն կարդայ նախա-
տինք» :




VIII

Հայերը անտէր ոչխարներու պէս կը քշուէին իրենց տուներէն եւ կը կոտորուէին անխնայօրէն՝ հազարներով եւ հարիւր հազարներով: Օրէնքէ դուրս հռչակուած էր՝ ինքնապաշտպանութեան միջոցներէն զուրկ հայութիւնը: Հալալ էր անոր մալն ու նամուսը: Ու կը հոսէր հայուն արիւնը՝ թուրքին եաթաղանին բացած մահացու վէրքերէն: Սակայն, տեղ տեղ, քաջն Հայկի առիւծասիրտ սերունդէն բուռ մը քաջեր, ըմբոստացած՝ ծառացան նամարտ թշնամւոյն դէմ եւ նախընտրեցին կռուելով մեռնիւմ:

Փա՛ռք ու պատիւ այդ քաջերուն: Հոս-հոն, ափ մը հերոսներ «Ազատութիւն կամ մահ» պոռալով կռուեցան ոտից ցգլուխ զինուած թշնամւոյն դէմ եւ ինկան քաջարար՝ պաշտպանելով իրենց դիրքերը, մինչեւ մերջը: Բայց, աւա՛զ, շատ քիչուր էին հայուն զէնքին հաւատաւորները:

Տեղահանութեան կարգը եկած էր Սեւ Սար գիւղի բնակիչներուն: Անոնք ընտրեցին պատուաւոր ճամբան՝ ինքնապաշտպանութեան փշալից ուղին: Ափ մը գիւղացի կտրիճներ որոշեցին զէնքով



ՍԵՐԱԿ ՄՈՒ ԿԲՈ

պաշտպանել իրենց նամուսը, բրգն ու մալը:

Անոնք՝ «Համոզուած ենք, որ միայն դէնքով
կայ հայոց վրկութիւն» երգելով, դիմաւորեցին
թուրք խուժանը, որ արդէն պաշարած էր Սեւ Սար
դիւղը:

Սկսու անհաւասար կոիւը պաշարող խուժանին
եւ գիւղացիներուն միջեւ: Օրերով դիմավրեցին Սեւ
Սարի գիւղացիները յարձակող խուժանին դէմ եւ
գետինը վուցին հարիւրաւոր դիակներ՝ վատ թշշ-
նամիչն: Հակառակ ատոր, արինարու խուժանը
վիրաւորուած վագրներու վոհմակի մը պէս կատա-
զի, աւելի սեղմեց պաշարման օղակը, որուն իր
մասնակցութիւնը կը բերէր թուրք կանոնաւոր զօր-
քը եւս: Սեւ Սար գիւղին անկումը մօտալուս կը
թուէր: Սպառելու մօտ էր գիւղացիներու ուազմա-
մթերքը: Ուստի ճար մը խորհելու էին, ազատելու
համար ստոյդ մահէն, որ ժամէ ժամ կը սպառնար
իրենց գլխուն:

Գիւղին քահանան գիւղացի մեծաւորները կան-
չեց խորհրդակցական ժողովի, որուն մասնակցե-
ցաւ Վրէժ, գլխաւորը հայ մարտիկներուն:

— Վրէ՛ժ, ո'րդի, ի՞նչ լուր ճակատէն, հար-
ցուց քահանան, երբ Վրէժ քրտնաթոր ներս մտաւ:

— Մինչեւ այսօր շատ լաւ կոռեցանք, Տէր
Հայր, պատասխանեց Վրէժ, որուն աչքերը անքը-
նութիւնէն կարմրած էին.— բայց աւա՛զ, մէր գիր-
քը խախուս է, այսուհետեւ հազիւ հազ օր մը գի-
մազքելու չափ պիտի բաւէ մէր ուազմամթերքը: Բ-
ուէք, ի՞նչ ընենք, գիւղացիներ:

— Որդի, մէկ միջոց կայ, — խոռեցաւ քահա-
նան, մինչ ներկաները շշմած մնացած էին:

— Խօսեցէք, կ'աղաչեմ, Տէր Հայր, — աղաղա-

կեց Վրէժ, քիչ մը խանդավառուելով. ի՞նչ է եղեր այդ փրկարար միջոցը, որուն գործադրութեան համար կեանքս տալու պատրաստ եմ:

— Քիչ առաջ հեռուէն թնդանօթի որոտումներ լսեցի, հաւանաբար ոռումները եւ մերոնք շատ ալ հեռու չեն:

— Կուգան արդեօք, հարցուց Վրէժ յուզուած:
— Զեմ դիտեր, մինչեւ հոս կը հասնին թէ ոչ, սակայն...

— Մակայն ի՞նչ...

— Եթէ կարելի ըլլար կերպով մը իմացնել մերիններուն... Վստահ եմ որ մեր քաջ կամաւորները անկարելին պիտի փորձեն, մեզի օգնութեան հասնելու համար: Բայց ի՞նչպէս կընանք անոնց հասկցնել մեր նեղ կացութիւնը, երբ չորս կողմէն պաշարուած ենք:

— Մէկը զրկելու է, եւ մասնաւոր նամակ մը գրելով հայ կամաւորներու հրամանատարին, իմացնելու է մեր նեղ դրութիւնը, աւելցուց Վրէժ:

— Բայց ո՞վ կ'ուզէ երթալ: Շատ վտանդաւոր է պաշարման օղակը ճեղքելով անցնիլը:

— Ե՞ս, ես կ'երթամ, Տէր Հայր, աղաղակեց Վրէժ:

— Անկարելի է քու երթալը, որդեակ, պաշարողները կը մեղքնեն քեզ, խօսեցաւ գիւղին քահանան արտասուալից աչքերով:

— «Ամենայն տեղ մահը մի է

Մարդ մի անդամ պիտի մեռնի», — պատասխանեց Վրէժ, կաս-կարմիր կտրելով:

— Կ'երթամ, պոռացին ներկաները, շուարած:

— Անմիջապէս, որ կը հրամայէք, խօսեցաւ, Վրէժ՝ կտրուկ:

— Ապրիս, որդի, շարունակեց քահանան, — Հայուն Աստուածը քեզի առաջնորդ եւ Շողիկին սէրը՝ քեզի ընկեր...:

— Շատ լաւ, մութը կոխելուն պէս ճամբայ կ'ելեմ, ըսելով, Վրէժ՝ մեկնեցաւ իր կոռուղ ընկերներուն քով:

Վերջալոյսը մօտեցած էր: Արեւը կը պահուը-տէր հորիղոնին վրայ կուտակուած գոյնզգոյն ամպերուն ետեւը: Կոփւը կը շարունակուէր, մինչխուժանը կ'ոռնար «Ալլահ Ալլահ» պոռալով: Հրա-զէններուն աղմուկը, եւ կանոնաւոր զօրքին փողին ժայնը կը լեցնէին մթնոլորտը: Գիւղացիները, մէյ մէկ կատաղի առիւծ դարձած, կը դիմադրէին ես մղելով քանիցս կրկնուղ գրոհները:

Վրէժ դիրքէ դիրք վազելով խրախուսեց կը ուղները: Խմբավետներուն հաղորդեց իր առաքելութեան նպատակը: Անոնց պատուիրեց, որ արեւամուտէն կէս ժամ վերջը դրոհ տան պաշարողներուն աջ թեւին վրան, որպէսզի ինք դիւրութեամբ կարմնար սպրդիլ անոնց ձախ թեւէն եւ ճեղքել պա-չարման օղակը:

Այսպէս, ամէն ինչ կարդադրուած էր: Մեկնուումի ժամը մօտեցած էր: Վրէժ՝ Շողիկը գտնելով, անոր հաղորդեց իր անմիջական մեկնումին լուրը, որուն ի լուր Շողիկ սկսաւ արտասուել եւ իր ամուսնոյն վիզը փաթթուելով աղաղակեց —

— Վրէժ, սիրելիս, մի երթար, անպատճառ կը սպաննուիս, մէկ գնդակով թշնամին դետին կը վտէ քեզ՝ ո՞չ, ի՞նչ պիտի ըլլայ իմ վիճակը, այն պահն... ո՞չ, չեմ թողուր, Վրէժ, չեմ թողուր, որ երթար:

— Բայց Շողիկ, աղուորս, մեր բոլորին փըր-

թիւնը այն կողմ դարձնելով։ Առիթէն օդտուելով
Վրէժ յաջողեցաւ ճեղքել խուժանին ձախ թեւը եւ
կորսուիլ անտառին մէջ, դէպի թնդանօթներուն
ձայնին եկած կողմը սուրալով։

Գիշերը անցաւ։ Առաւոտուն կանուխ, ծագող
արեւին հետ, թշնամին՝ թարմ ուժեր ստացած կա-
նոնաւոր զօրքի առաջնորդութեամբ յարձակեցաւ
դիւզին վրայ։ Սաստկացաւ կոխւը։ Գիւղացիները
իրենց ռազմամթերքը, որ սպառելու մօտ էր, խնա-
յելու համար եւ այսպէս ժամանակ շահելու հա-
մար, քայլ առ քայլ նահանջեցին եւ ամրացան դիւ-
զին եղերքը գտնուող տուներուն մէջ, ուրկէ շարու-
նակեցին կոռուիլ։

Թշնամին կրինապատկեց յարձակումը եւ «Ալ-
լահ Ալլահ» պոռալով, վերջին գրոհ մը տուաւ։

Աւա՛ղ, պարտուած էին գիւղացիները։ Սակայն
անոնք փառքով յաղթուեցան, մինչեւ վերջը պա-
տերազմելով։ Յաղթական էր վայրագ խուժանին
Ալլահ։

Մի քանի ժամուան մէջ, Սեւ Սար գիւղը մոխ-
րակոյտի վերածուեցաւ։ Արիւնի եւ աւերի ծարաւի
խուժանը՝ հասած էր իր նողատակին։ Գիւղացինե-
րուն գիւղիները փոռուած էին, փողոցներուն մէջ,
ցանուցիր։

Աւեր, արիւն, մահ։

Երեկոյեան դէմ, դիմացի սարալանջէն ի վար,
կուգային ձիաւորները։ Հայ կամաւորներ էին ա-
նոնք, որոնց առջեւէն կուգար Վրէժ, յաջողութեան-
ժամիւը իր շրթներուն վրայ։

Առջի գիշեր, երբ գիւղացիները, ըստ նախապէս
եղած կարգադրութեան, գրոհով յարձակած էին

թշնամւոյն աջ թեւին վրան, շփոթ ու խուճապ տի-
րած էր խուժանին մէջ։

Խուժանին առթած անստգութենէն օդտուելով՝
Վրէժ ձախ թեւէն յաջողած էր պաշարման օդակը
ճեղքել անցնիլ, երկու թուրք պահակ սպաննելէ
վերջ։

Ամբողջ գիշերը, ան՝ քառասմբակ արշաւած էր
դէպի հայ կամաւորներուն բանակատեղին։ Ճերմակ
դրօշակ մը պարզած՝ Վրէժ յանձնուած էր հայ պա-
հակներուն, որոնք զինքը առաջնորդած էին իրենց
խմբապետին։

Խմբապետը՝ գրկաբաց ընդունելով Վրէժը, ա-
նոր շրթներէն քաղած էր, Սեւ Սար գիւղին մատ-
նուած արհաւերքին սրտաշարժ պատմութիւնը։
Արտասուալից աչքերով համբուրած էր Վրէժին
ճակատը, եւ յանձնած էր անոր յիսնեակ մը կամա-
ւորներ, օգնութիւն հասցնելու համար, պաշար-
ման տակ հեծող գիւղացիներուն։

Երեկոյեան դէմ, սարն ի վար խուժող կամա-
ւորներն էին անոնք……

Ակնթարթի մը մէջ՝ գիւղն հասան հայ կամա-
ւորները, որոնք, աւա՛ղ, Սեւ Սարը մոխրակոյտի
վերածուած գտան։ Թշնամին հեռացած էր, փողոց-
ները լեցուած էին գիւղիներով։

Հայ կամաւորները հաւաքուեցան, կիսավառ
եկեղեցին բակը, ուր գլխիկոր արտասուեցին։ Յե-
տոյ, առաջ խաղացին թշնամին հալածելու համար։

Սակայն, Վրէժ չուզեց բաժնուիլ իր սիրելի-
ներու գիւղիներուն քովէն։ Եկեղեցին բակին մէջ
տեսաւ իր հօր ու մօր գիւղիները, խորանին առջեւ
ինկած էր գիւղին քահանան, որուն ձեռքին մէջ կը

Գայլէր խաչը, սիրոյ եւ հաւատքի խորհրդանշանը...

Բայց ո՞ւր էր Շողիկին գիակը:
— Շողիկ, Շողիկ, աղաղակեց Վրէժ:
ի զուր չկար Շողիկը, ոչ ալ անոր գիակը:
— Շողիկ, կրկնեց Վրէժ, լալակին:
— Շո՛... զիկ, արձականուց կիսափուլ եկեցին զմբէթը...


— Տարած են, վախցուցած են Շողիկը. սկսաւ չէծ կլամալ Վրէժ:

Մութը կոխած էր արզէն: Շնակայլերը մարզկային արիւնի հոտն առած՝ կոռնային անվերջ:
Լոռոթիւն կը տիրէր զիւղին մէջ: Ոչ եւս էր Սեւ Սարը, անկենդան զետին փոռուած էին անոր աննման պաշտպանները: Վրէժ՝ անշարժ կը կենար, իր տեղը:

Լուսինը բարձրացաւ հորիզոնին վրայէն...
Դիակներուն զալուկ գէմքերը՝ ազօտօրէն լուսա-
որուեցան: Վրէժ զարձեալ տեսաւ իր հօր ու մօր
գիակները, որոնք քով քով կը կենային: Արցուն-
քը, տաք եւ յորդ, կը հոսէր անոր աչքերէն, որոնք
անսովոր փայլով կը վասէին:

Յեսոյ, դողդոջուն քայլերով՝ ուղղուեցաւ գէ-
սի խորանը: Քահանային ձեռքէն առաւ խաչը եւ
չամբուրեց զայն: Վերջը՝ սկահ մը ծնրադիր, ազօ-
թեց: Այս՝ Վրէժ՝ ազօթեց Սէր Աստծոյն, որուն
անունով կը կատարուէին այսքան սոսկալի նախ-
ձիրներ...:

Վրէժին սեւ նժոյզը՝ անհամբեր կը խրխրն-
ջար եկեղեցւոյն բակին մէջ: Ոտքի ելաւ Վրէժ, իր
կրակի ոէս այրող աչքերը սեւեռեց խորանին պա-



Պաղեստինի հակատի Հայ Լեգեննականներ

տէն կախուած խաչեալ Յիսուսի պատկերին եւ ա-
ղաղակեց.

— Տէ՛ր Յիսուս, եթէ դուն պիտի ներես մեր
բոյները քանդողներուն, եթէ դուն պիտի քաւես
մեղքերը մեր անմեղ ձաղուկները խեղդողներուն,
եթէ դուն աչք պիտի գոցես մեր սրբութիւնները
հղծանողներուն, այլեւս ես պիտի չհաւատամ քեզ,
Տէր՝ ես պիտի չհաւատամ քեզ...

Յետոյ կրկնեց. «Այսքան արիւն թէ մոռանան
Հայեր»ը եւ ձեռքերը երկինք բարձրացուցած՝
շարժեց իր բոռնցքը սպառնալից եղանակով եւ
կատարեց իր երդումը:

Ոչ ոք լսեց անոր երդումը:
Լուսինը վերէն կը նայէր, խոշոր աչքերով,
մինչ գիւղը կը նիրհէր մահուան քունով:
Պահ մը եւս՝ ու Վրէժ կորսուեցաւ կիսանա-
ւարին մէջ, որ ազօտօրէն լուսաւորուած էր, սպա-
ռոր լուսնկային արձակած դալուկ ճառագայթնե-
րով:

Երկվայրկեան մը վերջ՝ լուսինն ալ ծածկեց
իր տխուր դէմքը, ամալի թանձր քօղին ետեւը: Ու
մեռելինը մնացին խաւարին մէջ:

Սեւ Սար գիւղը հսկայ դամբարան մըն էր այլ-
եւս, գերեզմանը հայ մարտիկներուն:
Աւա՛զ....

IX

Հաղարապետ Քէմալ պէյ, քառասունը անց գի-
րուկ թուրք սպան, իր վրանին մէջ ծալլապատիկ
նասուած ողի կը խմէր: Պահակ մը, սուխնաւոր հրա-
ցանը ձեռքին՝ կանդնած էր վրանին մուտքին առ-
ջեւ, խրոխտ նայուած քով:

Ատեն-ատեն, սրճեփը սուրճ եւ աղանդերներ
կը տանէր վրանին ներսը եւ վայրկենապէս դուրս
կ'ելլէր եւ ծիծաղելով կ'ըսէր պահակին.—

— Պէյը ուղար հեծած է, ջուրի պէս կը խմէ օ-
դին:

Հինդ քայլ անդին, ուրիշ վրանի մը մէջ, երկու
դեռատի հայուհիներ իրարու վիզ փաթթուած՝
կուլային դառնօրէն:

Շողիկն էր՝ անոնցմէ մին՝ Վրէժին հարսը:

Քէմալ պէյ լաւ մը գինովցած էր: Անոր գիրուկ
այտերը, հորիզոնէն նոր բարձրացող լուսնկային
պէս կասկարմիր կտրած էին: Զարութեամբ կը
փայլէին անոր դուրս ցցուած աչքերը:

Վրանը ծուխով լցուած էր: Օղի մը եւս ճըն-
կեց ան եւ, պոռաց խռպոտ ձայնով.

— Ահմէտ...

— Տէր իմ, խօսեցաւ պահակ Ահմէտ, վրանին
 մուտքէն ներս խոթելով դըռլիս:
 — Հասան չափուշը զրկէ ինծի:
 — Դիմուս վրայ:
 — Շուտ ըրէ:
 Վայրկեան մը վերջ, յաղթանդամ Հասան չա-
 լուշ անկուցցաւ Քեմալ պէտին առջեւ, բարեւելով
 դայն:
 — Ի՞նչ լուր, Հասան չափուչ:
 — Ամէն ինչ խաղաղ է, նորութիւն չկայ:
 Հոս ըիր:
 — Ո՞ր մէկը տէր իմ...
 — Այն, որ քահանային առնէն հանեցինք: Ահ-
 եկը անվերջ...: Տեսա՞ր քաջ կնիկը: Երկու զին-
 ուորի արթանը խմեց:
 Եթէ բոլոր կեալուրները այդ կնկան քաջու-
 թիւնն անհենային, մենք պիտի չկրնայինք գլուխ
 ելլել անոնց հետ: Ի՞նչ էր անոր անոնք... Շուզի՞կ,
 Շողիկ կարծեմ:
 — Հասկցա՞յ, սեւ մազերով հարսը կ'ուզէք:
 — Ճիշտ է, սեւ մազերով: չուտ ըրէ:
 — Գլխուս վրայ, ուրիշ հրաման ունի՞ք:
 Հթողու, հասկցա՞ր:
 — Շատ լաւ, Տէր իմ:
 Պահ մը վերջը, Հասան Զալուչ՝ Շողիկը քաշ-
 ցէլէ վերջ պահակ Ահմէտին պատուիրեց խստիւ,
 որ մարդ չթողու ներս:
 Քէմալ պէյ կրքատ նայուածք մը ուղղելով դըռ-

Խիկոր նստած Շողիկին, օղի մը եւս կոնծեց:

— Շողիկ խանըմ, սկսաւ թուրք հաղարապետը,
 մէյ մը ինծի չնայի՞ս: Որքա՞ն աղուորիկ աչքեր ու-
 նիս, մի' լար աղաւնեակս, սրբէ արցունքներդ, լա-
 լէն օգուտ չի գար քեզի, ուրախ եղիր, որ ինծի պէս
 յաւ մարդու մը ձեռքն ինկար:

Շողիկ սկսաւ ալ աւելի լալ:

— Դէ՛հ, մի լար, շարունակեց Քէմալ պէյ, մի'
 լար, ըսի, չ՞ս լսեր, ինծի նայէ, աղատարարդ եմ,
 քիւրտերուն ձեռքէն աղատեցի քեզ, մի վախնար,
 պսակեալ կինս պիտի ըլլաս, իմամը կանչել տամ,
 մեզի թող նիշեալ ընէ, ի՞նչ կ'ըսես, Քէմալ պէյին
 կինը չե՞ս ըլլար...

Շողիկ, պահ մը՝ ինքոյինք հաւաքելով, լալէ
 դագրեցաւ: Յետոյ արհամարհանքով լեցուն ակ-
 նարկ մը նետեց տաճիկին, որ պիշ պիշ կը նայէր ի-
 րեն:

— Հա՛, այդպէս, անուշս, շարունակեց Քէմալ
 պէյ, լալէն լսեր պէրկեար դուրս չի գար, ուսիւ-
 տաւոր ես որ ձեռքս անցար, ապա թէ՛ ոչ, ո՞վ գի-
 տէ, ո՞ր քիւրտին աղտոտ վրանը սլիտի մաքրէիր
 հիմա: Ես ամուրի եմ, պսակեալ կինս կ'ըլլաս եւ
 կը դանաս՝ Քէմալ պէյի խանըմը, քեզ կը տանիմ
 Պոլիս, ի՞նչ կ'ըսես, կանչել տամը իմամը...

— Ի՞նչ, կի՞նդ ըլլամ, ես ամուսնացած եմ ար-
 դէն, ամուսինս ողջ է:

— Հա՛, հա՛, հա՛, ամուսինդ ո՞վջ է, ըսիր,
 ամուսին ունիս, հը՞, ո՞վ գլած, ո՞ր անօթի գայլին
 վորն է հիմա ամուսինդ: Զեր գիւղէն մարդ չթո-
 ղուցինք, բոլորն ալ ջարդեցինք, այո՛, մէկ հատ
 չընաց, բոլորն ալ մեռան:

— Բայց կոռւելով մեռան, մեռցուցին եւ մե-

ուան, փա՛ռք ու պատի՛ւ ինկողներուն, աղաղակեց
Շողիկ, մատակ վագրի մը կատաղութեամբ:

— Ալրի՛ս, Շողիկ խանըմ, Ամազոններու պէս
կը խօսիս, ես չատ կը սիրեմ քաջ կիները, իրա՛ւ
կ'ըսեմ, ձեր գիւղացիներն ալ քաջ են եղել, մինչեւ
վերջը կոռւեցան, եթէ ես զինուորներովս օդնու-
թեան չփութայի, Աստուած վկայ, որ ձերոնք կը
յաղթէին վախկոտ խուժանին: Ինչեւիցէ, մոռնանք
անցեալը, սանկ քովիկս եկուր նայիմ, Շողիկ խա-
նըմ, ի՞նչ ալ աղուորիկ անուն ունիս, եկո՛ւր,
դիրկս առնեմ քեզ ու սիրեմ:

— Ո՛չ, ո՛չ, մի մօտենար ինծի, ամուսին ու-
նիմ, ողջ է ամուսինս, որ անսատճառ պիտի դայ
ինձ տահելու, մի՛, մի դպիր ինծի, պոռալով՝ Շո-
ղիկ վրանին մէկ անկիւնը քաշուեցաւ եւ դիրք բըս-
նեց, վիրաւորուած վագրի մը պէս, զարնելու
պատրաստ:

Այդ պահուն, Քէմալ պէյ երերալով մօտեցեր
էր Շողիկին, զոր գրկելով համբուրել կ'ուղէր:

Շողիկ մէկ կողմ վախաւ եւ հասաւ վրանին
մոտքին առջեւ, եւ սկսաւ ճանկուտել վրանին դու-
ռը, զայն բանալու եւ դուրս վախչելու համար:

Քէմալ պէյ Շողիկին դիմադրութիւնը տեսնե-
լով, կրկին խոյացաւ անոր վրայ եւ գրկեց զայն:
Աւ մինչ կը ջանար համբուրել լեզապատառ Շողի-
կը, դուրս՝ աղմուկ մը լուեցաւ:

Քէմալ պէյ՝ յանկարծակի դալով, կանգ ա-
սու եւ ականջ դրաւ աղմուկին.

— Եսաս'զ, Եսաս'զ (արդիլուած է), կը պո-
սար պահակ Ահմէտ:

— Բայց չատ կարեւոր է, այ մարդ, խօսք
հասկցիր, չուտով իմաց աղմուկ պէյին, վերջը գէշ

կ'ըլլայ, կը թախանձէր թուրք զինուոր մը՝ յուղ-
ուած չեշտերով:

— Եսաս'զ, ըսի, չիմացա՞ր, ես քու...
— Շատ կարեւոր է, խենթ մի ըլլար, պաշար-
ուած ենք:

— Ի՞նչ է, Ահմէտ, պոռաց Քէմալ պէյ, ներ-
ոչն:

— Ամա՞ն, Քէմալ պէյ, չուտ ըրէք, պաշար-
ուած ենք, պոռաց անծանօթ զինուորը, ի սէր Մու-
համմէտին, աճապարեցէք, հայ կամաւորները ա-
րագօրէն կը մօտենան մէր դիրքերուն, չուտով կը
պաշարուինք:

— Ահմէտ, Հասան Զավուշը կանչէ, չո՛ւս,
պոռաց Քէմալ պէյ եւ Շողիկը մոռնալով սկսաւ
հագուիլ:

Շողիկ՝ իր արցունքները սրբելով սկսաւ
հրճուիլ, օ՛խ, հայ կամաւորները կը մօտենան ե-
ղեր, Վրէժն էր եկողը, անպայման՝ այսպէս խոր-
հեցաւ Շողիկ...

Այդ միջոցին Հասաւ Զավուշ ներս մտաւ: Քէ-
մալ պէյ անոր ականջին բաներ մը փսփսաց: Երկու
վայրկեան եւս, եւ երկու զինուորներ քաշկրտելով
դուրս հանեցին Շողիկը եւ տարին ինքնաշարժէ մը
քով:

Քէմալ պէյ անհրաժեշտ հրամանները տալով,
իր զինուորները շարժման մէջ դրաւ թշնամիին դի-
մադրելու նպատակաւ: Կոխւը սկսած էր արդէն:

Քէմալ պէյ Շողիկին մօտեցաւ եւ անոր մատին
վրայ փայլով մատանին հանելով անցուց իր ժամա-
ցոյցի շղթային եւ Շողիկը՝ ինքնաշարժին մէջ տե-
ղաւորելով, ճամբայ հանեց գէպի երկրին ներսէրը:
— Շողիկ խանըմ, Պոլիս պիտի երթաւ, խօսե-

յաւ Քէմալ պէյ՝ անոր ետեւէն։ Այս պատերազմը
մի քանի ամիսէն կը վերջանայ եւ ես կուղամ քո-
վիկու ու դուն կինս կ'ըլլաս :

Հայ կամաւորները մօտեցած էին։ Քէմալ պէյ
ձի նստած, աջ եւ ձախ հրամաններ կ'արձակէր։
Կոխուը սաստկացաւ շուտով։ Հայ կամաւորները ա-
ռուծներու պէս կը յառաջանային։

Ու կ'իյնային թուրք առկետրները, հայ քաջե-
րուն մօսիններէն թուչող գնդակներուն առջեւ։

X

Սեւ Սար գիւղին կիսավառ եկեղեցիին աւերակ
խորանին առջեւ, Վրէժ՝ իր երդումն ընելէ վերջ,
քառասմբակ արշաւելով հասաւ իր ընկերներուն ե-
տեւէն։ Մինչ այդ՝ կոխուը սկսած էր արդէն՝ թուրք
յետնապահներուն եւ հայ կամաւորներուն միջեւ։

Քէմալ պէյի զինուորները կը գիմալրէին եւ
չէին ուղեր տեղի տալ։ Հայ կամաւորները հուռուա՛,
գոռալով ինկան անոնց վրայ, իսկ Վրէժ, ձորի մը
մէջէն յառաջանալով կը ջանար թուրքերուն նա-
հանջի գիծը կտրել։ Մի քանի հարիւր քայլ եւս, ու
Վրէժ՝ արդէն տեսաւ խուճապը, որ տիրեց Քէմալ
պէյի բանակատեղիին մէջ։

Վայրկեան մը կանդ առնելով, Վրէժ՝ իր սուր
աչքերով հետեւեցաւ Քէմալ պէյի վրաններուն մէջ
տեղի ունեցող եռուղենին։ Ի՞նչ էր այդ. կին մը
հրմշտկելով ինքնաշարժին մէջ կը տեղաւորէին։
Անբացարելի սարսուռ մը անցաւ Վրէժի մէջն,
բնագրօրէն զգաց որ այդ կինը Շողիկն ըլլալու էր,
իր նազելի հարսը, Աստուած իմ, միթէ կարելի էր
այդ։

— Սո՛ւրբ Աստուածածին, ա՞ն է, Շողիկն է.

Վրէժ բլուրն ի վար մտրակեց իր ձին եւ խոյացաւ գէպի վրանները:

Գնդակները կը սուլէին Վրէժին աջէն եւ ձախէն: Կամաւորները հուռուա՛ դոչէլով կը կրակէին, անդաղար, իսկ թշնամին՝ «Ալլահ Ալլահ» պոռալով կը դիմադրէր:

Հայ կամաւորներու յիմնեակին փողահարը նըշմարեց Վրէժին խելազար խոյանքը, հասկցաւ, թէ շատ վտանդաւոր էր անոր առած այդ յանդուգն քայլը, ուստի նահանջի փողը հնչեցուց, ինայելու համար անոր կեանքին:

Բայց, ի դո՛ւր, Վրէժ մօտեցած էր թուրք վըրաններուն եւ իր մօսինէն թուչող գնդակներուն առջեւ կ'իյնային ասկեարները՝ մէկը միւսին ետեւէն:

— Ա՛խ, մայրի՛կ, զարնուեցա՛յ, պոռաց Վըրէժ, յանկարծ եւ գլուրուեցաւ ձիէն վար: Հայ կամաւորները կրկնեցին իրենց յարձակումը, փրկելու նպատակաւ վիրաւորը, սակայն, այդ միջոցին՝ գերմանական չորս օդանաւեր, ցածէն թուչելով՝ կարկուտի նման գնդակ տեղացուցին՝ հայ կամաւորներուն յառաջնալացումը ջուրը ձգելով:

Կամաւորները յրուեցան անտառին մէջ եւ ակամայ նահանջեցին: Մինչ թուրքերը՝ խուճապահար՝ հեռացած էին աւելի ներսերը:

Գիշերը վրայ հասաւ: Լոռութիւն տիրեց ամէն կողմ: Շնագայլերը կրկին ոռնացին, երբ լուսինը սկսաւ փայլիւ բլուրներու վրայէն: Վրէժին հաւատարիմ ձին սկսաւ խրխնջալ եւ մօտեցաւ իր նուացած տիրոջը: Վրէժ՝ զգայազիրկ վիճակի մէջ՝ մնացած էր ժամերով: Սրթնցաւ յանկարծ, սաստիկ ծարաւէ կը տառապէր: Սակայն, ժպտեցաւ ան, երբ տեսաւ իր մօտ իր հաւատարիմ ձին: Կրկին

խրխնջաց ազնիւ կենդանին՝ իր տէրը տեսնելով:

Մէծ գժուարութեամբ ոտքի ելաւ Վրէժ, մօտեցաւ՝ իր ձիուն սանձը բռնելու համար: Ծունկերը կը գողային: ո՛քան արիւն կորսնցուցած էր Վըրէժ՝ որ իր ձախ ուսէն վիրաւորուած էր:

Ձիուն թամրին վրայէն կախուած խորջինէն՝ վիրակապ մը առնելով, գէշ աղէկ կապեց իր արիւնող վէրքը, աւելի արիւն չկորսնցնելու համար: Այս գործողութենէն վերջ՝ Վրէժ սկսաւ իր չորս կողմը զննել: Վայրը ծանօթ էր իրեն: Կէս ժամ անդին, ծանօթ քիւրտի մը ադարակը կը գտնուէր: Վաղեմի բարեկամ մըն էր այդ քիւրտը, որուն քով ապաստանիւ որոշեց վիրաւոր հայորդին:

Լուսինը բարձրացած էր: Խոր լռութիւն կը տիրէր: Դադրած էին հրացանի ձայնները: Մեղմ դեփիւու մը կը փէշը, զովացնելով Վրէժին տենդոտ ճակատը:

Կամացուկ մը Վրէժ բարձրացաւ իր նժոյգին վրայ եւ ուղղուեցաւ գէպի քիւրտին ադարակը: Ժամ մը վերջը, հասաւ հոն: Հիւղակին մէջ լոյս մը կը պլազար:

Վրէժ վար իջաւ իր ձիէն, կապեց զայն-ժառի մը կոճղին ու կամաց մը մօտեցաւ հիւղակին: Զայն ծպտուն չկար: Հիւղակին կիսարաց դռնէն ներս նայեցաւ: Ծերունի քիւրտ մը, թաղիքի մը վրայ ընկողմանած՝ կը ծխէր իր ջիրուխը եւ կը գիտէր կրակիսին մէջ վառող կոճղերը: Սրճամանին մէջ, կ'եռար անուշահոտ սուրճը, որ Վրէժին ատամոքսի գալարում պատճառեց: Վրէժ՝ զգաց թէ ծարաւըւալու չափ, անօթի ալ էր:

Մինչ այդ՝ ծերունի քիւրտը, Մսթօն, իր երազներէն արթննալով՝ պոռաց.

— Թ՞վ է այդ...

Վրէժ առանց պատասխանելու, կիսաբաց դըունէն ներս մտաւ եւ ինձաւ՝ բազմոցին վրայ, զգայափրկ. վիճակի մէջ:

Մսթօն: ճանչցած էր Վրէժը, որուն հօր հետ աղու հաց կերած էր: Ծերունին վիրաւորը պառկեցուց նեղ բազմոցին վրայ եւ սոխ մը կիսելով բռնեց անոր քիթին առջեւ:

Առեն մը վերջ, Վրէժ՝ բացաւ իր նուռաղած աշքերը եւ ինքզինքը Մսթոյին անկողնին մէջ գտաւ:

— ԱՌ, խմէ, զաւակս, խօսեցաւ ծերունին հօր Քը գորովալից շեշտերով, խմէ, սուրճով կաթ է, խմէ, որ կաղղուրուսիս:

Դողդոջուն ճեռքերով Վրէժ բռնեց դաւաթը եւ մէկ ուժպով պարպեց անոր պարունակութիւնը: Մննդարար հեղուկը տաքցուց Վրէժին արինը, որ աւելի արագօրէն շրջան ընել սկսաւ իր երակներուն մէջ: Յիշեց անցեալը եւ խորունկ հառաջ մը արձագոց:

— Աստուած որհնէ քեզ, Մսթօ, խօսեցաւ Վըրէժ՝ քիչ կաղղուրուած, սեւ օրեր չտեսնես:

— Աեւ օրե՞ր, ըսիր, խօսեցաւ ծերունին՝ իր մերուքը շոշելով: մի՞թէ սեւ չեն այս օրերը:

— Այս, Մսթօ...
— Մի յուգուիր, զաւակս, ես գիտեմ մտքէդ անցածը, աշքերովս տեսայ ամէն բան. ես հոն էի, երբ վառեցին ճեր գիւղը եւ...

— Մի, մի պատմեր Մսթօ՛, բայց ի սէր Մստուծոյ, ըսէ, ի՞նչ եղաւ կոիւին արդիւնքը:

— Զերոնք նահանջեցին իրիկուն չեղած...
Բուքերն ալ հեռացան:

— Աւա՛զ...

— Հոդ մի ըներ, զաւակս, Մսթօն գէշ մարդ չէ, հօրդ աղ ու հացը կերած է, հիւղակս ապաստաներ ես, դլխուս վրայ տեղ ունիս, վէրքդ լուացի եւ կապեցի, մի վախնար, ծանր չէ վէրքդ, քեզի լաւ մը կը խնամեմ, իսկ յետոյ Աստուած ողորմած է:

— Բարիքիդ տակը չեմ մնար, Մսթօ, միայն թէ...

— Հոդ մի ըներ, ես գիտեմ ամէն ինչ, մի վախնար, ճար մը կը խորհինք, «Քիւրտը վատասկրտ է, ըսած են ձեղի, բայց իրականին մէջ ճի՛շգ ատոր հակառակն է, աղնուասիրտ է քիւրտը, բայց քիւրտը աւրողը թուրքն եղած է, գետինն անցնին անպիտանները, Աստուած ողորմած է, ո՞րդի, օր մը կը մոռցուին այս սեւ օրերը եւ քիւրտն ու հայր հաշտ կ'ապրին իրար հետ, եղբօր պէս:

— Աստուած տար որ... բայց ո՞չ, դյուխս, գլուխս կը ցաւի, քունս կուգայ, ծածկէ վրաս, Մսթօ՛, կը մսիմ....

Մսթօն թաղիք մը առնելով ծածկեց Վրէժը, որ շուտով խոր քուն եղաւ:

Ատեն, ատեն կը ցնցուէր ան եւ կը զառանցէր:

— Շողի՛կ, Շողի՛կ, կը պոռար Վրէժ՝ իր քունին մէջէն ընդուստ արթննալով, չորս կողմը կը նայէր եւ յետոյ կրկին կը քնանար:

Մինչ անդին, Մսթօն՝ իր չիրուխը քաշելով կը դիսէր, քունին մէջ զառանցող վիրաւորը, եւ ի՞նքնիրեն կ'ըսէր — թունաւորուած, պիտի լաւանա՞յ արդեօք, իսե՛զ տղայ:

Մինչ շաբաթէն, բոլորովին ապաքինած էր Վը-
քէժ, որուն խելքն ու միտքը՝ ոռւսներուն կողմն
անցնելով՝ կրկին միանալն էր հայ կամաւորներուն:
Բայց Շողիկը, Շողիկը, ի՞նչպէս պիտի գտնէր,
ո՞ւր տարած էին զայն, ո՞ղջ էր, թէ մեռած: Այս
հարցումները շարունակ կը չարչարէին զինքը:

Մի՞թէ իր պարտականութիւնը Շողիկին ետե-
ւէն երթալով զայն փրկել չէր նաեւ: Բայց ի՞նչպէս,
թուրքերը կրնային բանել եւ բանտարկել զինքը...
Ռուսներն ալ շատ հեռացած էին, ի՞նչպէս կրնար
թրքական ճակատը ճեղքել եւ անցնիլ, առանց ձեր-
բակալուելու:

Օրերով տանջուեցաւ այս անստգութեան մէջ՝
առանց իր ընելիքը որոշելու: Մոթոյին հիւզակն
ալ, այդքան ապահով չէր, թուրքերը, անպատճառ
օր մը, պիտի գտնէին զինքը:

Շաբաթներով ածիլուած չէր Վքէժ եւ մօրուքը
բաւական երկարած էր, մագերն ալ սկսած էին իջ-
նել իր լայն ուսերուն վրայ: Օր մը՝ Մոթոյին հիւ-
զակին պատին գամուած, փոքրիկ հայելիին նայե-
լով, գաղափար մը յղացաւ:

— Հազնիմ տէվրիշի լաթեր եւ թափառիմ քա-
ղաքէ քաղաք, զիւղէ գիւղ եւ Շողիկը փնտուեմ,
խորհեցաւ ինքնիրեն:

Իրիկուն մը՝ Մոթոյին հաղորդեց իր գաղտնի-
քը: Ծերունին՝ արտասուալից աչքերով համակեր-
պեցաւ. Վքէժին ծրագրին: Մոթոն սկսած էր սիրել
հայ երիտասարդը, որուն հիւանդութիւնը նոր կապ
մը եղած էր երկուքին միջեւ:

— Ի՞նչ կ'ըսես, Մոթօ. հարցուց Վքէժ, հետա-
քըրքութեամբ:

— Աքանչելի ծրագիր է, ես լաւ ծանօթ եմ մէկ-

Մինչ Վքէժ կեանքի եւ մահուան պայքարը կը
քնչը Մոթոյի անխոնջ խնամքին տակ, անդին Շո-
ղիկ, երկու զինուորներու հսկողութեան տակ, դէ-
պի Պոլիս կը ճամբորգէր:

Քէմալ աէյ, Շողիկը Պոլիս դրկած էր, իր մօր
քով, ուր պիտի մնար մինչեւ պատերազմի լրանա-
լը: Շողիկ ակամայ համակերպած էր այս կարգա-
դրութեան, որ առժամապէս կը փրկէր զինքը, ան-
միջական անպատճունութենէ:

Անցան օրէր եւ շաբաթներ: Մոթօն ամէն օր կը
լուար Վքէժին վէրքը, որ թունաւորուելով թարա-
խուած էր: Հետզհետէ սակայն թարախը ցամքե-
ցաւ եւ վէրքը դոցուեցաւ: Վքէժին տենդը վիարա-
տեցաւ եւ իր հիւծած մարմինը սկսաւ զօրանալ: Մոթօն յաջողած էր Վքէժը ստոյդ մահէ փրկել:

Մինչ այդ՝ ոռւսները եւ հայ կամաւորները նա-
հանջելով պարպած էին իրենց գրաւած գաւառնե-
րը: Թուրքերը յառաջացած էին: Բայց Մոթոյին ա-
գարակը, գտնուելով ամայի ձորի մը մէջ, թուրք
զինուորներու ոտնակոխումէն զերծ մնացած էր:
Առանց նեղուելու, հանդիսա կերպով Վքէժն ու
Մոթօն կ'ապրէին հոն:

րիշներու սովորութիւններուն, ծէսերուն եւ արտո-
րողութիւններուն:

— Մօրուքդ սիրեմ, Մսթօ, ինձի կը սովորեցր-
նե՞ս կարեւոր ծէսերը...

— Ամենայն սիրով. ժամանակին Գոնիս մհա-
ցած եմ, հոն՝ չէլէպիներէն սովորեցայ, եթէ երկար
մնայի, մինչեւ հիմա Մէվլէվի մըն ալ ես կ'ըլլայի:

— Ուրեմն սկսինք այս գիշեր խել, բառ վր-
ուէժ՝ խանդալառուած:

Տէվրիչի հագուստներ ալ ունիմ, որսնք ճիշդ
քեզի կը յարմարին, թուրքերէն գիտես, քեզի արա-
րերէն ալ կը սովորեցնեմ, եթէ մի քանի նախազա-
սութիւն գոց սովորիս՝ կը բաւէ:

Այս բոլորը մի քանի օրուան մէջ Վրէժ արդէն
սովորած էր: Սովորեցաւ նաեւ մաղերը իւղուաւ,
նուսխա գրել, քըլլարմ կապել ու համայիլ պատ-
րաստել:

Յետոյ, Մսթօն Արարերէն նախազասութիւն-
ներ սովորեցուց Վրէժին: Այդ նախազասութիւննե-
րով Վրէժ սիրտի կրնար կոծիծ դարմանել, ջերմ
կտրել, գեւեր հանել եւայլն: Աշուղներու յասուեկ
երգեր ալ սովորեցաւ: Այսպէս, մի քանի շաբթուան
մէջ, Վրէժ դարձաւ հմուտ եւ գեղեցկապէմ տէվրիշ
մը:

Բայց շատ երիտասարդ կ'երեւէր ան, իր զե-
սասիութիւնը կրնար կասկածներ հրաւիրել:

Մսթօն ասոր ալ ձարը զտաւ, վայաէ կծկիշ-
ներով անոր այտերուն վրայ խորշոմներ եւ ճակա-
տին վրայ կնճիռներ առաջ բերաւ, եւ այսպէս բա-
ւական տարէց տէվրիշի մը երեւոյթն ստացաւ ան:
Մեր հերոսը իր անունն ալ փոխեց եւ գրաւ՝ Կիո-
նիւլվերան:

Գեղեցիկ առաւօտ մը, Տէվրիչ Կէօնիլվէրան
բաժնուեցան Մսթոյէն, որ արտասուալից աչքերով
վաթթուեցաւ իր վիզը եւ ըսաւ.

Գնա՛, որդի, Աստուած հետդ ըլլայ, մուրազիկ
համիս, Շողիկին միանաս:

— Աստուած օրերդ երկայն լնէ, Մսթօ՛, ողա-
տասխանեց Տէվրիշը եւ ճամբայ ինկաւ, դէպի
Ժաճկաստանի ներսերը:



վրայ չեային այլեւս անցորդներ, ճամբռուն երկու կողմը, խիճերուն վրայ, հոս ու հոն ցըռւած էին գանկեր եւ ոսկորներ՝ հայ նահատակներուն պատկանող:

Փոքրիկ գանկ մը, որ կը ծիծաղէլ անդադար, իր ուշագրութիւնը դրաւեց: Մանկիկի մը գանկն էր: Գուրգուրանքով համբռուրեց այդ գանկը եւ զրաւ իր ուսէն կախուած տոպլրակին մէջ՝ «Թող այս գանկը երդումս յիշեցնէ ինծի» ըսելով:

Անցաւ ամայի վայրերէ, քալեց ժամերով, ոչ շունչ, ոչ չնչաւոր, ամայութիւն եւ լոռութիւն: Ծիծաղող գանկեր միայն, հարիւրաւոր գանկեր՝ ըսպանուած հայ նահատակներուն:

Իրիկուան դէմ հասաւ հայ տարադիրներու կարաւանի մը, որ կանդ առած էր աղբիւրի մը քով: Ծերեր, պառաւներ, ափ մըն ալ մանուկներ, ահա՛, ասոնք կը կաղմէին կարաւանը, որուն առաջնորդներն էին երկու խոժուադէմ ժանտարմաներ:

Երկու ժանտարմաները՝ աղբիւրին առջեւ դիրք բռնած, գրամի փոխարէն կը ծախէին. Աստուծոյ լուսած, գրամի փոխարէն կը ծախէին: Իրենց պարգեւած ձրի ջուրը, հայ ժողովուրդին: Իրավերջին լուման վճարելով՝ հայ բեկորները երավագան խմել աղբիւրին ջուրէն եւ մի քիչ լունք սաւացան խմել աղբիւրին ջուրէն եւ մի քիչ զովացան: Հայ աղջնակ մը, որ անտէր կ'երեւէր, զովացան:

Ճանտարմայէն, ումպ մը ջուր առնելու համար: Ճանտարմայէն, էֆէնտի, կ'աղաչէր խեղճ համար ժանտարմայէն, ի սէր Աստուծոյ, պուտ մը ջուր առնեմ, յուհին, ի սէր Աստուծոյ, պուտ մը ջուր առնեմ, յուհին, ի սէր Աստուծոյ, պուտ մը ջուր առնեմ, յուհին, ծոնիմ, ծնողքս մեռցուցին, քոյլերս տաղրամ չունիմ, ծնողքս մեռցուցին, քոյլերս տաղրամ, չունիմ, կ'ըլլայ, կ'ըլլայ, կ'ըլլայ, կ'ըլլայ, թիւ մը ջուր առնեմ:

Հեռացի՛ր, շան լակոտ, դրամ բեր, եթէ

XII

Տէվրիշ Կէօնիւլէրան Մոթոյին ադարակէն բաժնուելէն վերջ, վերջին անդամն ըլլալով ուզեց իր աւերակ գիւղը տեսնել: Բարձրացաւ բլուրի մը վրայ, եւ կաղնիի մը չուքին տակ նստեցաւ:

Հեռուէն կ'երեւէին Սեւ Սար դիւղը, որ աւերակի վերածուած էր: Կիսավառ եկեղեցին միայն կանդուն կը մնար, իբր անխօս վկան թրքական սարսափիներուն: Զանդակատունը փլած էր, սակայն գմբէթը՝ տակաւին կը կենար ծուխէն սեւցած պատերուն վրայ: Գմբէթին խաչը՝ աներեւութացած էր, Քրիստոսին այդ վեհ խորհրդանշանը, որուն համար դարերէ ի վեր զոհուեցան հայերը, ոչ եւս էր: Յաղթոյ Ալլահին հետեւորդները՝ փճացուցած էին, սիրոյ, հաւատքի, եւ յոյսի այդ պանծալի խորհրդանիչը:

Երկար նայեցաւ Տէվրիշ Կէօնիւլէրան իր աւերակ գիւղին եւ արտասուեց դառնօրէն:

Ցետոյ ոտքի ելաւ ան, շարժեց իր բոռնցքը օդին մէջ եւ սկսաւ բլուրն ի վար իջնել, դէպի գըլ-խաւոր պողոտան, որ կը տանէր Ուրֆա:

Ամէնուրեք լոռութիւն կը տիրէր, պողոտային

չունիս՝ գնա՛ հայրենակիցներէդ առ ու բեր, կը
պատասխանէր սստիկանը խոզոտ ձայնով:
 — Անո՞նք ալ չունին, կ'աղաչեմ, ի՞նչ կ'ըլ-
լայ կաթիւ մը ջուր...:
 — Խմէ՛ կեավուրի ձագ, ըսելով ժանտարման
կեց մը զարկաւ հայ աղջնակին եւ ձղեց զայն՝ աղ-
րիւրին առջեւ լճացած պղասոր ջուրին մէջ:
 Խեղճ աղջիկը անյագաբար խմեց այդ պղասոր
ջուրը, առանց նկատելու թէ մինչեւ ծուծը կը
թրջուէին իր ցնցուիները, այդ ցուրտին:
 Տէվրիչ կէօնիւլվէրան դիտեց այդ բոլորը եւ
տրանց այլայլելու, մօտեցաւ ժանտարմաներուն:
 — Սէլամին Ալկյօնւմ...
 — Ալկյօնւմ սէլամ, կրկնեցին թուրքերը, Տէվ-
րիչ պապա, ո՞ւր այսպէս.
 — Ուրֆա կ'երթամ, շատ հեռո՞ւ է:
 — Երկու օրէն կը հասնիս, ի՞նչ գործ ունիս
Հոն:
 — Տէվրիչ Քեարամին քով պիտի երթամ, ծա-
ռօթ ենք իրարու:
 — Էաւ որ շարաթ մը առաջ չես դաշեր.
 — Ինչո՞ւ, ի՞նչ կայ որ...
 — Կեավուրները ապստամբած էին, Ֆ. փաշան
թնդանօթով մուխերնին մարեց, բայց, խօսքը մէ-
ջնին, լաւ դիմազրեցին խոզ կեավուրները եւ մեր
յաղթանակը շատ սուղբ նստեցաւ մեր վրայ:
 — Իրա՞ւ կ'ըսես.
 — Հապա՛, եթէ թնդանօթները չըերէին, ան-
կարեւի էր էրիկ-կսիկ վաղբերու պէս կոռուցան:
 — Ասո՞նք ո՞վքեր են:
 — ՈւրՓացի կեավուրներ, Անապատը կը քը-

շնէք, մեզի պաշտօն յանձնած են, որ գիրենք տա-
նինք...
 — Քանի՞ հոգի են:
 — Մեզի հինգ հարիւր հոգի յանձնեցին, բայց
հաղիւ հարիւր հոգի մնացին:
 — Հասկա միւսնե՞րը, անոնք ո՞ւր են:
 — Բա՛հ, միւսները, մենք ի՞նչ գիտենք...
 — Փախան, այդպէս չէ՞ Մուսթաֆա, ըստ
ժանտարմային մէկը, միւսը իրը վկայ կանչելով:
 — Վալլահի, պիլահի փախան, Տէվրիչ պապա,
առելցուց Մուսթաֆա քմծիծաղով մը:
 — Հասկնալի է, պատասխանեց Տէվրիչը եւ լը-
սից:
 Արդ պահուն՝ հայ պառաւ մը երկու աչքերը
ուռեցած եւ կարմրած հայ տղեկի մը ձեռքէն բըո-
նած՝ մօտեցաւ Տէվրիչին եւ խօսեցաւ:
 — Տէվրիչ պապա, ի սէր Ալլահին, սա տղային
ձար մը լրէ՛. ամբողջ գերգաստանէ մը այս ծիլը
մնաց, պիտի կուրանան աչքերը:
 — Հեռացիր զալքալի, պոռաց թուրքը:
 — Ժանտարմա եղբայր, միջամտեց Տէվրիչը:
 Հարսամ է, ինկածին վրայ բռնանալ լաւ բան չէ,
մեր Գուրանն անդամ բարեգործութիւնը կը ջատա-
գովէ՛, մեղք է, ձգեցէք թող խօսի...
 — Ուրքերդ համբուրեմ, Տէվրիչ պապա, զա-
րունակեց պառաւը, մի քիչ քաջալերուած, ձար մը
ըրէ, կ'աղաչեմ:
 — Լա՛ւ, քիչ մը պաղ ջուր ա՛ռ եւ լաթ մը
թրջելով կապէ վրան, գէհ, շուտ ըրէ, լեցուր ձրա-
մանդ եւ հեռացիր, պատասխանեց Տէվրիչը:
 Ժանտարմաները Տէվրիչին խօսքերէն ազգը-

ւած՝ ձայն չհանեցին, թողելով, որ պառաւը ջրամանը լեցնէ:

Պահ մը վերջ՝ կարաւանը շարժեցաւ, եւ ճամբայ ինկաւ դէպի անապատ, հոն փմանալու համար:

Տէվրիչ Կէօնիւլիքրան ալ ինկաւ ճամբայ դէպի Ռւրֆա, ուրի հայերը դիմադրելով ընդունած էին պատուաւոր Խաչը:

Շարան՝ շարան տարագիրներ ճամբուն վրայ՝ Կ'երթային գլուկոր դէպի սպանդանոց ոչխարներու պէս: Մի՛թէ ասոնք էին հայ ցեղին ժառանդրովները:

Տէվրիչ Կէօնիւլիքրան դիտեց հայերուն ենթաթկուած այս սոսկալի սարսափը եւ երգեց հայկական զուլումը, աշուղական երգերու ձեւով:

Բայց ինչո՞ւ կը ծանրանանք հայաջինջ սարսափին վրայ, ո՞ր հայը չէ կրած այդ կապարէ բըռոնցքը իր մորթին վրայ:

Մէր Տէվրիչը Ռւրֆայի հայկական թաղամասերը, քարուքանդ վիճակի մէջ դտաւ եւ անմիջապէս հեռացաւ այդ վայրէն, ուր կը հոտէին հայ դիակները, աւերակներուն մէջ:

Պոլիս հասնիլ կուզէր Տէվրիչը: Իր քաղած կցկտուր տեղեկութիւններէն կը հետեւցնէր թէ Շողիկը Պոլսոյ հարէմներէն մէկուն մէջ արդելափակուած էր:

Երկար թափառումներէ վերջ, օրին մէկը, Տէվրիչ Կէօնիւլիքրան հասաւ Պոլիս, որ թուրքերուն առժամեայ յաղթանակներէն դինովցած՝ խրանձանքի մէջ էր:

Տէվրիչը իր անոյշ ճայնով, երգեց պալատներուն եւ ալարանքներուն առջեւ եւ թափառեցաւ ո-

րերով, ի խնդիր Շողիկին: Յուզումնալից աչքերով՝ նայեցաւ կիսաբաց պատուհաններուն ետեւէն իրեն նայող աչքերուն՝ Շողիկը տեսնելու յոյսով: Բայց ի գուրք Շողիկին աչքերը չէին երեւար:



XIII

Պոլսոյ արուարձաններէն էրէն Քէօյի մէջ կը րարձրանար Քէմալ պէյի ապարանքը՝ գեղեցիկ պարտէզով մը շրջապատռած :

Այս ապարանքին մէջ կ'ապրէր Քէմալ պէյի վաթսուննոց պառաւ մայրը, անդութ հրէչուհի մը՝ խորշոմած այտերով եւ փոսը ինկած աչքերով, որ ծուռ աչքով կը նայէր իր որդւոյն դրկած կեավուրի աղջկան : Շողիկն էր, այդ դժբախտ հայուհին, որ բնաւ չէր դադրեր արտասուելէ :

— Հերիք լսա, կեավուրի աղջիկ, կը պոռար ֆաթիմէ հանըմ, Քէմալ պէյին մայրը, աչքերդ պիտի կուրանան, ինչո՞ւ այդքան արցունք, գեռ ի՞նչ կ'ուզես իմ ասլան տղուս գրսմէք եղեր ես, փա՛ռք տուր Ալլահին եւ խնդրէ իրմէ, որ օր առաջ տուն զրկէ զինքը, ինշալլահ, շուտով կը վերջանայ պատերազմը եւ երբ որդիս, տուն դառնայ յաղթական, փառաւոր հարսանիք մը կը սարքենք եւ գուն կ'ըլլաս Քէմալ պէյին խանըմը, պսակեալ կինը : Սրբէ՛ աչքերուդ արցունքը : Կեր, խմէ՛, սանկ վըրադ չնորհք թող գայ, գեղեցկացիր քիչ մը, վերջը տղաս չի համիլ քեզի, մէյ մը վրադ նայիր, ոսկոր

եւ մորթ մնացեր ես : Դէ՛հ, մի լար ըսի, խո՞ւլ ես :

Շողիկ, խուլ ականջ կը ձեւանար եւ առանց կարեւորութիւն տալու պառաւին դրդոցներուն, գիշեր ցերեկ, ողբալով կ'երաղէր իր Վրէժի մասին : Քանի՛, քանի՛ անդամներ փախուստի մասին մտածեց : Բայց, ո՞ւր կրնար երթալ : Դուրսը աւելի վտանգաւոր էր, գէթ պառաւին տունը առժամապէս աւելի ապահով էր : Ուստի, իր սեւ բախտին համակերպելով, յուսով սպասեց : Յո՞յս, յոյսն էր, Շողիկին միակ ապահովնը : Բայց մինչեւ ե՞րբ . . . :

Կ'անցնէին ամիսները, ուղտերու կարաւանին ողէս՝ յամր եւ դանդաղ : Կ'ուշանար Վրէժին դալուստը : Պատերազմը կ'երկարէր եւ հայերը կը կոտորուէին անխիղճօրէն :

Յաղթական Ալլահին միւեզզինը՝ գիշեր ցերեկ կ'երգէր բարձրաբերձ մինարէներուն կատարներէն — Ալլահ էքակը, Ալլահ էքակը :

Կէսօրէ մը վերջ Շողիկ իր սենեակին մէջ, նըստած կուլար : Դուրսը՝ պարտէզին դրան առջեւ, մէկը կ'երգէր : Քէմալ պէյին մայրը, Ֆաթիմէ խանըմ՝ գարձեալ կը սպառնար Շողիկին :

— Կը բաւէ, ալ մի լար, այսօր նամակ ստացայ տղայէս, Հալէպ եկեր է, կ'աշխատի եղեր հոս գալ : Մաիկ ըրէ՛, սրբէ արցունքներդ եւ քչիկ մը կերակուր կեր եւ թող փոսացած այտերդ լեցուին : Ալլահ վկայ, քեզի ֆիւլիան պէյի մը կուտամ եւ «փախաւ» կ'ըսեմ տղայիս, հասկցա՞ր : Լսէ հիմա, Տէվրիշ պապան կ'երգէ :

Շողիկ ականջ դրաւ, կիսարաց պատուհանէն ներս կուդար անուշ ձայն մը, ի՞նչ, Վրէժին ձայնին կը նմանէր . . . :

Շողիկ վաղեց պատուհանը, դաղսնօրէն նայե-

յաւ։ Երկայն մազերով Տէվրիշ մը կ'երդէր աշուղական երգ մը, որ սիրոյ մասին կը խօսէր։ Սւա՛զ, տէվրիշ մըն էր... Տեղը քաջուեցաւ, Շողիկ՝ եւ սկսաւ կրկին լալ։ Պատրանք մըն էր լոկ, այդպէս խորհեցաւ Շողիկ։ Բայց իրականին մէջ, այդ երգով աշուղը, իր Վրէժն էր...։

Այդքան մօտ էին Երկու բաժնուած սիրահարները եւ այնքան հեռու...։



XIV

Տէվրիշ կէօնիւլիերան ցերեկները կը թափառէր Պուլոյ արուարձանները եւ կ'երդէր աշուղական երգեր, իսկ դիշերները սրճարաններուն մէջ կ'անցնէր իր ժամանակը։ «Տէվրիշ պանա ըսելով տարիքոտ թուրքերը կը յարդէին զինքը եւ կը հրճուէին անոր պատմութիւնները լսելով։ Մուհամմէտի ջերմ հաւատացեալը կը համարէին զինքը եւ, երբեմն ալ անոր բժշկական հմտութիւններէն կ'օգտուէին։ Այնպէս որ, տէվրիշը իր օրապահիկը շահելէ զատ, մի քանի ոսկի ալ աւելցուցած էր։

Տէվրիշ կէօնիւլիերան՝ իր սրճարանային կեանքին մէջ լսած էր, թէ տեղ տեղ հայերը ոչխարներու պէս մորթուելու տեղ դիմադրած են. եւ հարիւր-րաւոր թուրքեր սպաննելէ վերջ միայն՝ ինկած են պատուաւոր մահով։ Թուրքերը մեծ հիացումով կը պատմէին Շապիլն Գարահիսարի, Ուրֆայի, Վանի եւ Սուէտիոյ հերոսամարտերու մասին։

Գիշեր մը Սիւրիոյ ճակատէն եկած ծերունի դինուրական մը սրճարանին մօլլաները իր քով հաւաքելով՝ սկսաւ պատմել անոնց Ամանոսի լեռները ապաստանած հայ ասպատակներու մասին։

— Դուն ալ մօտեցիր, Տէվրիչ պապա, ըսաւ ծերունի զինուորականը, որ պատմած էր թէ ի՞նչ-պէս հարիւրի մօտ հայ զինեալ ասպատակներ, Ամանոսի անմատչելի ծերպերուն մէջ պապաստանած՝ պատուհաս դարձած էին թրքական բանակի դըլ-խուն: Քանի քանի անդամներ երթեւեկութեան գը-նանցքները կողոպտած էին եւ դերի բռնած էին թուրք զինուորները: Անդամ մըն ալ զինուորներով բեռնաւորուած կառաչար մը օդը հանած էին:

Տէվրիշը բերանաբաց լսեց զինուորականին այս պատմութիւնը եւ այդ րոպէին իսկ, Շողիկը դտնելէ յուսահատ, որոշեց երթալ եւ միանալ հայ ասպատակներուն:

Ուստի առանց ժամավաճառ ըլլալու իր սեփական միջոցներով ճամբայ ինկաւ դէպի Ամանոսի անմատչելի ծերպերը:

Գոնիայի մէջ ձերբակալուեցաւ, որպէս կասկածելի մէկը եւ զրկուեցաւ Պոլիս, ուր, Հարպիէի մէջ Պէքիր Աղա Պէօլիւկի կոչուած տիրահոչակ բանտը նետուեցաւ, չղթայակապ:

Մյդ բանտին մէջ էին լրտեսները, վախստականները, եւ զինուորական ոճրադորձները:

Թաց գետնին վրայ օրերով, դրեթէ անօթի-ծարաւ մնաց: Բժշկական քննութեան ատեն անոր ոչ-մահետական ըլլալը երեւան ելաւ:

Սծիլեցին անոր մօրուքը եւ կարեցին երկար սեւ մաղերը: Անխոստովանելի չալչարանքներէ վերջ մասամք ստուգեցին անոր հայ ըլլալը եւ զինուորական ատեանը հանուեցաւ լրտես ըլլալու ամրաստանութեամք:

Մահուան դատասլարտուեցաւ ան:

Մահուան վճիռին գործադրութենէն դիշեր

մը առաջ, հրաշքով ազատեցաւ այդ սոսկալի բանտէն:

Փոքրիկ խուցի մը մէջ չորս հոգի էին: Ասոնց-մէ մին յոյն մըն էր, իսկ միւս երկուքը չէրքէզներ էին: Իրենց լոցիկին պահակը, երկայնահասակ զինուոր մը, գիշերուան տաղտուկը վարատելու համար կ'երգէր այլ եւ այլ եղանակները: Տէվրիշին ընկերները կը քնանային, մինչ ան՝ պահակին երգերէն զգածուած, լոիկ-մնջիկ մտիկ կ'ընէր անոր:

Յանկարծ պահակը իր ճայնը իջեցուց եւ ցած ձայնով սկսաւ երգել՝

«Իրրեւ Արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ» ծանօթ յեղափոխական երգը: Արդեօք հա՞յ էր . . . :

Տէվրիշը սկսաւ իր շղթաները իրարու զարնելով աղմուկ հանել: Պահակը դռնէն ներս մտնելով սկսաւ կշամքել զինքը իր հանած աղմուկին համար: Տէվրիշը առիթէն օդտուելով խօսքի բռնեց պահակը, որ բարերախտաբար քիւրտ մըն էր եւ ժամանակին հայ Փետայիներուն ընկերակցած էր Սասունի կոիւներու ատեն:

Երկուքը սկսան քրտերէն խօսիլ: Պահակը շատ յուզուեցաւ, Տէվրիշին սրտաշարժ պատմութիւնը լսելով եւ իսկոյն վախուստի միջոցներու մասին սկսան մտածել:

Պահակը, որուն անունն էր Սիւլէյման, «Կիմակուգամ ըսելով», քաշուեցաւ զնաց: Մէկ ժամ վերջը ժամագտալիր դիմադրիծով մօտեցաւ Տէվրիշին եւ փսիսաց. —

— Շուտ ըրէ, ամէն ինչ կարգադրեցի, եթէ ըսածներս բառ առ բառ կատարես, փրկուած ես:

— Ի սէր Աստուծոյ, շուտ ըսէ, կը կատարեմ, պատախանեց տէվրիշը՝ յուզուած:

— Մտեկ ըրէ, ես քիւրտ մըն եմ, բայց հայերը շատ կը սիրեմ, ճիշդ քու հասակովդ զինուոր մը, որուն հետ ես հին հաշիւներ ունէի, վեսիգտ (արտօնագիր) ունի Ատանա երթալու համար: Հիմա ստուգեցի այդ պարագան: Կէս ժամէն պիտի մեկնի: Շղթաներդ պիտի քակեմ, երկուքս միասին իր խցիկը կ'երթանք եւ դուն կը տեսնես զայն...:

Սյղպէս ըսելով, պահակ Սիւլէյման տէվրիշին շղթաները քակեց եւ երկուքը միասին քալեցին բահատին աղօտօրէն լուսաւորուած միջանցքէն: Պատիկ խցիկի մը դուռը հրելով ներս մտան: Թուրք զինուորը զդայագիրկ պառկած էր:

— Տես, ըսաւ պահակ Սիւլէյման, հաջիշ պառւնակող սիկառ մը տուի իրեն, արդէն քնացեր է, քառորդ ժամէն գործը կը լրանայ: Վերցուր նայինք, չուտ ըրէ, անոր հագուստները առ եւ քու հագուստներդ իրեն հագուեցնենք:

Հինդ վայրկեանի մէջ այդպէս ալ ըրին: Քնացող զինուորը տարին եւ տէվրիշին շղթաներուն կապեցին: Սիւլէյման պահակը, իր գօտիէն փոշի մը հանեց եւ քառորդ գաւաթ ջուրին մէջ հալեցնելով խմցուց քնացող զինուորին: «Կէս ժամէն էշ նահատակ կ'ըլլայ» ըսելով, տէվրիշին հետ դուրս ելաւ:

— Հասկցա՞ր ընելիքդ, խօսեցաւ Սիւլէյման պահակը, այս թուղթերով Հայտար Փաշա կը մեկնիս եւ առաջին կառաշարը կը մտնես, մի վախնար, քեզի բան ըսող չըլլար: Կառաշարը չմեկնած թուղթերուդ կը նային, այդքան: Թուղթերը կարգին գրուած են: Ատանա հասնելէդ վերջ գլխուդ ճարը կը նայիս...:

— Հապա՞ այդ զինուորը...

— Ո՞վ պիտի գիտնայ, առաւօտուն կանուխ

իմամին լուր կուտամ եւ, տէվրիշը մեռեր է կ'ըսեմ: Կուդան եւ կը քննեն, «թոյն իմեր եւ մեռեր է» կ'ըսեն ու կը թաղեն, լմնցաւ գնաց:

— Հապա եթէ անոր մահմետական ըլլալը ըստուղեն:

— Ինչո՞ւդ պէտք է, ես՝ այդ բանն ալ կարգադրած եմ, երէկ բաղնիք զացեր էինք, մահմետական չէ, անոր գաղտնիքը ես գիտեմ, տէօնմէին (կրօնափոխ) մէկն է, հիմա քեզի բան չեմ կը նար ըսել, վերջը կ'իմանաս...

— Բայց լաւ է, որ հիմա գիտնամ:

— Գիտնալիք բան չէ, հայ լրտես մըն է, որ շատ մը հայերուն արիւնը մտած է: Զեր տղաքը ամիսներ առաջ ինձի պատուիրեցին, որ անոր թէզ-թէրէն տամ...: Ես հաւատարիմ եմ իմ ուխտին, որ տարիներ առաջ ըրի: Կ'ուղե՞ս իրականութիւնը դիտնալ՝ Դաշնակցութեան կը պատկանիմ, հասկըցա՞ր...:

— Դուն քիւրտ մըն ես եւ Դաշնակցակա՞ն...:

— Ինչո՞ւ չէ, միթէ՞ Դաշնակցութեան մէջ քիւրտեր չկան, ես անոնցմէ մին եմ: Այսքան փոքրիկ ծառայութիւն մը շա՞տ է:

— Բայց այդ թուղթերուն մէջ ինձի վնասելիք բան կա՞յ:

— Բայց չէ՞ որ դուն Ամանոսի ասպատակներուն միանալ կ'ուղես:

— Այո՞, բայց ի՞նչպէս կրնան այդ թուղթերը ինձի օգտակար ըլլալ:

— Վազն իսկ ես կ'իմացնեմ կոմիտէին՝ անոնք կը կարգագրեն գործդ:

— Ինչպէս...

— Ամէն բան չեմ կրնար ըսել, բայց մտիկ ը-

բէ, երբ ձեր կառաշարը Բօղանթի կը հասնի, հոն
վար կ'իջնես, անկէ անդին կառքով պիտի ճամբոր-
դէս... ճամբայ չելած, կայարանին քովը փոքրիկ
սրճարան մը կայ, կը մտնես հոն, մօրուսաւոր սըր-
ճէին կը հարցնես թէ Հասան Հիլմին տեսա՞ծ է...

— Յետո՞յ...;
— Մօրուսաւոր սրճեփը իր ձեռքը կրծքին ձախ
կողմը դնելով «վաղը կը տեսնեմ» կ'ըսէ:

— Վէ՞րջը:
— Ալ մի վախնար, հանդիստ սրտով մեկնէ,
միայն թէ վզիդ վրայ ճերմակ թաշկինակ մը կապէ.
— Վէ՞րջը.

— Աւելին չեմ կրնար ըսել, երթաս բարի, ը-
սածներս չմոռնաս, ճերմակ թաշկինակը վզիդ վը-
րայ ըլլայ, չմոռնաս:

— Շատ լաւ, Սիւլէյման աղա, ըսածներդ չեմ
մոռնար, Վստուած երկար կեանք տայ քեզի:

— Շուտ ըրէ, գնա, ճերմակ թաշկինակը չմոռ-

նաս...:

Բաժնուեցան:
Ժամ մը վերջը կառաշարը կը մեկնէր Հայտար
Փաշայի կայարանէն, տանելով իր հետ Տէվրիչ Կէօ-
նիւլվէրանը՝ մեր հերոսը, նոր անունով Ճերիլ
Շիւքրին:

Կէս ժամ վերջ կառաշարը կանդ առաւ:
Գանուն Զավուշներ սկսան ճամբորդներուն
թուղթերը աչքէ անցընել: Կարգը եկաւ տէվրիչին
թուղթերուն քննութեան:

Տէվրիչը իր թղթապանակէն հանելով Գանուն
Զավուշիին երկարեց իր վէսիդան, որ է. փաշային
կնիքը կը կրէր: Զավուշը բարեելով վերադարձուց
թուղթը եւ մեկնեցաւ:

Կառաշարը սուր ճիչ մը արձակելով մեկնեցաւ
կրկին եւ երկու օրէն հասաւ Բօղանթի, Ամանոսը
իւնաշղթային հոչակաւոր կիրճը, ուր չոգեկառ-
քին գնացքը կանդ կ'առնէր, Ամանոսի թիւնէլին
լրացումէն առաջ:

Ճէմիլ Շիւքրի, այլ անունով տէվրիչ պապան,
առանց ժամանակ կրտսնցնելու, դիմում կատարեց
Մէրքէզ Գօմանտանութեան եւ կառքով ճամբորդե-
լու համար արտօնագիր ստացաւ: Մեկնումէն ժամ
մը առաջ կայարանին քովի սրճարանը մտնելով
սուրճ ապագրեց: Ծերունի սրճեփը ապագրուած
սուրճը բերաւ եւ իր սուր աչքերով վերէն վար չա-
փեց նորեկը, որ իսկոյն հարցուց անոր.

— Հասան Հիլմին տեսա՞ր...

— Վաղը կը տեսնեմ, — պատասխանեց սրճեփը
եւ ասանց խօսք մը անդամ ըսելու, քաշուեցաւ, եւ
դարակէն ճերմակ թաշկինակներու տրցակ մը առ-
նելով մօտեցաւ նորեկին... —

— Հէմշէիրի, ճերմակ թաշկինակներ կը ժա-
խեմ, հատ մը կ'ուզե՞ս գնել, հարցուց սրճեփը:

— Մէկ հատ տուր, պատասխանեց տէվրիչը:

Սիւլէյմանին պատուէրը մտարեկելով:

— Բարով, խերով գործածես, ըսելով՝ սրճե-

կիր թաշկինակ մը տուաւ անոր եւ փոխարէնն ալ

վիր թաշկինակ մը տուաւ անոր եւ փոխարէնն ալ

սուացաւ, ուշադրութեւն չգրաւելու համար:

Երկու ժամէն մեկնեցան փօքի կառքերը, ո-

ւ լուսաւ իւրաքանչիւրին մէջ երեք չորս զինուորական

ճամբորդներ կային:

Շուտով արեւը մարը մտաւ եւ կառքերը բոնե-

ցին կիւլէկ Պօղազի զիկզակ կիրճին մէջէն ընթացող

լուսուղին: Երեք չորս ժամ մութին մէջէն քալեցին:

Տէվրիշը երկրորդ կառքին մէջ էր, ճերմակ թաշկինակը վզին:

Քիչ վերջ լուսինը բարձրացաւ եւ սկսաւ աղօտօրէն լուսաւորել խճուղին, որուն վրայէն կ'ընթանալին քսանի մօտ կառքէր, որոնց կը հետեւէին տասնեակ մը զինուած պահակներ, հինգը առջեւէն, Հինգը ետեւէն:

Առջեւէն քալողները բարձրածայն կը խօսէին: Տէվրիշը ականջ դրաւ անոնց խօսակցութիւններուն:

— Մէմէտ չավուշ, կ'ըսէր զինուոր մը. եթէ հայ Փէտայիները գան ի՞նչ պիտի ընենք:

— Կը յանձնուինք, ի՞նչ կրնանք ընել, մի՞թէ դեւերուն հետ գլուխ ելլել կարելի է: Անցեաւ շարթ կողոպտեցին մեղի, գիտե՞ս ինչպէս.

— Ինչպէս...

— «Մի՛ շարժիք, ասկեարներ», պոռաց անոնց գլխաւորը, քարին ետեւէն:

— Յետո՞յ...

— Յետոյ մենք զիրք բռնեցինք քարերուն տակը եւ պատրաստուեցանք կրակել՝ թըթ... թըթ... թըթ... մէկ, երկու, երեք... մէր զինուորներէն երեք հոգի զարնուած թռչուններու պէս ինկան՝ անկենդան: Թեւերնիս վեր բարձրացուցինք եւ՝ «քէսիմ» պոռացինք...:

— Վե՞րջը...

— Վերջը ի՞նչ կ'ուզես որ՝ պատահի: Երկու հոգի վար՝ խճուղին իջան, զէնքերնիս առին, փօռքան տարին եւ անհետացան անտառին մէջ:

— Թո՛ւ, ամօ՛թ, երկու հոգիի՞ յանձնուեցաք:

— Հապա ի՞նչ կ'ուզէիր, որ ընէինք՝ ո՞վ զիտէքանի հոգի էին... մենք միայն երկու հոգի տե-

սանք: Ահմէտ, տեսնելու արժանի մարդիկ են: Սեւ քիւլահ, սեւ թաշկինակ, կաշէ ջաֆէք, կրծքերնին լեցուն փամփուշտ, ասլանի պէս կտրիճներ էին:

— Փա՞հ, ես անոնց խերը կ'անիծէի: Երանի թէ այս գիշեր ալ առջեւնիս ելնային, ես անոնց մայրը.

— Թա՞ք...

Հրացանի պայթիւն մը:

— Մի՛ շարժիք, պոռաց ձայն մը, թուփերուն ետեւէն:

Մէմէտ Զավուշ ձեռքերը վեր բարձրացնելով «քէսիմ» պոռաց, մինչ Ահմէտ օնպաշին, քաջի հովեր առնելով՝ կը պատրաստուէր կրակ բանալ:

— Թա՞ք, հրազէնի պայթիւն մը եւս եւ ահա՞,

Ահմէտ օնպաշին՝ «մայրիկ՝ զարնուեցայ», ըսելով

ինկաւ գետինը, հոգեվարքի մէջ:

Ակնթարթի մը մէջ տասնեակ մը հայ Փէտայիներ, ոտից ցգլուխ զինուած, պաշարեցին կառքերը: Զինուորներուն զէնքերը հաւաքեցին, կառքերը խուզարկելով իրենց պիտանի իրերը վերցուցին եւ բոլոր ճամբորզները կարգաւ շարեցին:

Տէվրիշը՝ յուղումով իր վզէն կախուած ճերմակ թաշկինակին հետ՝ կը խաղար:

— Ասդին եկուր ճերմակ թաշկինակաւոր, պոռաց Փէտայիներուն պէտը:

Տէվրիշը ուրախութեամբ մօտեցաւ խմբապետին եւ բարեւելով զայն, կանգ առաւ անոր առաջ.

— Ծօ՛, գուն հա՞յ ես, հարցուց խմբապետը ցած ձայնով.—

— Այսօ՛, անունս Վրէժ է, Սեւ Սար գիւղացի:

— Ծօ՛, միայն հա՞յ ես, կրկնեց անծանօթը:

— Հայ եւ Դաշնակցական, պատասխանեց Վըրէժ:

— Հա՛, այդպէս լսէ, աւելի լաւ, մեղի կը
միանա՞ս Վրէժ :

— Այդ նպատակաւ եկած եմ, եթէ ընդունիք:
— Լա՛ւ, մեզի իմացուցին դալուստդ, եւ մենք
քեզ համար վար իջանք՝ հետեւիր մեզի : Յետոյ
խմբասլեալ դողդղալով սպասող ճամբորդներուն եւ
զինուորներուն դառնալով, սլուաց . . .

— Գացէք, բարեւ խօսեցէք ձեր հրամանատա-
րին — Էսէք իրեն, որ Ամանոսի արծիւները բարեւ
կ'ընեն քեզի, եւ շուտով աչքերդ պիտի փորեն :

Յետոյ բոլորը միասին «Կոռուցէք տղերք» Լր-
դելով անհետացան թփուտներու մէջ, իրենց հետ
տանելով Վրէժը՝ մեր Տէլլիցը :



XV

Կարճ ժամանակի մէջ Վրէժ իր նոր ընկերնե-
րուն համակրանքը շահեցաւ՝ իր քաջութեամբ եւ
հեղահամրոյր բնաւորութեամբ : Շուտով նոր խում-
բի մը տասնապետը եղաւ եւ կատարեց աչքառու
քաջադործութիւններ :

Օր մը թուրք հարիւրապետ մը գերի բոնեցին :
Զայն հարցուփորձելով, իմացան որ Կովկասի ճա-
կատը քայքայուած էր եւ ոռւսները կը նահանջէին,
ամբողջ ճակատին վրայ հայ կամաւորները մնա-
ցած էին եւայլն :

Այս լուրերուն վրայ հայդուկները բարոյալք-
ուեցան : Ուրիշ զերիներէ հետզհետէ իմացան թէ՝
հայերը հարիւրապատիկ դորքերու դէմ կոռւելով կը
նահանջէին, սլարպելով էրզբումը :

Օրին մէկը, փախստական հայ մը՝ լուր բերաւ,
թէ Եղիսլոսսի մէջ հայ կամաւորներու դունդեր կը
կազմուէին, հոն ապաստանած Սուէտացիներէն եւ
Ամերիկայէն եկած կամաւորներէն :

Վրէժ՝ այս լուրին վրայ, որոշեց Եղիսլոսս
անոցնիւ եւ միանալ հայ կամաւորներուն : Իր այս
փափաքը յայտնեց խմբասլետին, որ համակերպե-
ցաւ, ըսելով . . .

— Գնա՞ , Վրէժ տասնապետ , մենք որոշած ենք
այս լեռներուն վրայ մնալ եւ կոռւիլ մինչեւ վերջ :
Գնա եւ պատմէ արտասահմանի հայերուն , թէ ի՞նչ-
պիսի սարսափներու մատնուեցան Տաճկաստանի
հայերը եւ թէ ի՞նչպէս վրէժ կը պոռան հարիւր
հազարաւոր գանկերը հայ նահատակներուն , որոնք
ինկան անհաւասար կոբւի մէջ : Անէ՛ծք իրենց , ե-
թէ այսքան չարիք մոռնան , թուք ու մուր թուլա-
մորթներուն , եթէ չլուծեն մեր նահատակներուն
արդար վրէժը : Գնա , արդէն մազերդ եւ մօրուքդ
երկարած են ... Հազիր տէվրիչի հազուստներդ եւ
անցիր Եղիպտոս եւ պատմէ աշխարհի հայերուն մեր
մասին . ըսէ իրենց թէ մենք , բուռ մը հայդուկներ ,
քաշուած ենք այս լեռները եւ զէնքերնիս վար պիտի
չդնենք , մինչեւ որ չծագի մեր ազատութեան արե-
ւը ...

Այսպէս ըսելով համբուրեց Վրէժին ճակատէն
եւ բարի ճանապարհ մաղթեց իրեն : Իսկ Վրէժ , հա-
մոզուած , որ աւելի մեծ ծառայութիւն մը մատու-
ցանած պիտի ըլլար ընդհանուր հայ դատին , ճամ-
բայ ինկաւ դէպի Դամասկոս , անկէ անցնելու հա-
մար Եղիպտոս : Տէվրիշական ծպտումը՝ դիւրու-
թեամբ յաջողցուց իր ճամբորդութիւնը :

Արաբները՝ գրկարաց ընդունեցին Տէվրիշ պա-
պան եւ սիրայօժար բաժնեցին իրենց սուրճն ու իլը-
րանը անոր հետ : Եւ օրին մէկը , Վրէժ՝ ինքինքը
դաւա Նեղոսի պղտոր ջուրերուն քով , Փարաւոն-
ներուն աշխարհը :

Մի քանի օր վերջը , Վրէժ , միացած էր հայ
կամաւորներուն , որոնք շուտով կոչուած էին «Ա-
րարայ»ի անմուանալի դրուագը քանդակելու հայ
հերոսամարտերու տոմարին մէջ :

XVI


Հազարապետ Քէմալ պէջ՝ ոռուսական ճակատին
վրայ , իր ձեռք բերած յաջողութիւններուն համար
աստիճանի բարձրացում ունեցաւ եւ եղաւ գնդա-
պետ : Ոռուսական ճակատին քայլայումէն վերջ ,
Գնդապետ Քէմալ պէջ զրկուեցաւ Պաղեստինի ճա-
կատը , անգլիացիներուն դէմ կոռւելու համար :

Այդ ատեն Երուսալէմը ինկած էր եւ անգլիա-
ցիները կը պատրաստուէին նոր առաջնազացում՝
դրաւելու համար Պաղեստինն ու Սիւրիան :

Միացեալ Նահանգները , իր հակայ բանակնե-
րով միացած էր Դաշնակիցներուն : Եւրոպական
ճակատներուն վրայ , Դաշնակիցները՝ կեցուցած
գերմանական ահեղ գրոհները եւ կը պատրաստուէ-
ին վերջին հարուածը տալու կայսեր բանակներուն :

Արեւելեան Լեդէոնին պատկանող հայ կամա-
ւորները սկսած էին մասնակցիւ Պաղեստինեան կը-
ուիւններուն : Մօտեցած էր վերջնական գրոհը , որուն
մէջ հայ կամաւորները աչքառու դեր մը պիտի խա-
ղային :

Իրիկուն մը , Արարայի ճակատամարտէն գեշեր
մը առաջ , Գնդապետ Քէմալ պէջ իր ընկերներուն



Հայաստանի վարչակիու Ալ. Խառիսհան եւ իր խումբը

Հետ նստած օղի կը խմէր : Գլուխնին տաքցած
ոկտան աջու ձախի խօսիլ եւ պարծենալ :

— Անգլիացիներուն հետ հայ կամաւորներ կան
եղեր, — խօսեցաւ հազարապէտ Պէքիր պէտ, իր
դլուխը երերցնելով :

— Զկրցանք այդ անհաւատներուն հուճտը փը-
ճացնել, մէջտեղ ինկաւ ծերուկ սպայ մը, Խալի
պէտ :

— Անիծածները, օր մը, մեր դլիսին փորձանք
պիտի ըլլան եւ հաշիւ պիտի պահանջեն, խօսեցաւ
երրորդ մը :

— Բան մըն ալ չեն կրնար ընել այդ խոզ կեա-
վուրները, յոխորտալով պատասխանեց Քէմալ պէտ,
որ բնաւ չէր ուզեր հայերուն խօսքն անդամ լսել:
Ես անոնց մայրը լացուցի հիւսիսային ճակատին վը-
րայ :

— Անոնք ալ մեր մայրը լացուցին, ընդմիջեց
թալիւ պէտ, ծերուկ սպան — Վանի կռիւներուն այն
կողմէրն էի, առիւծներու պէս կռուեցան անհաւատ-
ները :

— Ասոռուծ տար, որ իմ գնդիս դիմացը հայ
կամաւորները գային, վրայ բերաւ Քէմալ պէտ,
անոնց մուխը կը մարեմ, վալլահ, պիլլահ, մէկ
հաստ ողջ չեմ ձգեր . . .

Այդ սղահուն թուրք զինուոր մը՝ բարեւելով
մօտեցաւ խումբին եւ, նամակ մը երկարեց Քէմալ
պէյին, որ ուշի ուշով քննելէ վերջ նամակին պա-
հարանը, ըսաւ . . .

— Մօրմէս է, նայինք ի՞նչ կը գըէ :
Եւ սկսաւ կարդալ նամակը, որ կ'ըսէր.
«Աչքիս լոյսը Քէմալ . . .
Ամիսներէ ի վեր քեզմէ նամակ ստացած չեմ,

Ինչո՞ւ չես գրեր իմ ասլան տղայ, թերթերուն մէջ
կարդացինք գնդապետութեան բարձրացումդ, ուր-
տանց կը չնորհաւորեմ, ինչալլահ շուտով փաշա
կ'ըլլաս: Ալլահը քեզի գօրութիւն եւ սուրիդ յաջո-
ղութիւն թող տայ:

Ա՛խ, Ե՞րբ տուն պիտի գաս, զաւակս, աչքերս
սառեցան ճամբաղ նայելէն:

Այն կեավուրին աղջիկը՝ Շողիկ, եկած օրէն
ի վեր կուլայ եւ կ'ողբայ, կը մերժէ կանոնաւոր
սնունդ առնել, ոսկոր եւ կաշի մնացեր է, փորձանք
եղաւ գլխուս:

Չեմ կարծեր որ պիտի հաւնիս իրեն, մահա-
մերձի կը նմանի շան աղջիկը:

Դրէ՛ ինծի, զաւակս, որ առաջ Պոլիս եկուր,
անհամբեր կը սպասեմ: Աչքերս ճամբաղ մնացին,
եկուր զաւակս՝ աչքերովս տեսնեմ քեզի, տակաւին
չմեռած:

Սիրով կը գրկեմ քեզ զաւակս Քէմալ, իմ աչ-
քես լոյսը:

Երեն Քէօյ
Քէմալ փաշա ապարանի

Մայր՝ ՖԱԹԻՄԻ»

Քէմալ պէյ ծալեց նամակը, դրաւ պահարա-
նին մէջ եւ զետեղեց զայն իր թղթապանակին մէջ:
Օդի մը եւս ճնկեց եւ սկսաւ ծխել:

— Շողիկը ոսկոր ու կաշի, Շողիկը՝ մահա-
մերձ, մոլտաց ինքնիրեն եւ, ճեռքը դրաւ իր ժա-
մացոյցի շղթայէն կախուած մատանիին, որ Շողի-
կին մատէն առած էր, անոր մեկնումի պահուն:

Ալ չխօսեցաւ այդ գիշեր Քէմալ պէյ եւ մինչեւ
ուշ ատեն օղի խմեց եւ ծխեց:

XVII

Այդ պահուն, երկու հայ կամաւորներ՝ իրենց
վրանին մէջ, քով քովի պառկած՝ կը խօսակցէին
ցած ձայնով:

— Վրէ՛ժ, խօսեցաւ Խաչիկ, Քէսապցի կամա-
ւոր մը, որ հազիւ քսան տարեկան էր, վաղը յար-
ձակումի պիտի անցնինք, պատրաստ ես...

— Ես միշտ պատրաստ եմ, պատասխանեց Վը-
րէժ եւ իր ձեռքով չօշափեց հրացանին վողը, որ
սեւ օձի մը պէյ կը փայլէր, վրանին առաստաղէն
փայլող պլազմուն ճրագին լոյսին տակ:

— Թուրք սպաննած ես Վրէժ, հարցուց Խա-
չիկ, մանկական շեշտով մը:

— Թուրք զինուո՞ր ըսել կ'ուզես:

— Թուրք զինուո՞ր, ի՞նչ է տարբերութիւնը
թուրքին եւ թուրք զինուորին միջեւ:

— Խաչիկ, դուն դեռ տղայ ես: Մենք հայ զին-
ուոր ենք, խուժանին հետ գործ չունինք, անդէն
մարդ սպաննելը վատութիւն է, թուրքերուն դործն
է անդէն եւ անպաշտպան մարդիկ սպաննելը: Ես
անդէն թուրք սպաննած չեմ:

— Հասկա քանի՞ հատ զինեալ թուրք սպաննած
ես :

—

— Ինչո՞ւ չես պատասխաներ ...

— Ինչո՞ւ կը հարցնես, Խաչիկ ...

— Վրէժ, ես մայրիկիս, երկու տասնեակ մը
թուրքի ականջներ խոստացած եմ, Ա՛յս, երանի
թէ՝ վաղուայ յարձակումին մէջ, կարենայի մօրս
ըրած խոստումս կատարել :

— Միայն տասներկո՞ւ հատ :

— Հասկա քանի՞ հատ, դուն քանի՞ հատ ըս-
պաննած ես որ ...

— Խաչիկ, մի պնդեր, չեմ լսեր, երդում ըրած
եմ, վաղը քովէս մի բաժնուիր եւ գուն կը տեսնես
թէ քանի հատ կ'իշնան հրացանիս անսխալ դըն-
դակներէն եւ սուլինիս վայլուն շեղրէն : Երբ եր-
դումս կատարուի՝ քեզի կ'ըսեմ թիւր ...

— Երանի թէ ես ալ քեզի պէս լսաւ նշանառու
եղած ըլլայի, մէկիկ մէկիկ գետինը կը փոէի ան-
հաւատները :

— Խաչիկ, սպաներուն նշան առ, մէկ թուրք
սպայ, հարիւր հատ հասարակ զինուոր կ'արժէ,
չմոռնաս, ուսնոց կրող սպաներուն վրայ կրակէ,
սրտէն նշան առ եւ կրակէ :

— Այդպէս կ'ընեմ ...

— Քովէս մի բաժնուիր, Խաչիկ, մի մոռնար,
ուսնոց ունեցողներուն նշան առ :

Այդ պահուն հայ տասնապետ մը ներս մտնե-
լով, ըստ կտրուկ շեշտով մը .

— Պատրաստուեցէ՛ք, զինուորնե՛ր, մէկ ժա-
մէն յարձակման պիտի անցնինք :

Երկու ըսպէ վերջ ոտքի էին Վրէժ եւ Խաչիկ,

կաղմ ու պատրաստ՝ մի քանի վայրկեանէն սկսելիք
դոհ ու բոհին մէջ մխրճուելու համար :

— Մի՛ մոռնար՝ Խաչիկ, ըստ Վրէժ, Խաչիկին
ուսին վրայ զնելով իր ձեռքը : Քովէս քալէ, եւ ե-
թէ ես իյնամ, գրապանէս թղթապանակս առ եւ յու-
շերուս մէջ պիտի գտնես հարցումներուդ պատաս-
խանը եւ իմ գաղտնիքը : Մի՛ մոռնար, քովէս քալէ
եւ ուսնոց ունեցողներուն վրայ կրակէ :

Այսպէս ըսելով, վրանէն դուրս ելան երկու
հայ կամաւորները, Խաչիկ, որ իր մօր ըրած խոս-
տումը պիտի իրագործէր, եւ Վրէժ՝ որ Շողիկին
վրէժը պիտի լուծէր :

Ու հայ կամաւորները՝ անձայն կը յառաջա-
նան, մութին մէջէն, դէպի թշնամւոյն անսառիկ
կարծուած գիրքերը :



Ախալ հրացանէն թուշող գնալակներէն, մէկ, երկու,
երեք...

— Խաչիկ, լաւ համբէ, կը պոռայ Վրէժ, ու կը
յարձակի թուրք սպայի մը վրայ, իրելով իր սը-
ւինին փայլուն շեղը անոր կրծքին մէջ, ճիշդ սըր-
տին...

Ու թաւալելոր կ'իյնայ թուրք գնդապետը:
Զմբուխտ մատանին կը փայլի անոր ժամացոյցի
շղթայէն կախուած...

— Զմբուխտ մատանին — Ա՛լս, Շողիկին մա-
տանին է, կը պոռայ Վրէժ եւ, հաւատացեալի մը
երկիւղածութեամբ կը խլէ զայն եւ կը տանի իր
շրթներուն:

Պահ մը եւս Վրէժ՝ թուրք գնդապետին թղթա-
պանակէն ինկած նամակէն տեղեկացած է արդէն
Շողիկին անցեալն ու ներկան:

Գտնուած է Շողիկ, Զմբուխտ Մատանին Վրէ-
ժին ձեռքն է, այլեւս վախ չունի Վրէժ՝ իյնալէն,
այդ նուիրական համայնկը անխոցելի ըրած է Վրէ-
ժը, որ կ'իյնայ թշնամւոյն վրայ, նոր կորովով գո-
տեպնդուած: Յառա՞ջ...

Թշնամին պարտուած է...

Արարայի ճակատամարտը վերջացած է:

Փառք հայութեան Աստուծոյն, հայ զէնքը յաղ-

թական է:

Հայ զինուորները կը հանդչին քիչ մը, մինչ
Վրէժ՝ մէկ կողմ քաշուած՝ խոր մտածումներու
մէջ թաղուած է: Անոր աչքերէն բոց կը ժայթքին:
Զմբուխտ Մատանին ձեռքն է:

Բայց ո՞ւր է Խաչիկը...

Աւա՛լ, յաղթանակին զոհերէն մէկն է ան:
Բայց դիտողները կը վկայեն թէ՝ Խաչիկ պատ-

XVIII

Արարա՛:

Կէս գիշերը անցած է: Արշալոյսը կը մօտենայ:
Հայ առիւծները թշնամւոյն գիրքերն են հասած:
Յարձակումի փողը կը հնչէ՝ երեք անդամ եւ կոլ-
ուը սկսած է արդէն...:

Հայ կտրիճները կը խոյանան իրենց անպաշտ-
պան սիրելիներուն անբարտաւան դահիճներուն վը-
րայ:

Սկսած է Արարայի ճակատամարտը:
Անմոռանալի եւ փառաւոր անուն: Դարէ գար
յիշուելու արժանի՝ ոսկեքանդակ գրուագ մը:

Արարա, ուր զինուած հայը ճակատեցաւ զին-
ուած թշնամւոյն դէմ եւ ամօթալի փախուստի
մատնեց զայն: Համազարկները սկսած էին: «Հուր-
րա» գոչելով կը կրակեն հայորդիները, որոնց հը-
րացաններէն արձակուող գնդակները, վիշապներու
պէս սուլելով կը մխուին թշնամւոյն սրտերէն ներս:
Հայ քաջերուն մերկ սուլինները կը խրուին նամարտ
թշնամւոյն պիղծ միսերուն մէջ:

Արիւն, մահ եւ յաղթանակ...:
Ու կ'իյնան թուրք զինուորները Վրէժին ան-

ւոյ դաշտին մէջ իյնալէն առաջ, լիուլի կատարած
էր իր մօր տուած խոստումը:

Դառնօրէն լացաւ Վրէժ՝ երբ թաղեցին Խաչի-
կը, որուն անշունչ դէմքին վրայ կը փայլէր ման-
կական ժպիտ մը:



XIX

Հետեւեալ առաւօտուն, իրենց քաջագործու-
թիւններուն համար պատուոյ նշան առնողներէն
մէկն էր նաեւ Վրէժ՝ որ ներկայացուեցաւ Զօրա-
վար Ա.-ին:

Զօր. Ա. քաջագործութեան խաչը զետեղեց
Վրէժին կրծքին եւ անոր ճակատէն համբուրելով
ըստաւ.—

— Կեցցես, որդեակ, հայութեան դրօշը վիառքով
պսակեցիր երէկ զիշեր, Աստուած պահէ քեզ քու
չարչարուած ազգին համար: Բաէ՛, որդեակ, ի՞նչ-
պէս կրնամ ծառայել քեզի, բայց ինչո՞ւ այդքան
ընկճուած ես:

— Տէր, խօսեցաւ Վրէժ՝ դողդոջուն ձայնով.
լսեցէք պատմութիւնս՝ կինս տարին թուրքերը, ա-
հաւասի՛կ անոր մատանին, որ ես վերցուցի իմ
սուինէս սպաննուած թուրք Գնդապետին ժամա-
ցոյցի շղթայէն: Ահա՛, այն նամակը, որ կը գուժէ
կնոջս մահամերձ վիճակին հասած ըլլալը, Տէր,
թոյլ տուէք, որ երթամ զայն փրկելու գերութեան
ամօթալի կեանքէն եւ ստոյդ մահէն:

Զօրավարը արտասուալից աչքերով կը նայի
յուզուած հայ կամաւորին :

— Ենդիրքդ կատարուած է, քաջ հայորդի՛,
գնա՛, գնա եւ փրկէ կեանքիդ ընկերը :

Նոյն օրն իսկ Վրէժ, Պոլսոյ զրաւման բանա-
կին հրամանատարութեան ուղղուած յանձնարա-
րական արտօնագիրով մը ապահովուած, ճամբայ
ինկաւ դէպի Պոլիս, ուր Շողիկ արտասուալից աչ-
քերով իրեն կը սպասէր :

Վրէժի բախտը սկսած էր այս անդամ ժպտիլ :



XX

Երկու շաբաթ վերջ, Վրէժ անհամբեր կ'երթե-
ւեկէր Պոլսոյ առջեւ խարսխած անդիմական զրա-
հաւորի՝ մը տախտակամածին վրայ :

Պոլսոյ ջուրերը լեցուած էին Դաշնակից մար-
տանաւերով, որոնց կայմերէն կը ծածանէին դոյ-
նըզդոյն դրօշակները յաղթող ազգերուն :

Պատերազմը վերջացած էր, թուրքերը յանձ-
նըւած էին յաղթական Դաշնակիցներուն :

Մի քանի ժամ վերջ, տասնեակ մը Դաշնակից
զինուորներ Վրէժի առաջնորդութեամբ պաշա-
րեցին Քէմալ պէյի գօնազը, որ կը գտնուէր Պոլսոյ
արուարձաններէն էրէն Քէյօյի մէջ :

Քէմալ պէյին պառաւ մայրը, Թաթիմէ Հա-
նրմ, անդիմացի զինուորները տեսնելով, խելագարի
մը նման սկսաւ շարժել իր կմախքացած թեւերը,
ջանալով արգիլել անոնց մուտքը, իր բնակարանէն
ներս :

Վրէժ մէկ կողմ հրեց խրոռուիլակի նմանող
այդ պառաւը եւ վազեց ներս, Շողիկ, Շողիկ»;
ոլուալով՝ սկսաւ սենեակէ սենեակ մտնել՝ փնտոե-
լով իր սիրելի հարսը :

Վերջապէս գտաւ զայն . . . :

Ասուաւ'ծ իմ, այն գեղեցիկ, կայաւառ եւ չէն-
չող Շողիկը՝ մահամերձ պառկած էր անկողնին
վրայ, աւելի շատ ուրուականի մը տեսքն ստացած :

— Շողիկ', փսփաց Վրէժ՝ վախկոտ չեշտով :

Շողիկ բացաւ իր աչքերը, խոր քունէ մը նոր
արթոնցողի մը անստղութեամբ : Աւա՛ղ, մարած էր
անոր սեւ եւ կրակոտ աչքերուն փայլը : Ժպտեցաւ
Շողիկ, յուսահատի մը դառն ժպիտով :

— Շողիկ, իմ սիրելի՛ Շողիկ', խօսէ՛, վերջա-
պէս դտայ քեզ, խօսէ՛ Շողիկ, իմ աչքիս լոյսը, մի
վախնար, ես եմ, Վրէժը, ամուսինդ, հեկեկաց Վը-
րէժ դառնագին :

— Դո՞ւն ես, Վրէժ, եկա՞ր, իրա՞ւ է այդ:
Մի՞թէ երազ չեմ տեսներ, ա՞խ, եկուր գրկեմ քեզ,
չօշափեմ երեսներդ, իրա՞ւ է, ո՞հ, դո՞ւն ես, ա-
մուսինս, իմ Վրէ՛ժս :

Վրէժ ծնրադրած Շողիկին սնարին քով՝ կ'ար-
տասուէր, իր խոնջած գլուխը հանգչեցնելով անոր
վախտ թեւին վրայ, մինչ Շողիկ' իր նիհար ձեռքե-
ռով կը շոյէր անոր գանգուրները :

— Վախնամ շատ ուշ է, Վրէժ, ես կը մեռ-
նիմ, ինչո՞ւ այսքան ուշացար :

— Ո՛չ, ո՛չ, Շողիկ', դուն պիտի ապրիս, ի
սէր մեր բիւրաւոր անթաղ նահատակներո՛ւն, Շո-
ղիկ ի սէր մեր սիրելի Հայաստանին, այդպէս մի
խօսիր, ո՛չ, դուն պիտի ապրիս, ու մենք պիտի եր-
թանք Հայաստան :

— Ա՛խ, Հայաստա՞ն, երկիր զբախտավայր:
Այս', Վրէժ, ես կը մեռնիմ, բայց կեցցէ՛ Հայա-
տան :

— Կեցցէ՛ Հայաստան, գոռաց Վրէժ եւ համ-

բուրեց Շողիկին դալուկ շըթները : Սիրելի՛ս, ար-
դէն կաղմուած է Հայաստան, ուրախացիր Շողիկ:

— Վրէժ, գիտեմ սիրելիս . . . բայց ես Միացեալ
եւ Անկախ Հայաստանին կը բաղձամ . . . Երդումդ
կատարէ, Վրէ՛ժ, երդուընցիր, որ զէնքերդ վար
պիտի չճգես, մինչեւ որ չվերականգնի Միացեալ
եւ Անկախ Հայաստանը, երդուընցիր Վրէժ, որ-
պէսզի հանդիստ խղճով մեռնիմ :

Վրէժ կուլար, յուզումնալից :

— Շուտ ըրէ, երդումդ կատարէ, Վրէ՛ժ, իմ
սիրելիս :

— Շողիկ, պաշտելի կինս, կ'երդնում, Շողիկ',
յանուն մեր նահատակներուն, յանուն մեր բոլոր
սուրբերուն, յանուն մեր հին եւ նոր աստուածնե-
րուն, կ'երդնում Շողիկ, որ զէնքերս վար պիտի
չզնեմ, մինչեւ որ չկատարուի բաղձանքդ, մինչեւ
որ չվերականգնի ազատ եւ անկախ Հայաստանը :

— Կեցցես, իմ հերոս ամուսինս, ու ես՝ հան-
դարտ միտքով եւ խաղաղ խիղճով կը փակեմ աչ-
քերս, կատարէ երդումդ, Վրէժ :

— Ո՛չ, Շողիկ, ո՛չ, դուն պիտի ապրիս, եւ
մենք միասին պիտի ողջունենք Հայաստանը, ազատ
եւ անկախ :

Շողիկ', Շողիկ', լո՞նչ եղար, աչքերդ բա՛ց,
Շողիկ :

Շողիկ յուզումէն նուաղած էր :

XXI

Կէս ժամ վերջ Շողիկ ուշքի եկած էր: Պառաւ թրքուհին՝ իր դիմադրութեան համար ձերբակալուելով արգելափակուած էր ապարանքին մասանին մէջ, ուրկէ կը լսուէր անոր ողբն ու կոծը:

— Կեալուրները... կեալուրները տունս կողոպտեցին, հարսս տարին, օդնութեան հասէք, մահմետականներ... Ա՞խ, ո՞ւր մնացիր Քէմալ... աչքիս լոյսը, եկուր եւ մօրդ վիճակը տես... անհաւատներ, ձեզի չի մնար այս բարբարոսութիւնը... օդնութիւն... օդնութիւն...

Լսող չկար... օդնութիւնը կ'ուշանար:

Թուրքերուն մայրաքաղաքը Դաշնակիցներուն ձեռքն էր: Բազմաթիւ չինքերու տանիքներուն վըրայ կը ծածանէին Դաշնակիցներուն դոյնզգոյն դըրօշակները: Դարերէ ի վեր գերի կոստանդնուպոլիսը առժամապէս փրկուած էր:

Հայերը եւ յոյները, Պոլսոյ գրաւումէն խենթեցած «կեցցէ» եւ «զիթօ» աղազակներով լցուցած էին մթնոլորտը: Ուրախ էին անոնք, որովհետեւ խորտակուած էր թրքական կայսրութիւնը եւ ջախջախուած էր թրքական անարդ բռնակայութիւնը:

— Օդնութիւն, օդնութիւն...

Պառաւն էր դարձեալ:

Այդ պահուն Շողիկ բաւական կազդուրուած զգալով նստեցաւ անկողնին մէջ եւ Վրէժին լալէն

կարմրած աչքերուն նայելով խորունկ հառաչեց: — Վերջապէս եկար, այդպէս չէ՝ երազ չէ որ կը տեսնեմ:

— Երազ չէ սիրելիս, իրականութիւն է, աղասին... այլեւս իմս ես Շողիկ... ոչ ոք կրնայ խլել քեզ ինձմէ, պատասխանեց Վրէժ:

— Համբուրէ զիս Վրէժ... ո՞հ այդպէս կրկին համբուրէ, որ հաւատամ... այո՞... հիմա կը զգամ թէ երազ չէ... Երթանք Վրէժ... հեռանանք այս անիծեալ տունէն, ուր ամիսներէ ի վեր ես արտասուելով լուսցուցի գիշերները եւ երազեցի, եւ արտասուելով լուսցուցի գիշերները եւ երազեցի, եւ աղօթեցի... աղօթեցի... փառք Տիրոջը, որ լուց բազեցի... աղօթեցի... փառք ինձ...: Երթանք Վրէժ... Վրէժ... հեռանանք...:

— Երթանք Շողիկ...

— Երթանք Վրէժ... Հայաստան երթանք... Հայաստանը անկախ է ըսիր, այնպէս չէ՝ Հայաստան երթանք... Ա՞խ ինչպէս քաղցր կը հնչէ յայդ բառը... Հայաստան... Երկիր դրախտավայր...

— Օդնութիւն, օդնութիւն, — կ'ոռնար պառաւը, մառանին խորքերէն:

— Ո՞վ է այդ, պոռաց Շողիկ պառաւին ձայնը լսելով: Ես կը սոսկամ Վրէժ... պառաւն է...

— Երթանք Շողիկ... ոչինչ կրնայ ընել ան... խորտակուող բռնակալութեան արձագանդն է այդ... Երթանք Շողիկ...

Ժամ մը վերջ զինուորական ինքնաշարժ մը սուրալով կը մօտենար մեծ կամուրջին, ուր հսկայ բազմութիւն մը հաւաքուած էր: Ինքնաշարժին եւ մեւի նստարանին վրայ երկու հոգիներ իրար գըր-կած կը կենացին անխօս: Յանկարծ կանդ առաւ կած կը կենացին անխօս:

ինքնաշարժը, անկարելի էր անցնիլ ծովածաւալ այդ բազմութեան մէջն :

Ո՞վեր էին անոնք, որ կամուրջին վրայ խոնը- տած «կեցցէ, կեցցէ» կը պոռային :

— Պատրիարքն է, պատրիարքն է, կը պոռային : Այո՛, պատրիարքն էր, հայոց պատրիարքը, որ կը վերադառնար Պոլիս, միանալու համար իր ան- հովիւ հօտին :

— Կեցցէ Պատրիարքը, կեցցէ մեր Պատրիար- քը...

Հայերն էին այդպէս աղաղակողները... այն հայերը՝ որսնք օրէնքէ դուրս հռչակուելով հալած- ուած էին տարիներէ ի վեր : Ու այդ օրը, իրենց Պատրիարքը յաղթականօրէն կը մտնէր Պոլիս, ճեշգ այնպէս, ինչպէս որ վեց հարկեր տարի առաջ յաղթական սուլթանները մտած էին այդ երանելի մայրաքաղաքին դոներէն ներս :

Պատմութիւնը կը կրկնուէր :

— Ականջ դիր Շողիկ, սիրելիս... լսէ Հայոց ցհծութեան աղաղակը, խօսեցաւ Վլէժ իր հարսին, որ աւելի սեղմուեցաւ անոր կողքին :

XXIV

Նորածին Մանուկ Հայաստանին մէջ, վեհա- փառ Արարատի անվեհեր ստուերներուն տակ, նոր Սեւ Սարի գիւղին մէջ եւ նորակերտ տնակի մը ա- րեւոտ պատշգամին վրայ, ապաքինումի շրջան մը կը բոլորէ բազմաչարչար Շողիկը եւ կը զօրանայ օրէ օր, Մասիսներու կատարէն փշող զեփիւորին կազդուրիչ շունչն ստանալով : Մինչ Վլէժ, հաւա- տարիմ գերիի մը նուիրումով, կը հսկէ անոր վը- րայ, գիշեր եւ ցերեկ :

Վ Ե Ր Զ



ՀԵՊԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

1. Հայ Մայրերու Մենառը : Սպառած :
2. Հեթիւմարան : Սպառած :
3. Մատեան Մանկանց : Սպառելու մօն :
4. Հեգամեայ Զրոյցներ : Սպառած :
5. Անահիտ կամ Ամերիկահայ Ֆլեփիւրը : Վէպ :
- Սպառելու մօն :
6. Զմրուխտ Մատանին : Վէպ :
7. Կարմիր Մայրապետը : Թարգմ. վէպ : Թերքօն՝ «Հայրենիք»ի :
8. Թելմա : Թարգմ. վէպ : Թերքօն «Հայրենիք»ի :
9. Վէնտէր քա : Վէպ : Թերքօն՝ «Հայրենիք»ի :
10. Աշ-Գար : Վէպ : Անտիպ : Հրատարակիլի :
11. Ամերիկահայ Մտաւորականը : Վէպ : Անտիպ :
12. Անմեղ Սէրերու Յուշերէս : Վէպ : Անտիպ :
13. Քէսապ եւ իր Գիւղերը : Անտիպ :
14. Զինուորական Յուշերէս : Անտիպ :
15. Հիւանդին հոնանոցը : Անտիպ :

ՄԱՆՈՒՄ — Վերոյիշեալ երկերուն համար բդրակ- ցիլ հեղինակին հետ, իր տան հասցեով —

DR. A. APELIAN

232 Trapelo Road, Belmont, Mass.

U. S. A.

ՀՀ Ազգային գրադարան



NL0321219

ԱՐԱՔՍ ԳՐԱՏՈՒՆ

(Հիմնած 1922)

ՄԵՐ ՊՐԱՎՈՒԹՅՈՒՆ ՃԵՂ ԿԵՐ ՎՐԱՆՈՐԻ ՀԱՊՈՎԱԳԻՒՄ ԴԻՐ-
ՔԻՐՈՒ ՃՈՒ ԺԹԵՐԸ ԺՐ :

ԳՐԱԿԱՆ, ՎԻԱՂԱԿԱՆ, ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱԽԵՆ ԱԼ-
ԱՆԿ ԴԻՐՓԵՐՈՒ ՀԱԺՄԱՐ ԴԻՄԵՑԵՐ ԺԵՂԻ :

ԳԻՒՆԵՐՈՒ Եւ ՊԱՎԱՔՄԱՆ ԼԱՇՆՈՒԱՆՈՐՈՒ ԺԻԱՆ ԱԼ-
ԱՆԿԵՄԵՆ ԱՆՈՐՑԵԼԻ Է ԺԵՐ ՀԱՍՏԱՏՈՒ ԺԻԱՆ :

ԲՈՒՐՈՒ յանձնարարու ԺԻԱՆՆԵՐՈՒ ՀԱԺՄԱՐ ԴԻՄԵԼ՝

ARAX BOOK STORE

P. O. Box 38, Waverley, Mass.